

1725-1728

172
TU-78

2010

Համ. Կ. թիվ. 1899

Բարոյացն սեպօց

Հայոց գլուխ
Մեծք, պահանջ

ՄԱՅՐԱԿԱՆ ՍԵՐ

ԿԱՄ

ԶՈՒԹՈՒԱՆ ԳՈԲԵԽՆՏ ԳԻՇԵՐ ՄԼ

ԳԼՈՒԽ Ա.

Պատերազմ ռազմ:

Այսօդ է Աւսթերլիցի¹ քով եղած պատերազմը
Նախոլէնին բացատրութեամբն ըսելու համար՝ շանթի
հարուածի մը կը նմանէր, սակայն երկրաշարժի մը
պէս էր Այլաւի քով եղածը, զոր որչափ որ Գաղղիա-
ցիք կը բանցուցած ըլլալ չեն ուզեր ալ՝ յայտնի է որ
Ռուսք վաստրկեցան: Իրաւցընէ այս վերջին պատե-
րազմը սարսափելի պատերազմներէն մէկն էր, Նախո-
լէնի բանակն այսպիսի արիւնահեղ պատերազմ մը
դեռ առւած չէր:

Մահուան պատրաստութիւններով, ինչպէս Միւ-
րատ² կ'ըսէր, անցաւ առաւոտը. ժամը 12ի մօտ սկսաւ
պատերազմն ու կէսօրէն վերջը ժամը 3ին այնպէս

1 Աւսթերլից՝ Մորաւիայի պատիկ քաղաքն՝ երեւելի է 1805ին
Դեկտ. 2ին իւր քովի եղած պատերազմովը, որ աւստրիական-
ռուսական զօրաց ու Նախոլէնին մէջ եղաւ: Նոյնպէս Այլաւ,
Դրույի քեծնիկութերի գաւառին մէջ, պատիկ քաղաքն անուանի
ցն պատերազմով, որուն մէջ 1807ին, Փետր. 7ին եւ 8ին)
ան պատերազմով, որուն մէջ կողմանէ ու Գաղղիացիք մէկաւ
ուրին ու բրուսիացիք մէկ կողմանէ ու Գաղղիացիք մէկաւ
մանէ սասափի զարունացան:

2 Միւրատ Նախոլէնի քաջ զօրավարն ու իւր քեռայրն է:
ՄԱՅՐ. Սէր 1



190178-62
1899-2010

սաստիկ էր ջարդը, որ նոյն իսկ խառաբարյ ու քաջա-
սիրտ զօրականաց սիրտն ալ սարսափը պատած էր:

Մտաւ վերջապէս արեգակն արեւմուտք ու դիշերն
այն սոսկալի արիւնահեղութեանց վերջ մը տուաւ: Հա-
զարաւոր մարդիկ, որոնք առտուանց առոյդ ու առողջ
էին, դիշերը լուսնոյն բարձրացած ատեն՝ մարած
աչքերով ու անկենդան սրտերով պատերազմի գաշտին
վրայ ինկած փուռւած էին. գաղղական գունդն ալ
ինչ դիբքի մէջ որ բոլոր օրը պատերազմեցաւ, նոյն
դիբքով դիշերը բաց օդի մէջ հսկելու ստիպուեցաւ:

Նախոլէնին երեւելի յատկութիւններէն մէկն ալ
այն էր, որ մեծամեծ գործքերու մէջ իւր բոլոր մտա-
դրութիւնը մէկ կէտի մը վրայ կը սեւեռէր: Մարեն-
կոյի¹ Աւութերլիցի, Եւնայի² ու Այլաւի պատերազմ-
ներուն մէջ զինքը բոլոր զբաղեցնողն միայն մէկ բան
էր, այսինքն՝ Յաղթութիւն. մէյ մ'որ յաղթութիւնը
վաստիկը, այն ատեն անմիջապէս իւր բոլոր մտադրու-
թիւնն այն պարագաներուն կը գարձնէր՝ որոնցմով
նոյն յաղթութիւնը վաստրկած էր, անոր համար
ամէն անգամ՝ ճակատը լինալէն ետքը պատերազմի
գաշտը տեսնելու կ'ելլէր: Այսպէս ըրաւ նաեւ Այլաւի
արիւնահեղութեան երկրորդ առտուն, ու սովորու-
թեանը համաձայն՝ արեւը ծագելուն պէս իւր ձին
հեծաւ: Երբեմն մէկ ու երբեմն մէկալ տեղ կը տես-

¹ Մարենկոյ. Սարտինիայի Մոնթքեռաթթ գքսութեան մէջ, Աղքբսանդրիայի հարաւայն արեւելեան կողմն աննշան տեղ
մըն է. այս տեղն երեւելք ընողը 1800ին, Յունիսի 14ին իւր
մտաերն եղող պատերազմն է, որով Պոնափարթ իր առաջին
հիւպատոս՝ առաւ Աւստրիացւոց ձեռքէն այն ամեն տեղեր
զորոնք իրենք իտալիայի մէջ, բազմամեայ աշխատութեա
ստացած էին:

² Եւնա՝ Սաբակն-Այսյմառի մէծ գքսութեան մէջ և
գետին բովը լեռնապատ անուանի քաղաք մըն է: Վերոյի.
Նախոլէնին՝ Պուռշներու ու Սաքսոններու հետ ըրած
բազմն ու յաղթութիւնը 1806ին Հոկտ. 14ին եղած է:

նուէր կայսրն եւ հետղէետէ կը պտըտէր այն տեղերն,
ուր բովանդակ պատերազմի ատեն Ռուսք ու Գաղ-
զացիկ կեցած էին:

Զիւնապատ գետինը ծածկած էին մեռնողներու
անհամար դիակներ, վառօդի կործանած կառքեր,
թնդանօթներ եւ ամէն տեսակ խորտակեալ գործիք-
ներ: Արեան ընդարձակ հետքերը գեանին աչք
շացրնող սպիտակութիւնը կը մմնացընէին. Լեցուն էր
դաշտը զինուորներով, որոնք կէս մը գերիները բանտ
տանելու եւ կէս մը վիրաւորեալները հիւանդանոց
կրելու զբաղած էին:

Այս տեղու մարդուս աչքին սոսկալի տեսարան մը
կը բանար: Նախոլէնին բոլոր կերպարանքը՝ զարմա-
նալի եղանակաւ դառնացաւ ու այլայլեցաւ, երբ
Այլաւի վրայէն ետ դառնալու ատեն՝ հասաւ այն
տեղն, ուր հին պահապաններն ու Տավու սպարա-
պետին գունդը բոլոր թշնամույն զօրութեանը դէմ
դրած էին: Հոս երբ 16 զօրապետ ձիւնադաշտին
վրայ ինկած փուռւած տեսաւ՝ տակնուովրայ ու այլայ-
լած ձայնով մը պոռաց. “Ո՞հ. ինչպէս գաղանաբար
ճարակեր է մահը”:

Նոյն բուպէն, առաջին օրը պատերազմի մէջ ինկած
գաղղիացի եւ ուսու զինուորները սպյլերու եւ կառ-
քերու վրայ բեռնաւորած դէպի ի դաշտ կը խոթէին.
այս ախուր յուղարկաւորութիւնն ըստ ամենայնի կայ-
սեր առջեւէն պիտի անցնէր. յուղարկաւորութիւնը
կայսեր մօտենալըն պէս՝ Նախոլէն գարձուց իւր ձին
ու քովի զօրապետներուն շարժական ձայնով մը պո-
ռաց. “Տեալք իմ, գլւարկնիդ վար առեքը”: Այս
ըստ եւ ինք կայսրն ալ իւր գլուխը բացաւ ու մեռե-
լոց առաջին կառքն իւր քովը մօտենալըն պէս ողջու-
է սվ մ'ըստ. “Պատիւ գժբախտ քաջասրտութեան”:
Ուր երջին կառքն անցնելէն ետքը Նախոլէն իւր ձին
կող ելով արագութեամբ մը ձեան կոյտերուն
յէն վաղելով, անկելոց առջեւէն անցաւ: Մտա-

գրութեամբ մը սկսաւ չորս դին նայիլ եւ աչքին երեցաւ որ քիչ մը հեռու զինուոր մը գետնէն վեր ելելու կը ջանայ, բայց չի կրնար: Նափոլէն մերձեցաւ անոր, ու ձիուն վրայէն մահուան գեղութեան մէջ արիւնաթաթախ վիրաւորելոյն ծռելով կամացուկ մը հարցուց. “Անունդ ի՞նչ է”: “Ժապարյ, պատերազմական զօրաց չորրորդ բաժնին յիսնապեա,” պատասխանեց զինուորը տիկար ճայնով մը: “Այնպէս է, կը ճանչնամ զքեզ, դուն քաջ մէկն ես, արդէն իրարու հետ քանի մ'անդամ ալ տեսնուած ենք”: Այս խօսքերն ըսելով դարձաւ Նափոլէն իւր քովի պաշտօնակալին եւ ըսաւ. “Հոգ տար որ այս մարդուս վիրերն անմիջապէս պատեն. ու դիտցած ըլլաս որ այս բանիս պատասխանառու պիտի ըլլաս ինձի”:

“Ո՛չ, թող տուեք” կ'աղաղակէր ժապարյ՝ պաշտօնակալին թեւերը կոթընած, որ առած հրամանին վրայ անմիջապէս ձիէն վար իջած էր, “Թաղ տուեք, կը կրինէր, ա՛լ բանս լմցած է”:

“Չէ չէ ըսաւ Նափոլէն, ես զքեզ կ'ապահով ցընեմ որ առաջն զօրահանդէսին իմ ձեռքէս պատույ խաչը կ'ընդունիս, եւ թէ որ անկարուղ մնալու ըլլաս՝ նաեւ թոշակ ալ”:

“Ո՛չ, մեծափառ տէր, ըսաւ ժապարյ, փողը նշան տուած ատեն՝ ա՛լ պիտի չկարենամ երեւնալ. բայց այս մեծ բան մը չէ, որովհետեւ յիսնապետի մը պակսիլը բովանդակ գունդը չ'արգելուր որ մինչեւ հիմայ ըսածին պէս իւր սուիններովը թշնամեցն վրայ յարձակի. բայց կ'աղաղեմ, որ ինձի տալու մասած թոշակնիդ իմ խեղճ կնկանս ու տղոցս խուրէիք: Պատույ խաչը, դժբախտութեամբ չեմ կրնար ընդունիլ, որովհետեւ ըսածիս պէս, փողը նշան տուած ատեն՝ ա՛լ երեւնալիք չունիմ”:

Քաջ յիսնապեան այսպէս խօսած ատեն, Նափոլէն շուտով մը ձիէն վար ցատկեց, իւր ձեռքովը հանեց իւր խաչն ու զինուորին երկրնցուց:

Երբ ժապարյ իւր կայսեր ձեռքէն խաչն ընդունեցաւ, նոր զօրութիւն առածի մը պէս ծնկան վրայ եկաւ ու սրտին ու շրթանցը վրայ պնդեց նոյն խաչը, եւ երբ պաշտօնակալը նշանն անոր զգեստին վրայ կմայլելով ծիծաղելու սկսաւ. յետոյ իւր տկար ու գողդոջուն ձեռքերովը թոթուեց Նափոլէնին աջն ու բոլոր ուժովը պոռաց. “Կեցցէ կայսր”:

Այսպիսի սասարիկ այլայլութենէ ետքը քաջ զօրականին գլուխը նորէն խոնարհեցաւ. պաշտօնակալը միշտ կը բոնէր զանիկա ու Նափոլէն տեսնելով որ դժբախտ մարդը մահուան մօտ է, հարցուց իրեն. “Ո՞ր կը բնակի քու ընտանիքդ”:

“Դաշտի մը վրայ առանձին տեղ մը”, պատասխանեց տկար ձայնով մը ժապարյ: “Քու սիրոյդ համար, մեծափառ տէր, կինս ու տղաքս թողուցի, մասնակից եղայ այն փառաւոր պատերազմներուն ու յաղթութեանց, որոնց առջեւն հանեցիր դուն քու զօրքդ: Բախտաւոր պատերազմներէ երբեմն երբեմն ձեռքսին կածն ալ տուն կը խաւրէի, որ եթէ հասած է, ինչպէս տարակոյս չունիմ, ընտանիքս մինչեւ հիմայ կարօտութիւն մը կրած պիտի չըլլայ, բայց հիմայ . . .”:

“Ես զիրենք կը հոգամ”, պատասխանեց Նափոլէն, տեսնելով՝ որ այս ծանր վիրաւորելոյն բերանը բառերը կէս կը մնան, ու նորէն հարցուց. “Քու ընտանեացդ բնակած տեղն ի՞նչ կը կոչուի՞”:

“Տեղ մը չէ, միայն ու միայնակ խրճիթ մըն է, . . . քով . . .”: Ժապարյին շրթունքները գոցուեցան. մեռելի դեղին գոյն մը ծածկեց իւր կերպարանքը, եւ բիբերը դառն ցաւոց մէջ պտըտող աշացը վրայ խոնարհեցան, արտեւանանցը վրայ շարժում չմնաց, ա՛լ բերնէն շունչ չէր ելեր ու ձեան վրայ անշարժ մնաց:

“Մեւաւ խեղձըն, գոչեց պաշտօնական ու ժապարյին գլուխը՝ զոր մինչեւ նոյն ատենը բոնած էր, կամացուկ մը սառուցեալ գետնին վրայ դրաւ:

“Կարելի է”, ըստ կայսրը, “բայց կրնայ ըլլալ, որ սաստիկ ջղաճութիւն մ’եկած ըլլայ վրան, որ շատ անդամ այսպէս ծանր վիրաւորելոց կը հանդիպի, անոր համար շուտով մը զննքը հիւանդանոց խաւրէ եւ եթէ հոն կենդանութիւն մը չցուցընէ, հոգ տար, որ իրեն-ներուն ուր ըլլալը տեղեկանաս: Անշուշա իւր զննա-կիցներէն մէկը չէ, մէկալը պիտի գիտնայ”:

Այս խօսքերն ըսելէն ետեւ իւր բոլոր քովի մեծա-մեծներով ծանրութեամբ մը նոյն տեղէն հեռանալը ու սկսաւ: Ժապալոյին քով մնացող պաշտօնակալն ան-միջապէս ամէն տրամադրութիւններն ըրաւ ու ձեան վրայ պառկած մարդը գետնէն վերցուեցաւ ու հիւան-դանոց տարուեցաւ: Ժապալոյ ճամբան ամենեւին կեն-դանութիւն մը չցուցուց ու տանորները կը զարմանային, թէ ինչո՞ւ համար այսպիսի մեռել մը փոխանակ թա-ղուերու հիւանդանոց կը տարուի: Բայց Նափոլէնին կամքը ճշգիւ կատարուեցաւ, որովհետեւ ինք բան մը հրամայելէն ետեւ, պէտք էր որ կատարուէր:

Գ Լ Ո Ւ Խ Բ .

Հիւանդ պալա:

Ճական լեռները պատող խոր ձիւներու մէջէն, այն ժամանակներն՝ որոնց մէջ մեր պատմութեան գէպքը պատահած է, ողորմելի տնակ մը կը տեմուէր: Որ-չափ որ այս կողմերը գարնան, ամարուան ու աշնան ատենները գեղեցիկ ու զմայլեցուցիչ էին ալ, այնչափ հիմայ ձիւներով պատած ատեն՝ ամայի ու տիսուր կ’ե-րեւային: Այս՝ Ալպեան լեռնագաւառներու նման գե-ղեցիութիւն ունեցող տեղերը՝ տարւոյն նոյն եղանակ-ներուն մէջ, ամէն բան զուարթ կենդանութիւն մը, զօրութիւն ու աղատութիւն կը չնչէր: Զիար նոյն ա-տեն տունկ մը, որ իբրեւ հանդիսական տօնի մը հա-մար պատրաստուած գեղեցիկ ծաղկանց հոտաւէտ

փնջի մը չնմանէր: Բոլոր դաշտը՝ զանազան գեղեցիկ ու հոտաւէտ ծաղիկներով զարդարուած՝ հաճյարար ու զմայլեցուցիչ աեսարան մըն էր նայողին աչքին: Այս ամէն գեղեցիկութեանց մէջ էր վերայիշեալ տնակին որ անցնող գարձողին նախանձ կը բերէր այսպիսի խաղաղ ու հանդարտ առանձնութեան մը վրայ: Բայց հիմայ թանձր սառույցներով պատած էին այս տնակին պա-տուհանները, եւ ատեն մը լուսած թռչնոց գեղեցիկ երգերն ալ գագրած էին, ու սառեցուցիչ պաղ հով մը բոլոր գիշերը հովհաններու եւ անտառներու մէջ ու լեռներու վրայ կը փշէր: Վերջին օրերը ցրտութիւնը զարմանալի սաստկութիւն մ’առած էր, եւ կը պատ-մուէր ալ որ գայլեր իջեր են ու քանի մը տեղ տես-նողներ ալ եղեր են:

Գայլերը, այն անագորոյն հիւրերը, որ սաստիկ ձմերուան ատեն շատ անգամ լեռներէն վար կ’իջնան, ձմերուան երկայն գիշերները խօսակցութիւններով կարձեցընելու շատ նիւթեր կու տան: Շատ մը խեղճ պատմութիւններ կան, որոնք գայլերու ձեռքով դժբախտութեան մէջ ինկող մարդիկներէ յաձախ կը լսուին:

Այս յափշտակիչ կենդանիներն երբ գիշեր ատեն աներու գաւիթները կը մտնեն, մեծ փափաքով պա-հապան շանց վրայ կը յարձակին. սակայն երբ իրենց սաստիկ անօթութիւնը յագեցընելու այսպիսի առիթ մը չեն գտներ, մշակուած երկիրներու ու գաշտերու վրայ կ’իջնան, ուր ոչխարներն իրենց սափկներովք ձիւնը մէկ գի առնելով իրենց խոտիկը կը փնտաւէն: Շատ անգամ ոչխարները, նոյն իսկ հովուին աչքին առջեւը գայլերէն կը յափշտակուին: Ժաղովրդեան խօսքին նայելով գայլը կամ արջն անգամ մ’որ մար-դու միին համն առնու, ալ կը սկսի մեծ փութով միշտ նոյնին ետեւէն ըլլալ:

Այս սոսկալի ձմեռնային երկրին մէջ մարդ գտնուե-լուն մի միայն նշան էր տկար լոյս մը, որ վերը՝ միշտուած

անակին պատուհաններէն կ'երեւար. այս կանթեղին քով, որուն լցոր սառուցէ ծաղկեներով զարդարուած պատուհաններէն հազիւ կրնար գուրս թափանցել, խեղճ ու հոգերու մէջ ընկղմած եւ իւր մանկանը մահուան անկողնոյն քովը հսկող մօր մը սիրար կը բարախսէր. բոլորովին առանձին ու տարիներով բաժնուած իւր էրկանէն, որուն կայսեր ունեցած սէրը զինքը պատերազմներու մզած ու գուցէ մահուան ալ որս բածէր, իւր մայրական պարագերը կը կատարէր: Խեղճ մայրը տղուն հրացայտ ճականին վրայ ծռած՝ որ սաստիկ տենդի քնոյն մէջ կիսաբաց աչքերով կը պառկէր, բժշկին խորհրդին համաձայն՝ միօրինակ պաղ ու թաց լաթերով տղուն ճակատը կը զովացընէր, եւ ամէն մէկ լաթ փոխելուն ճնկան վրայ գարով արտասուալից աչքերով տղուն առողջութեանը համար կ'ազգօթէր:

Աստուած այսպիսի նեղութեան տաեններ աշբելի լուսութիւն ու առերեւոյթ հեռաւորութիւն մը կը ցուցընէ. աղեկ կը զգար այս բանս նաեւ այս տխուր մայրը: Չերեւցաւ, չիջաւ հրեշտակ մը, որ իւր կենդանացուցիչ ձեռքերը մահամերձ մանկան գլուխը գնելով առողջացընէր. մանաւանդ թէ ջերմ տենդը կէս դիշերուան մօտ այնպէս սաստկացաւ՝ որ մայրը զրեթէ ամէն ըսպէ պաղ լաթերը փոխելու կը ստիպուէր:

Սրտացաւոց մէջ ընկղմած մօրն առանց իմանալուն ժամերը կ'անցնէին. վերջապէս առտուանց մօտ խաղաղեցաւ տղուն շնչառութիւնը, պղտիկին հրացայտ ձեռքերը զովանալու սկսան, աչքերը գոյուեցան, երակը հանդարտեցաւ: Քանի մ'այսպիս զարհութելի եւ երկայն շաբաթներու փորձառութեամբ գիտէր մայրը թէ աղան գէթ օր մ'ալ կ'ապրի: — Մեծ խնամքով կամացուկ մը մէյ մ'ալ տղուն գլուխը վերցուց ու նորէն թաց լաթ մ'ալ փաթթելով գնաց պատուհանին քովն ու իւր ջերմ ճակատը սառուցեալ պատուհանին կրոթընցուց. երբ սառոյցէ ծաղիկները զիրենք ընկճող

ցաւալից գլխուն տպքութենէն քայքայեցան ու հաւեցան, սկսաւ անմիտիթար մայրը՝ լալէն ու չքնանաւէն հիւծած աչքերովը ձիւնապատ գիշերը զննել, որուն լուսինն ալ իւր լուսովն աւելի եւս տիրութիւն ու մեռելութիւն մը տուած էր:

Հոս խեղճ մայրն առաջին անգամ, հոգերէ ու աշխատութիւններէ քիչ մը հոգի առած, սկսաւ իւր կենացը տխուր գէպքերն աչքին առջեւը բերել. անցցեան արագափոփոխ պատկերներով անցաւ բոլոր իւր առջեւէն ու իրարու հակառակ յիշատակները նորէն զինքը ներկային, իրեն այսպէս ամէնէն ձգուած ըլլալուն ու վերջապէս իւր սրտանց սիրելի հիւանդ տղուն գարձուցին:

Այս կրելու եւ համբերելու վարժած ու քաջասիրտ մօր մեծ միսիթարանք տուաւ կրօնն՝ իւր էրկանէն այսպէս երկայն ատեն բաժնուած մնալուն, որուն կայսեր ունեցած սիրոյն՝ ինքն ալ մասնակից եղած էր. բայց տղուն մահաբեր հիւանդութիւնն ու այն մտածմունքները, որ հայրն եկած տաեն, որուն երբեմն կը յուսար, բայց շատ անգամ ալ կը տարակուաէր, ա՛լ պիտի չկարենայ տղան փայփայել, ու ինքն ալ պիտի ստիպուի զինքը հիւանդին կամ թաղելոյն պառկած տեղը տանիլ, անոր հիւանդութեանն ու մահուանը վրայ տեղեկութիւններ տալ. այս ամենայն մտածմունքներն այնպէս ցաւ կը պատճառէին իրեն, որ գրեթէ բոլորովին ինք զինքը կը կրունցընէր: Երկայն ատեն, գրեթէ անշարժ՝ ձիւնապատ լեռներու վրայ աչքը սեւեռած կը նայէր, որոնց վրայ վերջապէս առաւօտեան լցոր ծագեցաւ:

Ցայտնապէս կ'երեւար թէ այս ցաւալից մայրը՝ որ իւր տղուն հանդարտութեանն ատեն քովն ամեններին չմօտեցաւ, բաղձալի բանի մը կը սպասէ, ու իւր ուրախարար յայսը կարմրցուց մէկէն իւր դեղին այտերն, երբ բուժութներով բալսիրի մը մերձենալը լսեց, որ եկաւ ու տնակին առջեւը կեցաւ, ու այս կողմերուս համար

որոշուած բժիշկը՝ մուշտակի մէջ փաթթուած մէկէն խուցը մտաւ:

Բժիշկն իւր սառուցեալ ցօղերով պատած մուշտակն հանելէն ու վառարանի քով ձեռքերը տարցընելէն ետքը, նստաւ տղուն անկողնոյն քովն ու պղտիկն երակն ու ճակատը զննելու սկսաւ. բժշկին այս գործու զութեանն ատեն տիսուր մայրը մտադրութեամբ մը բժշկին երեսը դիտելու սկսաւ: “Հասանք ահաւասիկ տագնապի բոտէին, ըստ բժշկիը, որ վերջապէս տղուն աղէկի կամ գէշի գառնալը պիտի որոշէ: Սակայն միսիթարուէ, աւելի յօյս կայ առողջութեան, որովհետեւ տղադ երէկուրնէ վեր տիկարացած չէ, բայց հաւանական է որ քանի մը գիշեր տենդն աւելի սաստիկ գայ: Թէ՛ որ այսպէս ըլլալու ըլլայ՝ ազգու կերպով հիւանդութեան առջեւը պէտք է որ առնունք: Ես հիմայ գեղ մը կը գրեմ, բայց դուն ըսածիս միտ դիր: Տղան այս օրս, ինչպէս հաւանական է, բոլորովին հանդիսա պիտի անցընէ, նոյնպէս գիշերութիւն ունիս. բայց նայէ որ ժամը 11ին աղուդ անկողնոյն քովն ըլլաս. միտ դիր եթէ անցեալ գիշերներուպէս է՞նոյն ատեն ամենեւին գեղի հարկաւորութիւն չկայ, այլ մինչեւ հիմայ ըրածիդ պէս թաց լաթերը դործածէ. բայց եթէ մեծ անհանդատութիւն մը կամ սաստիկ տաքութիւն մը զգալու ըլլայ, այն ատեն անմիջապէս տասը կաթիւ տուր եւ ամէն կէս ժամ մէյմը նոյնը կրկնէ, որովհետեւ տղուն առողջութիւնն ասիէ կախուած է: Խեղձ մայրը հոգերու մէջ մտաւ, թէ ո՞լ պիտի գեղագիրը քաղաք տանի ու դեղը բերէ. մէյ մ'ալ նոյն ատեն զուարթ ու բարերար գեղացի կնիկ մը, որ ժամանակաւ իւր գամընկերն էր արագընթաց բալիսիրով մը տան առջեւէն կ'անցնէր: Հիւանդ տղուն մայրը պատուհանը բացաւ ու նոյն կնիկը կանչեց, աղաչելով որ ներս հրամայէ. բալսիրը կեցաւ եւ բոպէ մ'ետքը կնիկը

ներս մտնելով ողջունեց խնդութեամբ իւր մանկութեան ընկերն, որուն հետ միշտ բարեկամ մնացած էր. մեծ ցաւակցութիւն ցուցուց մօրը՝ տղուն հիւանդութիւնը պատմած ատենը, ու գեղագիրը քաղաք տանելու եւ գեղը բերելու աղաչանքը, մեծ սիրով ու հաճութեամբ ընդունեցաւ:

Երբ այս երկու կանայք իւրարու հետ կը խօսէին՝ բժշկը գլուխը վեր վերցուց ու գեղացի կնկան ըստ թէ գիշերը չկոխած դեղը հոս պէտք է որ ըլլայ, ապա թէ ոչ հիւանդ տղուն կեանքը կրնայ մեծ վտանգի մէջ իյնալ: Գեղացին ապահովցուց որ ամէն բան խղճիւ կը հոգայ ու իւր բալսիրն վրայ ելլելով մեկնեցաւ: Նոյն պէս բժշկն ալ թութուելով տղուն մօրը ձեռքը՝ որուն սիրար ցաւերէն քիչ մը թեթեւցած կ'երեւար, նորէն իւր մուշտակին պըլլուեցաւ ու ճամբայ ելաւ գէպ իւրանց վրայ, ուր ուրիշ հիւանդներ ալ իւր օդնութեանը կը սպասէին:

Գ Լ Ո Ւ Խ Գ .

Վ Պ Ա Ն Գ Ա Ն Ի Հ Ա Յ Բ Ո Ր Դ Ա Ր Ա Կ Ի Ն Ե Ն Ի Ը :

Ի գիտշն երթալուն պէս այս միայնակ տան խաթուն գիտեանախնձորի ապուր մ'եփեցիւր միւստղուն համար՝ որ առողջ, վառվուուն ու գարնան պէս գեղեցիկ տղայ մըն էր. մանուկն աս պարզ բայց իրեն համար սքանչելի կերակուրը մեծ ախորժակով խմելէն ետքը՝ մայրն իրեն համար սեղանի վրայ քանի մը խաղալիկներ դրաւ, եւ ըստ թէ ես շատ յօդնած եմ, պէտք է որ քիչ մը հանդչիմ. պատուիրեց նաեւ որ իւր հանգչելու ատենն եղբօրը վրայ քիչ մը մտադիր ըլլայ եւ անոր լցանած կամ բան մ'ուղած ատենը՝ վինքն արթնցընէ: Տղան այսպիսի կարեւոր գործը մ'իրեն յանձնուելուն վրայ ուրախացած՝ խոստացաւ որ աղէկ մտադրութիւն կ'ընէ ու ըստածները տեղն ի տեղ կը կատարէ: Ասկէ ետքը յոդ-

նած մայրը անկողին մտաւ, ու ջերմեռանդ աղօթքով իւր հիւանդ տղան երկնից պաշտպանութեան յանձնելէն ետեւ աչուրները գոյցեց: Առողջարար ու զօրացուցիչ քուն մ'առնելէն ետքն աչուրները բացաւ, երբ արեգակը ձմերուան կարճ ընթացքն արդէն կատարած էր:

Մօրն՝ իւր հնազանդ ու հսկող որդւոյն առաջնընը հարցումը գեղին վրայ էր, եւ երբ տղան իրեն իմացուց թէ գեղագիրն առնող գեղացին գեռ հասած չէ, հոգերու մէջ ինկած աչուրներն անմիջապէս հիւանդ մանկան վրայ գարձուց, որ նոյն ատեն արթըննալով ճանչցաւ իւր մայրն ու ժպտելու սկսաւ:

Յառաջուան պայծառ ոգը բոլորովին փոխուած էր, հիւսիսային սուր հով մը ձեան կոյտերը վար կը գլուռքէր: Խեղծ մայրը մեծ անհամբերութեամբ կը սպասէր իւր որդւոյն գեղին, ու մերձաւոր գեղին եկեղեցւոյն ժամացոյցն Զարնելէն ետքը մէյ մ'ալ դրսէն բոժոժներու կամ զանգակիներու ձայն մը լսուեցաւ: Յատքեց կինն իւր աթոռէն, վաղեց գուռուր բացաւ, ու մէկէն գեղացի կնիկը տեսնելով՝ սկսաւ սաստիկ ուրախանալ, բայց մեծապէս զարմացաւ, երբ կնիկը բալխիրէն վար իջնալուն պէս՝ ծառան բալխիրը վաղցրնելով ելաւ գնաց. եւ որովհետեւ այն զուարթերես կինն ալ բոլուսին գեղնած ու շունչը կտրած էր, անոր համար հիւանդ տղուն մայրը չկրցաւ մէկէն իւր գեղը հարցընել, եւ զինքը ներս հրամցընելով աղաչեց որ գլուխն եւ կածը պատմէ:

Գեղացին ներս մտաւ ու աթոռի մը վրայ նստած ատեն ձեռքերն իրարու կցած սկսաւ աղաղակել. “Փա՛ռք Աստուծոյ որ զիս ողջ առողջ հոս հասուց,” ետքը տղուն մօրը դառնալով, որ միշտ այլայլած սրտով մ'իրեն կը նայէր, ըստաւ. “Այս գիշեր չեմ կրնար քու խուցդ թողուլ, կը յուսամ որ գուն ալ քու բարեկամութեամբ կը շնորհես ինձի որ հոս աթոռի մը վրայ առաւօտք ծագելուն սպասեմ: Ո՛հ, ինչ օգ. հիւսիսային

հովին անտառին մէջ կառաց ճամբան ձիւնով այնպէս ծածկած է, որ կառք բանին անկարելի է: Եւ որովհէտեւ քաղաքն ընելու գործքերուս ժամանակն անցածէր, անոր համար քաղաք երթալու միտքս փոխեցի, մատաւոր գիւղ մը գարձայ, բայց ինելքս միտքս տղուն գեղին վրան ըլլալով, հրամայեցի ծառային, որ ձիերէն մէկը համեստ ու փորձէ որ արդեօք ձիավարելով չի կրնար գեղը հոգալ: Մանչը խոստացաւ որ ձեռքէն եկածը կ'ընէ, ու քաջարտութեամբ մը ձեան կոյտերուն մէջէն ճամբայ ելաւ, եւ գիշերը՝ տեսնելու բան էր, խաթուն, մեռելի գունով, բոլորովին մարդու կերպարանքէ դուրս, բան մը չկարենալով ընել՝ ետ գարձաւ. խեղճն այնպէս աշխատած, այնպէս յոգնած էր, որ շխտակը ցաւեցայ վրան. գաւաթ մը գինուով զօրանալէն ու քիչ մը հոգի առնելէն ետքը, պատմեց թէ ինչպէս նոյն իսկ խղճմանակի պարտաւորութեամբ աշխատեր է այն ահագին ձեան կոյտերուն մէջէն իրեն ճամբայ բանալու: Քանի մ'անօգուտ փորձերէ ետքը, պատմածին համաձայն, ձիուն հետ ձիւնով ծածկուած փոսի մը մէջ կ'իյնայ, ուսկից կը կարծէ թէ ալ փրկուելիք չունի: Անկէ աղատելու համար ըրած ամէն ջանքն իրեն աւելի եւս վտանգ կը բերէր. մէկէն ձին մօտաւոր անտառէն գայլերու հաջին կը լսէ, երկիւղը նոր զօրութիւն կու տայ անասնոյն ու իւր վրայ նստող ծառայով փոսէն դուրս կը ցատկէ: Ծառան այս գժբախտութենէն ետքը վհատած ետ գարձաւ՝ ու անասունը քիչ մը հանգչելէն ետքը՝ իմ տեղս գառնալու համար ճամբայ ելայ. բայց գայլերու սոնալու ձայները, որոնք ասդին անդին եւ եղբեմն ալ մեզմէ հաղիւ քսան քայլ հեռաւ որութեամբ կը լուռէին, այնպիսի զարհուրանք մը վրասքերին. որ հաղիւ ինքզիրս քու տնակդ նետեցի. հիմայ ահաւասիկ հոս եմ, փառք Աստուծոյ, որ այսպիսի զարհուրելի գիշերուան մը մէջ իւր պաշտպանութիւնը չլացաւ ինձին:

“Բայց գեղը, ո՞չ Աստուծոյ, գեղը:

“Ալաղն առտու հոս կ'ըլլայ”, այսպէս միսիթարելու սկսաւ գեղացի կինը տխուրմայրը. “Ա՛լ հիմայ չի ձիւներ, առտու կանուխ ճամբանները կը բացուին, գեղադիրն անմիջապէս գեղարարին կը տարուի ու գեղը հոս կ'ըլլայ. այնպէս ապահով եղիր ասոր վրայ՝ ինչպէս որ ես ապահով եմ, Աստուծոյ շնորհակալութեամբ, որ հիմայ քու տունդ եմ”:

Այս միսիթարական խօսքերով խեղճ մայրը քիչ մը հանդարտած, իւր սովորական զբաղմանը, այսինքն մանելու սկսաւ. եւ որովհետեւ այս միջոցին տղան խաղաղ քնոյ մէջ էր, անոր համար սկսաւ կարծել որ տենդը փոխանակ սաստկանալու գուցէ մէյ մ'ալ չի բռներ:

Երբ այսպէս երկու խաթուններն իրարու հետ կը խօսէին, ու հիւնդին մայրը սրտանց ցաւակից կ'ըլլար իւր մանկութեանը բարեկամին կրածներուն, մէյ մ'ալ տղան անկողնոյն մէջ շարժում մը ընելով ցաւալից աղաղակներ հանելու սկսաւ:

Մօրին երեսին գյոնը նետելով ձեռքի գործքը մէկդի թողուց, վազեց անկաղնոյն քով ու տղան գիրին առաւ: Հրացայտ ջերմութեան մէջ ինկած էր մանուկը, ու մօրը գիրին այնպէս շարժումներ, այնպէս ձեւեր կ'ընէր՝ որ կարծես թէ փորը իժ մտած ըլլայ:

Խորին ցաւերով նորէն անկողին զբաւ տղան, որ իւր ծնկանը վրայ ամենեւին չէր կրնար հանդիսատ գտնել, ու սկսաւ, յառաջուան պէս թաց լաթերը գործածել, որոնցմէ ամենեւին օգուտ մը չէր տեսնուեր. տաքութիւնն ամէն րոպէ աճելու վրայ էր եւ տղուն անհանդստութիւնն ու շարչարանքներն երթալով կ'աւելնային: Ժամը 11ին մօտենալու սկսաւ ու յայտնապէս տեսնուեցաւ այն վտանգաւոր ժամուն մերձենալը, զոր արդէն բժիշկն ըսած էր ու ապսպրած էր որ միտ գրուի:

“Ո՛չ, խաթունը սա գեղը բերած ըլլար”, Մեծ ցաւով ստէպ գեղը կը մտածէր, ու բժշկին այն

խօսքը, թէ այս ատեն տղուն կեանքը գեղին կաթիներէն կախուած է մոքէն չէր հեռանար ու գանակի մը պէս իւր մայրական սիրով լի սիրաը կտոր կտոր կ'ընէր:

“Ո՛չ, որչափ ետեւէս, ինկեր է դժբախտութիւնը պուռաց խեղճը հառաջելով մը. “Գոնէ առտուն ես անձամբ գեղարարին գացած ըլլայի:” Բայց մէկէն մեծասիրտ պատրաստակամութեամբ մը հարցուց ինք իրեն. “Ինչո՞ւ գեռ հիմայ ալ կարողութիւն չունիմ ասիկա ընելու:”

Քաջասիրտ մայրն ասոր վրայ րոպէ մը մտածելով, դրականը խոթեց գեղադիրը, զոր գեղացին նորէն իրեն բերելով սեղանին վրայ գրած էր, խոհանոցէն կացին մ'ալ առնելով, իմացուց իւր մանկութեանը բարեկամին թէ ինք միաքը գրած է անձամբ գեղարարին երթալու եւ շուտով մը գեղը բերելու. “Այսպէս պարապ հոս կենալ ու մանկիկն՝ որ գուցէ կրնայ առողջանալ, այնպէս առանց օդնութեան տենդի ջերմութեան զոհ ընել ինծի անկարելի է, ըսաւ, եւ արցունքն աչքէն կը վագէր:

“Ի՞նչ եղար խաթուն, այս մէկէն խելքդ ի՞նչ եկաւ, ըսաւ բարեկամ կինը, այս ի՞նչ քաջասրտութիւն ստացար որ այսպիսի գիշեր մը, որուն մէջ չորս գիէն արիւնուուշտ գայլերու ոռնալը կը լսուի, անմարդի անտառներուն մէջէն ճամբայ կ'ելլես:”

“Աստուծոյ ու իւր ողորմութեանը վրայ վստահացած եմ”, պատասխանեց մահուան վտանգով ճամբորդութիւն ընել ուզող մայրը. ու շատ աղաջանքներով յանձնեց մանուկն իւր բարեկամին, որ զինքն այս բանէս արգելելու համար ըսածներն անպատուղ տեսնելով՝ վերջապէս լուած էր: Խղճմանքով խստացաւ, որ մինչեւ որ մայրն ետ գառնայ տղուն թաց լաթերը միօրինակ կը փոխէ, ու վերջապէս անդամ մ'ալ փորձեց իւր բարեկամին միսքը գրածն, որ իրեն անըմբունելի բան կ'երեւար՝ արգելել, եւ ըսաւ թէ

իւր յանդգնութեամբը զԱստուած կը փորձէ: «Աստածէ որ, կ'ըսէր, տղադ Աստուծոյ ձեռքն է. ինչ որ ալ ըլլայ, Աստուծոյ կամբը պիտի կատարուի:»

«Ինչպէս որ տղան, նոյնպէս ես ալ Աստուծոյ պաշտպանութեանը տակն եմ, ո պատասխանեց խոհեմ մայրը: «Աստուծոյ պաշտպանութեանն անարժան կ'ըլլայի, եթէ վատութեամբ ու թուլութեամբ իւեղծ տղուն գեղը չհոդայի, որ տենդի բոցերու մէջ կը սպասի. օգնելու միջոց գիտնալն ու չգործածելն՝ Աստուծոյ գթութեանը գէմ մեղանչել է: Այս ճամրորդութիւնն ես իբրեւ պարտք կը համարիմ ինծի, անոր համար զիս մ'արդելուր:» Այս խօսքերն այնպէս որոշիչ եղանակաւ մը զուցեց, որ գեղացին ոչ միայն բան մը չկրցաւ ըսել, այլ նաեւ. այս գործքս Աստուծոյ մասնաւոր ազգեցութիւն մը համարելով, այսպիսի մեծասրտութեան մ'առջեւը խոնարհեցաւ: Մեծ զարմանքով կը նայէր այս քաջասիրա մօրը՝ որ այս միջոցիս սաստիկ ցրտոյն պատճառաւ բրդեղէն լաթ մը զլուիր փաթթեց, պղտիկ կանթեղ մը վասեց, որպէս զի՞ լուսնոյ լոյսը չժափանցող անտառներուն մէջ, կարող ըլլայ հետր լոյս մ'ունենալ, կացին մ'ալ խոթեց իւր գոտւոյն մէջ որպէս զի հարկաւոր եղած ժամանակն ինք զինքը պաշտպանէ:»

Քաջասիրա կինն այս եղանակաւ այսպիսի վտանգաւոր ճամբորդութեան մը պատրաստուելէն ետեւ իւր որդւոցն անկողնոյն քովը գնաց, երկուքին քովն ալ չերմեռանդ. «Հայր մեր, մ'ըսաւ եւ իւր բարեկամին ընկերութեամբը գուռն ելաւ: Հոս տուաւ իւր սիրոյ հրաժարականն իւր բարեկամին ու մեծ աղաչանքով իւր հիւանդ տղան նորէն յանձնեց ու բաժնուեցաւ իւր արտասուաց մէջ ընկդմած բարեկամին, ու սառնապատ, ճիւնապատ ու մեռելի պէս լուռ անտառներուն եւ լեռներուն իւր սրտին վրայ աղդած երկիւղին յաղթելով՝ ճամբան յառաջ կը տանէր: Զեռնամած, ու նեղութեամբ ու հոդերով լցուն

գեղացւոյն աչքերն իւր մանկութեանը խաղակցին հետոցը վրայ մնաց, սկսաւ աղաչել Աստուծոյ որ այսպիսի խածատիչ ցուրտ ու սարսափելի ձմերուան գիշերուան մը մէջ՝ իւր որդւոցը սիրոյն համար ինք զինքը զոհող մօր մը վրայէն իւր գթութեան աչքերը չվերցնէ:


Գ Լ Ո Ւ Խ Դ.

Գոյցէրը:

Եթբ այս քաջ գիւցազն կինը ձիւներուն մէջէն անտառ մտաւ, որուն մէջ հովք չորս կողմանէ փելավ տեսակ տեսակ խըստոցներ կը հանէր, վրան գողալ մ'եկաւ, բայց իւր Աստուծոյ ունեցած վատահութիւնը ժայռի պէս հաստատուն էր, որով բովանդակ վախին ու սարսափին յաղթեց: — Չորին մէջ միայնակ տեղ մը շինուած ջրաղացքի մը հանսելով՝ անոր քովը կեցաւ ու սկսաւ մտածել: Խորին լուռթիւն մ'իւր բոլորտիքը պատած էր, ոչ չգի խողլաջնակը կար եւ ոչ ալ ջրաղացքին անիւր կը գառնար: Ամէն բան սառոց գարձած էր:

Քիչ մ'ատեն մտածելէն ետքը, թողուց ձորին մէջի ճամբան, որուն համար իւր բարեկամը՝ բոլոր ճիւնով ծածկուած ու անգնալիք է կ'ըսէր, ու գողդուն սրտով մ'անտառին մէջի նեղ ճամբէն սկսաւ երթալ, ուր ծառելը հովին սաստկութեան տակ մէկ դիէն մէկալ դին ծառելով՝ հոգեվարքի մէջ եղող մարդու մը հեւալուն ու հեծելուն նման ձայներ կը հանէին:

Մարդս կամաց կամաց ամէն սարսափելի բաներուն ալ կը վարժի. նոյն պատահեցաւ նաեւ այսպէս ուշ ատեն ճամբայ ելլող ճանապարհորդին ալ: Վեր լեռն վրայ հանսելով, ուր ճամբան ալ այնշափ իւիտ թիւրէ ծածկուած չէր, սաստկաշունչ հովին գէմ պատերազմելով՝ թէպէտ ծանրաքայլ՝ սակայն արիւու ՄԱՅՐ. Սէր



թեամբ մը յառաջ կ'երթար: Սառուցեալ ձիւները, զորնք հովը ծառերուն ու թփերուն վրայէն վար կը նետէր, կամաց կամաց իւր կօշիկները լեցուցին: Ամէն բան աչքն առած՝ մայրական սիրոյ փութով մը մղուած լեռնադաշտ մը հասաւ, ուր որ խիտ անտառէն զատուած երկու առանձին ծառ կար, եւ իմացաւ քաջը՝ որ արդէն ճամբուն կէսն ըրած է: Հոս մեծ շունչեր առնելով կեցաւ ու յանկարծ այտերն ոտքին տակ եղած ձեան պէս ճերմիկյան ու ծնկուըներն ալ զի՞նքն յառաջ երթալու չէին թողուր: Լուսնոյ լուսով ըստ ամենայնի իւր առջեւն՝ գեռ նոր կոխուած հետքեր տեսաւ. կրնար ինք զի՞նք հանդարտեցրնել՝ մտածելով որ այս հետքերը որսի շանց հետքեր ըլլան, եթէ հայրը որսորդ ըլլալով շատ անդամ այսպիսի հետքերու նշաններ իրեն ցուցուցած ու մեկնած չըլլար: Պաշ քրտինք մը գլխէն մինչեւ ոտքն իջաւ, իմանալով որ քիչ մը յառաջ անկէ շատ գայլեր անցած են: Եւ որովհետեւ այս արիւնուուշտ հիւրերն հաւանականաբար իրենց որսին ելած էին, անոր համար նոյնպէս հաւանականաբար պէտք էր որ նոյն գիշերը նորին իրենց տեղը գառնային:

Քաջասիրտ կնիկը չյուսահատեցաւ եւ այս սարսափելի տեղիկութենէն ետեւ ալ իւր ընթացքը չփոխեց. մանաւանդ քանի մը քայլ յառաջանալով փոքը մսիթարութիւն մ'ալ դտաւ. մարդու ոտից հետքեր ալ տեսնուեցան հոս ձեան վրայ, ու պէտք էր որ քանի մը րոպէ յառաջ հոնկից մարդիկ անցած ըլլային, որոնք անշուշտ՝ լուսոյ լրյան իրենց օգնական առած գայլերու ետեւէ ինկող որսորդներ եղած պիտի ըլլային, ապա թէ ոչ՝ այսպիսի ուշ ատեն զարհուրելի ձիւներով ու սառուցներով լեցուն անտառներուն մէջ ուրիշ մէլ կրնար ըլլալ: Այն մտածմունքը՝ թէ այս ահրելի գիշերուան սարսափներուն մէջ իրեն մօտ մարդիկ կը գտնուին, նոր հոգի տուաւ իրեն. սակայն հետքն երթալով կը գոցուէր, որովհետեւ՝ որչափ որ

ինք վար կ'իջնար այնչափ ալ բարձր տեղերէն ձիւներ իջնալով ճամբան աներեւոյթ կ'ընէին: Շատ անդամ ձիւնը մինչեւ ծնկուըները կը համեր եւ իւր յոգնած ոտքերը միշտ ծանր յառաջ կ'երթային, երբ վերջապէս Մեծ փողցին հասաւ՝ որ աղատ ու ընդարձակ ճամբայ մըն էր. հոս լսեց նաեւ քաղաքին ժամացյցին մէկ զարնելը:

Տար ըսպէ ետքը յոգնած կինն իւր ճամբորդութեանը նպատակին՝ գեղարարին խանութը հասաւ: Գուռն երկայն ատեն զարնելու ստիպուեցաւ, մինչեւ որ գեղարարը քնէն արթնցաւ ու գուռը բանալով զինք ներս առաւ: Երիտասարդ գեղարարն ի սկզբան սկսաւ քթին տակէն արտնջել ու երեսը գարձնել, ըսելով թէ գիշեր ատեն մարդն այսպէս անհանդիստ կ'ընեն. բայց վերջէն խաղաղցաւ ու հանդարտեցաւ, երբ իմացաւ թէ ինչ բանի համար հոս եկած է այս բարի մայրը, եւ թէ բնչպէս՝ մանաւանդ այս զարհուրելի գիշերուան ատեն յանդգներ ու անտառներու մէջէն ճամբայ ելեր է: Ծուտով մը կրակ վառեց ու ներս հրացցուց ձիւնով ու սառուցով ծածկուած կինն, որ գայ իւր պաղ անդամները տաքցընէ: Մեծ սիրով յանձն առաւ յոգնած կինն այս բարեկամական հրաւերն, ու երբ գեղարարն իմացաւ թէ այս կինը նոյն ժժուարին ու վտանգալից ճամբան նոյն գիշերը նորէն պիտի ընէ, այսպիսի արտաքսյ կարգի մայրական սէրէ մը շարժած եւ այսպիսի արիւութեան վրայ զարհուրէն յափշտակուած, անոր ախորժահամ ու զօրացուցիչ ըմպելիք մը պատրաստեց, որ խոնջելոյն մեծ արծարծում ու նոր կենդանութիւն մը տուաւ: Կինն իւր առջեւը դրուած գաւաթթը խմելէն ու լմնցընելէն ետեւ՝ գեղարարը մութ կարմիր նիւթ ովլ մը լցուն պղտիկ շիշ մը տուաւ ձեռքը: Մեծ ուրախութեամբ չնորհակալ կ'ըլլալ Աստուծյ, որ վերջապէս կրցաւ այս առողջացուցիչ կաթիլները ձեռք ձղել. նոյնպէս գեղարարին ալ չնորհակալ կ'ըլլալ որ այսպէս բարե-

կամութիւն ցուցոց ու անկեղծ բարեկամութեամբ
մ'անոր ձեռքը թօթուելով, հոգերու մէջ ընկղմած
սրտով նորէն դէպ ի տուն ճամբայ ելաւ:

Ժամն երկուքն անցած էր, երբ քաջասիրտ կինը
Մեծ փողոցը թողլով նորէն անտառին նեղ ճամբան
մտաւ: Պաղութեան աստիճանը նոյն էր, սակայն հովը
դադրած էր. երկինքն որ քիչ մը յառաջ ամսկերով
ծածկուած էր, հիմայ պայծառ եւ անժիւ շողոզուն
աստղներով զարդարուած էր: Արդէն անտառին լուս-
թեանն ու միայնութեանը վարժած ըլլալով՝ ամե-
նեւին վտանգ մը չէր մտածեր գիշեր ատեն լուսնոյ
լուսովը ճամբայ ընող այս ճանապարհորդը. սակայն
մոքէն չէր հեռանար իւր երկանը յիշատակը, որ
Գաղղիայի արծուեդրօշներուն տակ պատերազմէ պա-
տերազմ կը մտնէր, որոնք, լրագորաց ըսածին համե-
մատ, ամենասաստիկ արիւնահեղ պատերազմներ էին:
Արդէն երեք ամիս կար որ իրմէ ամենեւին նամակ
մ'առած չունէր, անոր համար ալ սույգ չէր գիտեր
թէ արդեօք իրօք իւր գնդին մէջն էր, թէ վեցը
մ'առած հիւանդանոցի մը մէջ կը դանուէր, թէ
արդեօք արդէն փոսերու մէջ նետուած ու բանը
լմնցած էր: Այսպիսի սոսկալի փոսեր կը դանուին
պատերազմական գաշտերու վրայ, ուր որ բարեկամ
ու թշնամի իրարու վրայ նետուած կը դիզուին: Եթէ
վերջին ենթադրութիւնն ստուգուէր՝ ի՞նչ պիտի
ըլլային ինքն եւ իւր տղաքը:

Ի՞նչպէս առանց օգնութեան ամէն մարդէ թո-
ղուած պիտի գտնուէր ինքն աշխարհիս մէջ, ուր
պատերազմի որոտումներն՝ ամէնուն սիրտը հոգերով
եւ երկիւղիւ լեցընելով չորս դին կը գուային:

Երկանը մահուընէ ետեւ իւր ու որդույն ինչ
ըլլալուն մտածմունքը մէկէն ջերման հիւանդութեան
մէջ ինկած իւր պատիկ սիրելին միտքը բերաւ, ու
սիրտը նորէն նեղութեամբ ու հոգերով լեցուելով
ձիւնածածկ ճամբուն վրայէն աւելի եւս փութալու

սկսաւ, տարակուսելով թէ արդեօք այս առողջարար
կաթիներով տունն ուշ պիտի չհասնի: Այսպիսի
մտածմունքներով նորէն լեռնադաշտն հասաւ, ուր
յանկարծ միտքն ինկաւ թէ հիմայ նորէն պէտք է որ
այն զարհուրելի տեղէն անցնի, ուր գայլերու հետ-
քերը նշարած էր: Այս սարսավին աւելի եւս մեծ-
ցաւ, երբ խոր ձորին մէջ եղած գեղէն ձիւներու եւ
անտառին պատճառաւ նուազ լաւող շան հաջելու
ձայներ լոեց. այս աղաղակներն ստէպ ու կատաղի
եղանակաւ մը կը հնչէին: Այս կարծիքով որ վարը
գեղի մէջ գայլերը պահապան շներուն մերձեցեր են,
սիրտը գողի մէջ՝ կ'ուզէր արագ քայլերով իւր առ-
ջևի ընդարձակ ու վտանգալից դաշտն անցնիլ: Չեան
սպիտակութենէն ու լուսնոյ լուսէն բոլոր հեռաւոր
առարկաները կը տեսնուէին. սկսան երեւալ նաեւ
այն ծառերն՝ որոնց քովինք ինք գայլերու հետքը տե-
սած էր եւ որոնք որ այն ընդարձակ դաշտին մէջ
տեսութեան միակ առարկաներն էին: Այս իւր տունը
դարձող քաջ կինքը յառաջ չգացած մէյմը կեցաւ,
ու քանի մը բոպէ քննիչ հայեցուածով մ'ասդին
անդին զննեց, որ չըլլայ թէ ճամբան շփոթի. աղէկ մը
քննելին ետքն այլայլած կենդանւոյ մը պէս սկսաւ
գէպ ի այն երկու ծառերն արտորալ, որոնք գրեթէ
հաղար քայլէ աւելի հեռու էին իրմէ: Հոս հասնե-
լուն պէս ծառերուն սառնապատ ստերուն կոթնեցաւ
ու կեցաւ, որովհետեւ սաստիկ վազելին գրեթէ
շունչը բոլորովին կտրած էր:

Այս արտաքոյ կարգի քաջութեան տէր եղող կնիկը
նորէն քաջասրտութեամբ մ'ինք զինքը ժողվեց եւ աս-
դին անդին նայելով, քիչ մը հանգչած ատենն աչուր-
ներն իւր անցնելու տեղերուն վրան մէյմը պտըացոց,
հոն ձիւնադաշտին վրայ սեւ սեւ շարժումներ երեւցան
աչքին. Երեւակայութիւն էր այս թէ իրօք վտանգ,
որմէ որ մինչեւ հիմայ Աստուծոյ ողորմութեամբը զերծ
մնացած էր: Կնկան երեսին գոյնը նետեց ու չէր կրնար

աղէկ զանազանել, աղէկ մը տեսնելու համար աչուր-ները գոգնոցովը սրբեց, նորէն չորս գին նայեցաւ եւ իմացաւ յանկարծ վերահաս եղող զարհուրելի վտանդը. ինք զինքը հաստատուն բռնելու համար աղէկ մը ծառին կոթնեցաւ ու կացինը ձեռքն առնելով միտքը գրաւ որ այնչափ զօրութեամբ ինք զինքը պաշտպանէ որչափ որ սիրելի որդւոյ մը սէրը բարի մօր կը շնորհէ: կանթեզն որուն մէջի ճբագը բաւական վառած էր, ծածկեց այն բրդեղէն լաթով՝ որ երկայն ատենէ վեր գլխէն վար ինկած էր. այսպիսի պատրաստութեամբ հոն կեցած իւր ցաւալից աչքերը դէպի այն աստղները վերցուց, որոնք երինից կամարին վրայ հրճուելով իւր վրայ կը շողային. անշունջ բայց չերմեռանդն աղօթք մը վերառաքեց Անոր, որուն հայրախնամ աչքերը վշտացեալին ամենեւին իրենց առջեւէն չեն կորսնցըներ, թէպէտ մարդ ասստիկ փոթորիկ մը հիւսիսային բեւեռին առնապատ անսապատը նետուած ըլլայ:

Այս միջոցին՝ տեսնուած սեւ առարկաները մէկէն երկոքի բաժնուեցան ու տեսաւ սառուցեալ ծառերուն կոթընող կնիկը, որ երկու մեծ գայլ ձիւնադաշտին վրայէն դէպի իրեն կը մերձենան: Այս յափրշտակիչ անսանոց աչքերը կրակի պէս կը փայլէին, ու տնկուած պոչերով ըստ ամենայնի նոյն ճամփէն ետ կը դառնային՝ զօր մայրն իւր քաղաք երթալու ատենն արդէն նշմարած էր, եւ որ կ'անցնէր ըստ ամենայնի նոյն ծառերուն առջեւէն՝ որոնց շուքին տակ այս վշտացեալ կինը կը կենար:

Կամաց կամաց գայլէրն անցնելու սկսան ու գրեթէ բոլորովին մարած կինն ալ վտանգէն աղատած կը սեպէր ինք զինքը, երբ յանկարծ գայլին մէկը դէպի ծառդառնալով կեցաւ: Կատուի խարդախ շարժումներով կը մօտենար իւր հետաքրքրութիւնը յագեցընելու եւ տեսնելու թէ ծառին սստերուն տակ ծածկուածն ինչէ: Այս մահուան վտանգի մէջ տատանող մօր՝ որ այս միջոցիս կաթիլները գդուշութեամբ իւր զգեստին տակը

պահեց, ջիղերը բոլորովին քաշուեցան, ու մատուցները կարծես թէ կացնոյն հետ կպան ու այն բուպէն՝ որ գայլը գլուխը վեր վերցուցած ծանրաքայլ ընթացքով մը դալով ըստ ամենայնի զէնքին բերնին տակն ինկած էր, քաջասիրտ կինը հսկայական զօրութեամբ մը կացինն իջեցուց ու գայլին գտնողն երկու ձեղքեց. գայլը մահացու հարուածին տակ սոսկալի աղաղակ մըն է փրցուց, որ վերջէն անմիջապէս հեւալու փոխուեցաւ. քաջասիրտ կիստ կնկան ոտքերուն առջեւը գազանը փոռուեցաւ:

“Տէ՛ր Աստուած, գլուխ կը գառնայ, սիրտո կը խառնուի,, պոռաց խեղճ մայրը, այսպիսի մեծ զօրութենէ մը սաստիկ տկարանալով: Կացինը ձեռքէն ինկաւ ու գրեթէ գետինն իյնալու վրայ էր, երբ տեսաւ թէ միւս գայլը, որ իրմէ բաւական հեռու էր մեռած գայլին ճայնը լած վազելով ետ կը գառնար. ինք զինքն անդամ մ'ալ ժողվեց, վասն զի իւր տղուն փրկութիւնն ալ ասկէ կախուած էր, գետինը ծռեցաւ ու գեռ կացինը ձեռքը չառած, արդէն գայլն իւր դիմացն հասած իւր փարատիչ ակռաները կը ցուցընէր: Կինն իւր վերջին զօրութիւնն ի մի ամփոփելով, մինչեւ հիմայ իւր դոգնոցին տակը պահած կանթեղը գուրուր հանելով ըստ ամենայնի գաղանին աչքերուն առջեւը բռնեց, որ իրեն արուելու մահուան հարուածն արգելել չկըցող մարդու մը պէս պաղութեամբ մը կեցաւ:

Արդէն ծանօթ բան է՝ որ գայլերը կրակէ կը վախնան. Հսու ալ այսպիս եղաւ, որովհետեւ արդէն յարձակելու պատրաստ եղող գայլը, կանթեղէն իւր աչքերուն վրայ լւսոյ քանի մը ճառագայթ իյնալուն պէս ետ քաշուեցաւ. երեմն կը փորձէր մօտենալ անսպորդն թշնամին ու կարծես թէ այս զարհուրած մօրմէն միւս գայլին վրէժն առնուլ կ'ուզէր. կամայուկ մը ոտնառ ոտն յառաջ կու գար. կը հասնէր արիւնարբու անստուն այն ծառին սստերուն առջեւը, որուն տակն այս վշտացեալը կը կենար, բայց լոյն իւր աչքերը շօշափելուն պէս՝ գետինը կը խոնարհ կայսուեցաւ:

նելով համբերութեամբ մ'այն ըսպէին կը սպասէր, որ իւր որսին վրայ յարձակելու յարմար երեւայ իրեն:

Այս զարհուրելի ըսպէները սաստիկ երկայն կուդային մահուան վախի մեջ նեղեալ մօր. բայց յանկարծ միտ դրաւ որ կանթեղին ճրագին լցոն աղաւ կը վասի. նայուածքով մ'իմացաւ որ առ առաւելն քառորդէ մը ճրագը կը մարի: Մինչեւ նոյն ատեն գայլն իրմէ հեռու բանովը լուսոյ ճառագայթներն էին, ամենայն ստուգութեամբ ու մահուան երկիւղիւ պէտք էր ենթադրել որ ճրագը մարելուն պէս գայլն իւր վրան պիտի նետուեր ու զինքը կտոր կտոր պիտի ընկը: Այս խորհրդածութեանց ատեն կանթեղին ձեւան վրայ նետած ճառագայթներն երթալով կ'ամսիոփուէին եւ իրօք ալայնբանն, որմէ որ վախկար՝ եղաւ: Ճրագը մարեցաւ: Աւ կորուած կարծեց ինք զինքը խեղմ մայրը. վախէն աշուըները գարձած՝ ծիրանի գօտուոյն ամէն գոյններն աչքին առջեւը փոփոխակի կը փայլէին. ծընկուրները գողալու սկսան. վրան գող մ'եկաւ, որ իւր խելքը վրայէն տարաւ ու այս խօսքերով թէ “Աստուած, ողորմէ ինծի” ձեւան վրայ ինկաւ փոռուեցաւ: Հրային աչքերով գայլն իւր որսին կը սպասէր եւ իւր խածատիչ ակւաները կնոջ գողդոջուն անդամներուն խոթելու վրայ էր, երբ անդիէն մութթ թփերուն մէջէն հրացանի մը լցոյ փայլեցաւ, որուն ձայնը բոլոր անտառին մեջ իւր արձագանիքը տալով ծիւնադաշտին վրայէն անցաւ գնաց: Այս հարուածն աղէկ հանդիպելով գայլը գետինը փուեց, ու լուսինը նոյն ատեն ձեւան ամնի տակէն ելլելով՝ իւր լցոն այն զարհուրելի խմբին վրայ սփուեց՝ որ այս բարձր գաշտին վրայ երկու ծառերուն տակը ժողվուած էր: Չորս կողմի ծիւնն արիւնով ներկուած ու երկու մեռեալ գայլերու մեջ պառկած ինոջ կերպարանքն այն աստիճանի գեղնցած էր՝ որ մարդ հարկաւ մեռած կը կարծէր:

Գ Լ Ո Ւ Խ Ե.

Անախուանելք վերսորին ուեսութիւն:

ԱնՄԻՋԱՎԱՆԻՆ հրացանին հարուածէն ետքը, որ դայլը գետինը փուեց, սառած ձեան վրայէն մարդու վաղելու ձայն մը կը լսուէր. մօտեցաւ այն մարդը, որ վերջին նեղութեան ու հարկաւորութեան ատեն ազատիչ գնդակին արձակած էր. իւր հրացանը նորէն լեցուց ու զգուշութեամբ ասդին անդին նայելով սկսաւ գէպի ծառն յառաջ քալել, որպէս զի գետինն ինկած յափշտակիչ անսասունը տեսնէ եւ իմանայ միանդամայն թէ հոն անշարժ կեցածն ինչ է: Այս մարդը բարձրահասակ էր, եւ իւր երկայն ու ցօղալից մօրուքն, իւր վերարկուն ու գլսարկը զինուորական կը ցուցընէին. հասաւ ծառին քով, իւր առջեւը ձեան վրայ լումոյն ակար լուսովը կնոջ կերպարանք մը կը տեսնէր, որուն քովն երկու սատկած գայլ կար: “Ի՞նչ գործքի համար այսպէս դիշեր ատեն այս գժբախտ կնիկն անտառ է եկեր:” Այսպէս կ'ըսէր ինք իրեն մարդն ու հրացանը ծառին կոթնցընելով ու ծնկան վրայ գալով՝ սկսաւ շօշափել ու քննել թէ արդեօք գեռ կենդանի է ինիկը թէ մեռած է. աւելի մեռած կ'երեւար, որովհետեւ ոչ քունքին, ոչ ձեռքին եւ ոչ ալ զզն զարկը կը զգացուէր:

“Խեղը վախէն մեռեր է” ըսաւ մարդը մէյմը կացնոյն, մէյմը գայլին արիւնուաց գանդին վրայ նայելով “իւր զէնքն աղէկ գործածեր է, բայց տկար կնոջ մը համար երկու գայլ շատ է. այսպիսի զարհուրելի վասնդի մը դէմ դնելը զօրաւոր մարդու մը գործք էր, ևրը մարդուն այսպէս զինուորական կերպարանաց տակ ունեցած դիւրազգած սիրան այս գժբախտ կնկան վրայ կը ցաւէր եւ ինքն իրեն խորհուրդ կը հարցընէր թէ հիմայ ինչ պէտք է ընել, որովհետեւ գին անօթի գայլերուն ճարակ տալ չէր ուղեր, մէյ մ'ալ մարդու

ձայն լսեց . գլուխը դարձուց ու մէկէն գլուխը բանալով ողջունեց : Այս ողջոյն առնողը ծերունի մարդ մըն էր , որուն կերպարանքն իսկ սէր ու յարգութիւն կ'ազդէր մարդուն վրայ . այս ծերունին իւր պաշտօնին համաձայն լուսարարին ընկերութեամբը հոգեվարի մը՝ անոր բաղձանացը համաձայն՝ վերջին թոշակը տալէն կը դառնար : Նոյն ծերունոյն եւ իւր ուղեցուցին ոտիցը հետքերն էին , որոնք հիմակուան հոս մեռեալ կարծուողին միտիթարութիւն մը տուած էին , իւր տուածին անդամուն այս բարձր դաշտէն անցած ու գայլերուն հետքէն սարսափած ատեն :

Այս կարգաւորն ստուգիւ ըստ սրտին Աստուծոյ մարդ մըն էր , ինչպէս ուսումնական զիտութեամբ նոյնպէս իւր բարեպաշտ վարցովի երեւելի եղած էր , այնպէս որ նոյն իսկ անպիտան ու ամպարիշտ մարդիկ յարգութեան կը շարժէր : Հետեւելով աստուածային նախախնամութեան , որ թէպէտ աներեւոյթ սակայն միշտ ու ամէն տեղ գործունեայ է , ինքն ալ զամէնքն եւ ամէն տեղ իւր խնամքէն չէր զրկեր : Պարզ ու անպաճոյն էր , խաղաղ ու լուռ , եւ Աստուծոյ քաջասիրտ ու արի զինուոր , միշտ լի էր խոնարհութեամբ ու երկնից համար հոգի վաստրկելու ետեւէ . ամէն ողբերու ականջ կը գնէր , ամէն վշտերու միտիթարութիւն կուտար ու մահկանացուի մը սրտին սեփէհական եղող ամէն ցաւերու բալասան կը մատուցանէր : Միշտ բարիք ընկելու հնարագիւտ ու պատրաստակամ ըլլալով՝ եւ սրտին քաղցրութեամբն իւր գժուարին վիճակին մէջ մի եւ նոյն ատեն շատ գործքեր կրնար տեմնել . իւր զուարժ վարմունքը սփոփանք էր աղքատաց ու վշտացելոց . եւ իւր ժողովրդապետութիւնը՝ որուն մէջ ինք իւր պարտքերուն զբաղած էր , այս օրհնութեամբ լեցուած քահանային պաշտպանութեանը տակ խաղաղ քնայ մէջ կը հանդչէր . որովհետեւ ամէնքը զիտէին թէ իրենց ժողովրդապետը կը հսկէ ու իրենց ամէնուն համար կ'աղօթէ :

“Հոս ի՞նչ եղեր է , հարցուց ծերունի քահանան մարդուն , որ նոյն ինքն ծերու կերպարանք մը ստացած էր , որովհետեւ սառած եղեամը , ինչպէս յառաջադոյն յիշեցինք , իւր մազերուն ու մօրուքին ճերմակ դոյն մը տուած էր :

Մարդը պատմեց թէ երկայն բացակայութենէ ետքը նորէն ժիւրա դարձած էր , եւ թէ կնոջն ու տղացը սէրը զինքը հայրենիքը մղած ըլլալով՝ մինչեւ որ իւր տունը չհամանի չի կրնար հանգչէլ : Գայլերէն բոլորովին աներկիւղ , որոնց ունալը շատ անդամ լսած էր , ու գիշերը բանի տեղ չգնելով անտառներուն մէջէն անցած էր եւ այս բարձր ձիւնադաշտը հասած ատեն յանկարծ նոյն յափշտակիչ անսասուններէն մէկն ըստ ամնային երկու ծառերուն տակ տեսած ու մեծապէս զարմացած էր թէ ինչպէս գայլն այսպէս առանց շարժման հանդարտ կը կենայ , ու ձեան եւ լուսնկայի օդանութեամբը հեռաւորութիւնն աղէկ մը չափած ու արդէն քովը լեցուն եղող հրացանն ուղղելով մէկ հարսւածով մը զանիկա յանկարծ գետինը փռած էր :

“Քիչ չզպարմացայ , ըստ մարդը պատմութիւնն յառաջ տանելով , երբ հարուածը տալէս ետեւ հոս գաւով մէկ գայլ գտնելու տեղ երկու գայլ ու անոնց քովին ալ այս կինը ձեան վրայ ինկած գտայ . թէ արդեօք ինչ առիթ եղած է այս գժբախտ կնիկն այսպէս ուշ ատեն գէպ ի անտառ գալու ստիպողն , այն միայն Աստուած գիտէ . այս միայն ստոյգ է , որ ինք կացնով մը՝ որ հոս քովին է , այս յափշտակիչ անսանց գէմ ինք զինքը պաշտպանած ու գայլ մ'ալ գանդէն զարկած է : Կնիկը վէրք չունի , անշուշտ վախէն մեռած պիտի ըլլայ ” :

“Ո՛հ , խեղճը՝ ըստ կարգաւորն ու պաղ գետնին վրայ պառկող կնկան ծռելով մարդուն օդնութեամբը վեր վերցուց : Ողորմելի կնոջ ձեռքերը ձեան պէս պաղ էին . բայց այս մեռելի կարծրութիւնը գետ վրան չկար . զինքը ծառին կոթնցուցին ու բռնեցին որ չիյնայ եւ

Քահանան մեծ աշխատութեամբ բերանը բանալէն ետքը մէջը քիչ մը գինի լցուց եւ ըստ միւսներուն՝ որ իրենք ալ ձիւնով կնոջ ձեռքերն ու քունքը շփեն, յոյս տալով թէ կինը մեռած չէ, այլ ինք զինքը կորսնցուցած է:

Լուսինն որ քանի մը ըսպէէ վեր թանձր ամպերուն տակ ծածկուած էր, իւր ծածկոյթը մերկանալով՝ այս գործողութեան վրայ եղողներուն լուսաւորութիւն կու տար: Մէյ մ'ալ այն մարդը, որ դայն հրացանովը զարկած էր, մեծ աղաղակաւ ետ ետ երթալու սկսաւ ու ձեռքերովն աչուրները շփելով, իրեւ թէ կ'ուզէր աւելի եւս աղէկ տեսնել, սկսաւ պոռալ, “Տէր Աստուած օգնէ ինձի — իմ կինս է,,”:

Ժողովրդապեան ու լուսարարը զարմացած՝ մարդուն երեսէն վեր նայելու սկսան, մարդուն ձայնն իրենց ալ ծանօթ կ'երեւար ու երկուքն ալ միաբերան հարցուցին “Դուն ժապալո՞ն եսո՞”:

Ո՛չ. այն, ես եմ՝ պոռաց մարդը, որ նոյն տաեն ծառին կոթնող կնկան պէս դեղնած էր: “Ո՛չ. երանի թէ պատերազմի մէջ մեռած ըլլայի. աչքերս այս սրտառուչ վիշտը տեսնելու համար նորէն բացուեցան: — Ո՛չ. տղաքս. պէտք է որ մեռած ըլլան, ապա թէ ոչ մայրը գիշեր տաեն ինչչէս կրնար զերենք առանձին թողուլո՞”:

Ժապալոյ, որ պատերազմներու մէջ հազար անդամ մահը տեսած ու հրացանի գնդակներն անձրեւի պէս տեղայած տաեն ինք անոնց մէջ աներկիւղ կեցած էր, հիմայ փոթորկի տաեն տատանող տկար ծառի մը պէս դողալու սկսաւ ու ձեռքերովն երեսը դոցելով դառն արցունք կը թափէր:

“Արի եղիր, արի եղիր, սիրելի բարեկամ,” կ'ըսէր քահանան, զտառապեալը միսիթարելով: “Աստուծոյ սէրն ու ողորմութիւնը մեծ է. ձեր կենակիցն, որուն համար որ կու լաք, մեռած չէ, քանի մը մաներկորդէ երակներուն զարկը կը կենդանանայ,,”:

Ո՛չ, օգնեցէք, փրկեցէք, պոռաց ժապալոյ, քահանային ոտքը ծնկի վրայ գալով. ու լուսարարը մասրած կնիկը գետինը դնելու ատեն՝ երկիւղի եւ յուսոյ մէջ տատանող ամուսինը զինքը բազկացը մէջ առաւ, քունքն ու երանկները կը շփէր, անոր գունատած բերնին մէջ տաք շունչ կու տար ու սրտի նեղութեամբն այնպիսի բարձր ճայնով մը զինքն յանուանէ կը կոչէր, որ կարծես թէ գերեզմանի մէջէն մեռել մը կ'ուզէր յարուցանել: Վերջապէս քահանան քանի մ'անդամ ալ գինի տալէն ետքը, մարած կնիկն աչքերը բացաւ, խորին հառաջանիք մ'արձակեց շրժունքներէն ու քիչ մը խելքը վրան գալուն պէս սկսաւ զգեստներուն տակն այն առողջարար կաթիներուն շիշը փնտոել, զօր իւր հիւանդ տղուն համար հօն պահած էր: Զարմանալի եղանակաւ մ'իւր գետինն իյնալավը շիշն ամենեւին չը վնասուած. նայելէն ու տեսնելէն ետքը թէ շիշն անվնա մնացած է, աչքերն իւր բոլորտիքը գարձուց: Առաջին նայուածքին իւր երկանը կերպարանքն ու անոր հաւատարմութեան նկարագիրն աչքին հանդիպեցաւ, որուն վրայ ամիսներով տեղեկութիւն մ'առած չունէր ու գերախտ գէպքերու մէջ մեռած կարծելով՝ վրան լացած էր. կը տեսնէր հիմայ զանիկա որ ցաւերու եւ ուրախութեան մէջ զինք գրկած էր եւ դուսատած ու պաղ ձակտին վերատեսութեան համբոցը մը կը մատուցանէր:

Ո՛չ, Աստուած, ի՞նչ զարմացում, ի՞նչ երջանկութիւն էր այս խեղճերուն: “Ժապալոյ, պոռաց կինն իւր նոր ստացած կենացը բոլոր զօրութեամբն եւ այնպիսի հաստատութեամբ իւր ձեռքերն անոր վիզը փաթթեց, որ կարծես թէ կը վախնար որ չըլլայ թէ նորէն բաժնուի հեռանայ: — Այսպէս քանի մը ըսպէ յափշտակուածի մը պէս անշշունջ ու անմուռնչ կենալէն ետքը, նորէն ինք իրեն գալով ստք ելաւ ու կաթիներուն շին երկանը տուաւ. եւ ըստ կարելոյն համառօտութեամբ մը պատմելէն ետքը, որ տղան մեռնելու վրայ

է եւ միայն այս շիշին միջի նիւթովը կրնայ փրկուիլ, “Որպէս զի խեղճ տղան ազատին, ըսաւ կինն, “այս-պիսի զարհուրելի գիշեր տաեն գեղարարին վաղեցի, ոչ սառայցէ, ոչ ճամբաներուն ձիւնով ծածկուած ըւլ-լալէն եւ ոչ ալ գայլերէ երկիւղ մ'ունեցայ. սակայն հիմայ շատ տկարացած եմ ու չեմ կրնար հարկաւոր եղածին չափ շուտով տուն հասնիլ. անոր համար կարճ ճամբէն առանց ժամանակ կորսնցրնելու տուն փութա ու տենդի տաքութենէ տոչսրող տղուն տաաը կաթիլ տուր: Փութա, փութա. ես ալ կրցածիս չափ շուտ ետեւէդ կը հասնիմ”:

Ժապալոյ գլուխը շարժելով ու երկու ձեռքերով այս աղնիւ մայրը գրկելով, գոչեց. “Իմ հիւանդ տղուս օդնելու համար այսպիսի գժուարին գործքի մը ձեռք զարկեր ես, ես հիմայ գրեղ գիշեր տաեն ու ձեան մէջ այս անտառին մէջ թողում: Քառ լիցի, այսպիսի բան չեմ ըներ. չէ սիրելիս, այս անկարելի է: Գեղի հետ մէկտեղ տուն կ'երթանք եւ Աստուած որ մեր խեղճ տղան մինչեւ հիմայ պահեց, նաեւ այս մէկ ժամու միջոցին մէջ իւր հայրադութ աշքերէն զինքը չի կորսնցըներ: — “Ըատ աղէկ խօսեցար”, ըսաւ ծերունի հսգւոց բժիշկը, զոր մէկէն ճանչցաւ խաթունը՝ որ մինչեւ նոյն տաեն իւր երկանը ներկայութեան միայն միտ դրած էր, ու յարգութեամբ ձեռքը պատաւ: “Անիկա, որ զքեղ հոս ուղղեց”, ըսաւ բարեպաշտ քահանան, “եւ իւր պաշտպանութիւնն այսպէս մահուան վերջին վտանգին մէջ՝ աղնիւ քաջասրտութեան չղլացաւ, նոյնը նաեւ տունը հիւանդ տղան իւր սիրոյ վահանովը կը ծածկէ: Վաստահ եղիր Աստուած ոյ վրայ եւ մի վախնար. ուրիշ մայրերէն աւելիքու պարտքդ կատարեցիր, սիրելի ափիկին. անոր համար ամէն բան Աստուած կամացը յանձնենք, որուն դէմ մարդուս պատերազմիլ փուճքան է: Եկուր, մենք զքեղ կը տանինք, տունն հասնելէն ետքը, ամէն բան մէկտեղ կ'ընենք ու հիւանդին առողջութեանն օգնելու միջոցներն ի գործ կը դնենք:

“Ի՞նչ կ'ուղէք” . ըսաւ կինը, երբ կ'ուղէին անոր թեւը մտնել ու տանիլ:

“Կ'ուղէնք զքեղ տուն տանիլ” . ըսաւ դժասիրտ քահանան, կնոջ խօսքը կտրելով. մեծ սիրով մտա կնոջ մէկ թեւն ու ժապալոն ալ մէկալ թեւը մտած սկսան ձիւներու վրայէն յառաջանալ: Այս տարեւոր ծերունին իւր հասակին տկարութիւնն ամեննեւին չէր զգար, երբ նեղելոց օգնութեան հասնելու, սդայեալշ ները միտթարելու եւ մանաւանդ ուրիշն ազատելու աղնիւ ծառայութիւն կը տեսնէր:

Գ Լ Ո Ւ Խ Զ.

Ո-ր նեղութե-նը մէծ է, Աստուածոյ օքնութե-նը մէր է:

Խորունս մէկն ըրած երկայն ճանապարհորդութիւնը, գայլերէն կրած երկիւղն ու վտանգն եւ ասոնցմէ ետքն այս անակնունելի տեսութիւնը ժապալոյին կնոջը վրայ այնպիսի ազգ եցութիւն մ'ըրին որ մեծ դժուարութեամբ քիչ մը ճամբայ ընելէն ետքը ալ չկրցաւ յառաջ երթալ ու հառաչելով մ'ըսաւ. “Ստուգիւ, ալ չեմ կրնար յառաջ երթալ”, եւ ինչ-պէս որ յառաջ իւր երկանն աղաչած էր որ կամթինելն առնու տուն փութայ, այսպէս ալ հիմայ ձեռքերն իւրարու կցած, երդուընցընելով անոր կ'աղաչէր. ու ձեան վրայ նստելով կը հաստատէր թէ յօդուածները ջախ-ջախածի պէս են, եւ թէ որչափ որ սաստիկ կը բաղձայ ալ տուն հիւանդ տղուն ճեպել՝ հարկ է որ հոյ քիչ մը հանդչի:

“Պարապ է անկարելոյն գէմ կուուին”, ըսաւ կար-դաւորը ժապալոյին. “Եւ որովհէտեւ կինդ իւր սեռին կարելի եղածէն հարիւրապատիկ աւելի գործած է դուն ալ Աստուած համար իւր կամքը կատարէ. քու վերարկուդ իւրեն ձգէ, տկարութիւնը շատ չ'երթար կ'անցնի, եւ որպէս զի այս անտառիս մէջ անօդնական

շմայ, ես լուսարարին հետ հոս կը կենամ, որ ինչպէս
կը տեսնես, .քովե արդէն հրացան մ'ունի՞ : Թէպէտ
այս առաջարկութիւնը շնորհակալութեամբ ընդու-
նուելու արժանի էր, սակայն Ժապալոյ չկրցաւ յանձն
առնուլ. այսախի սառեցուցիչ ցրտութեան ատեն իրեն
պատուական եղող կնոջ կենացը վրայ կը վախնար՝ ա-
ռանց իւր մանկան օգնելու փոյթն ալ իւր սրտէն հե-
ռացընելու, ու չէր կրնար բաժնուիլ իւր կնոջմէն, որ
դժուար շնչառութեամբ ու մեռելի պէս գեղնած իւր
առջեւը կը նատէր: Անոր համար կնոջն առաջարկեց որ
ինը անձամբ քիչ մը տեղ զինքը տանի. Եւ որովհետեւ
այս խնդիրն ալ չընդունուեցաւ եւ ամէն առա-
ջարկութիւններն ալ պարապի կ'ելեկին, անոր համար
իւր կնոջը չհաւանելուն միտչդնելով զանիկա իւր բաղ-
կացը մէջ առաւ՝ ու առանց դժուարութիւն մը ցու-
ցընելու դաշտին վրայէն սկսաւ տանիլ:

Կնիկն իւր երկանն իրեն ցուցցած սիրոյն վրայ ու-
րախացած, արեան ընթացքը սկսաւ իւր երակներուն
մէջ նորէն իւր երադ շարժումն առնուլ: Այն տենդի
պէս պաղ գողումը, որ բոլոր իւր անդամները պաղե-
ցուցած ու անդործունեայ ըրած էր, մեղմացաւ ու քա-
ռորդէ մ'ետքը տեսնելով որ Ժապալոն արեան քըր-
տինքի մէջ մտած էր, “Զիս գետինը թող, հմայ կըր-
նամ երթալ”, ըստ: Ժապալոյի սկզբան անոր խօսքին
միտ չէր ուզեր դնել, բայց որովհետեւ կին աղաչելէն
չէր գագրեր, վերջապէս զիջաւ անոր կամացը: Իւր եր-
կանը զօրաւոր բազկացը կոթնած՝ սկսաւ ձիւներու
վրայէն երթալ եւ ամէն մէկ րոպէնոր զօրութիւն կ'առ-
նուր. յօդուածները նորէն իրենց գործունէութիւնն
ստացան, այնպէս որ քահանան ու լուսարարը չէին
կրնար իւր ետեւէն հասնիլ: Ո՛րչափ որ այս խնամուտ
մայրը կը մերձենար այն տեղուոյն, ուր հիւանդ տղան
իրենց անակին ձիւնածածկարկին տակը ցաւերու մէջ
կը տանջուէր՝ պշնչափ ալ սրտին հոգերը կը սաստկա-
նային, սաստիկ ծանրութիւն մը կը ճնշէր իւր սիրու,

երբ կը մտածէր թէ արդեօք տղան մեռած պիտի դտնէ
թէ կենդանի:

Եւ որովհետեւ քահանան կը վախնար որ չըլայ
թէ այս սաստիկ փութալը մօր վիաս մը բերէ, որ արդէն
պիտի բան կրած էր, քանի մ'անգամ ազգեց անոր
որ զդուշանայ, բայց միշտ այս պատասխանը կ'աւնուր
թէ Ո՛՛, վարդապետ, չէք տեսներ՝ սաստիկ կամաց
կ'երթանը: Մայրն իւր սրտի հոգերուն մէջ մաքովը
միշտ իւր հիւանդ աղուն քովն էր, եւ որովհետեւ ար-
դէն ծանօթ է թէ մարդուս միտքը կայծակի շուտու-
թիւնն ունի, բնականապէս կիմին իւր սոտիցը ձեպը
աղուն օգնութեան համար լու բաղձանքին համեմատու-
թեամբ խղանջի ընթացք կը համարէր:

“Տղաս ինչպէս է..”, այս էր միշտ իւր ներքին աղա-
զակն, երբ վերջապէս վերջին զառիվայրն հասնելով,
որուն անդիի կողմն էր իւր տունը, վարի պատուհան-
ներէն կանթեղին պըլպլալը տեսաւ. սիրու սաստիկ
թնդալը սկսաւ, ու ինչպէս որ մագնէտը վերկաթն
անդիմադրելի եւ անարդել կերպով իրեն կը քաշէ,
պիտի ալ անոր մայրենի սիրոյն նպատակը զանիկա
իրեն կը քաշէր. կը վազէր եւ կը բաղձար ուսուցը վրայ
թեւէր ունենալ, որպէս զի այն խոնջեալ մարմինն
ողին մէջէն տանէին: Յանկարծական շարժմամբ
յէրկանը թեւէն սպոդելով հովի շուտութեամբ
զառիվայրէն վար իջաւ. չլսեց ամենեկին անոնց ձայ-
ներն, որոնք իւր ետեւէն կը պոռային ու տմէն մէկ
բոաէ կը կարծէին թէ չարաչար իյնալով մէկ գին
վիտի վնասէ: Սակայն անվեաս վար հասնելով՝ տան
մերձենալուն պէս գողդոջուն ձեռքերով գուռը զար-
նելու սկսաւ, ու երբ իւր մանկութեան բարեկամը
տեսաւ, որ խնձմանքով խօստացած էր գիշերը
աղուն քովը կենալ, մայրն անձկանք մը պոռալու
սկսաւ “Տղաս մղջ է — թէ — , հարցման միւս մասն
իւր չըթուաքէն դուրս չկրցաւ ելնէլ: — “Ողջ է եւ
պատասած, պատասխանեց աղնիւ կիմը տառապեեալ
ՄԱՅՐ. Սէր

մայրը ողջունելով, եւ ետքն ըստ, “Ո՛չ ինչ նեղացուցիչ մտմոռուքներու մէջ չինկայ քեզի համար, ու մտադրութեամբ գէպ ի անտառ նայելէն ետեւ խօսքը յառաջ տարաւ, “գայլերու ոռնալուն ձայնը մինչեւ հոս կը համարէի:”

“Ասուուած զիս չժմուցո ըստ բարեպաշտ մայրը:

“Քու տղադ ալ,” պատասխանեց գեղացին. “Եւ փառք Ասուուծոյ, ալ գեղի հարկաւորութիւն չունինք:” — “Ո՛չ, Տէր Ասուուած, ինչպէս բարի եսո աղաղակեց մայրը: Կոյն իսկ դրան առջեւն այսափ միմիթարութիւն ունենալէն ետեւ՝ շուտով մ'իւր բարեկամը մէկդի առնելով գէպ ի տղուն խուցը սկսաւ վազել:

Ի՞նչ տեսարան...: Տղան զոր մահացու հիւանդ թողուցած էր, գեղեցիկ պայծառ աշքերով անկունոյն մէջ նստեր ու թէպէտ տկար, բայց բաւական զուարթ կերպարանքով իւր մօրը հարմութեան պատկին հետ կը խաղար: Մայրը ցնծալից աղաղակներով ձեռքերն երկնցուցած դրկեց զանիկա եւ սիրոյ համբայներով ծածկեց աղուն գեղին երեսը: Գեղացին այս միջոցիս պատմեց թէ տղուն տենդն անցնելէն ետքն առողջարար քրտինք մ'եկաւ վրան, ու մէկէն անհաւատալի եղանակաւ մը բոլորովին աղէլի դառնալով իւր մայրը կ'ուզէր. չկրցաւ զինքն եղանակաւ մ'անկունոյն մէջ հանդարտ բռնել, ձեռքն եկածը տուաւ անոր որ խաղայ, սակայն պարապ տեղ: Վերջին արկլ մը բանալով յիշեալ պասկը դտաւ ու տղուն ցուցընելով, երբ տեսաւ թէ ասոր վրայ մեծ հաճութիւն կը ցուցընէ՝ ձեռքը տուաւ:

Այս միջոցիս ժապավոն ալ ժողովրդապետին ընկերութեամբը ներս մտաւ: Կի ուրախութեամբ լսած էր գեղացի կոսջ վերջին խօսքերն ու Ասուուծոյ մեծ շնորհակալութիւն ընելու պարտականութեան զգածմամբ եւ յուսալով որ ալ տրտմելու բան մը չկայ:

աղուն անկողնոյն քովը մերձեցաւ, որ մօրն այնչափ աշխատութիւն տուած էր ու զանիկա այնպիսի քաշափիրտ զոհի մը ստիպած էր: Ժապալոյ տղուն անմեղ աչքերը նայելով սիրտը սաստիկ շարժեցաւ. պսակը աղուն ձեռքէն առաւ եւ իւր պատուական կնոջը գլուխը դրաւ ըսելով. “Այս պսակն՝ ինչպէս որ երբեմն հարսնութեան զարդ, այնպէս ալ հիմայ զարդ ըլլայ մայրական սուրբ սիրոյ, զոր աղնուական քաջարտութեամբ պահէցիր:

Մտերմաբար ձեռքք ձեռքի տուին երկու ամուսինք. նսեւ քահանան ալ մեծապէս ուրախացած որ ամէն դժբախտութեան վախերը բարեբախտաբար փարաւեցան, ըստ: “Ո՛քարի մարդիկ, կարծեմ թէ այս գիշերս ալ ձեր մտքէն չ'ելլեր, որովհետեւ ձեր նկատմամբ ստուգիւ զարմանալի գիշեր, շնորհաց գիշեր մըն է ասիկա. յայտնապէս ստուգուեցաւ ձեր վրայ այն խօսքը թէ “Ուր նեղութիւնը մեծ է, Ասուուծոյ օգնութիւնը մերձ է:” Եւ թէ որ ուրիշ անգամ մ'ալ այսպէս փորձանաց ժամեր ձեր դուռը զարմելու ըլլան, վատահ եղէք Անոր, որ զձեզ ձիւնածածկ դաշտին վրայ միացուց ու ձեր հիւանդ տղան առողջացուց եւ “Ո գըեզ, ժապալոյ, ըստ ամենայնի նոյն ատեն տուն դառնալու դրեց՝ երբ քու խաթունդ գայլերու ակրաներէն փրկուելու համար օգնութեան կարօտ էր. շնորհակալ եղէք Անոր, որ ամէն բան այսպէս ինամբ քով կարգադրեց ու ձեր սիրոյն մէջ հաստատուն մնացէք:”

Ժապալոյ առողջացած տղուն անկողնոյն քովին իւր բարեսիրտ կինը գրկեց ու քահանան ալ իւր ձեռքերն անսոնց գլուխը գնելով ըստ:

Ժապալոյ իւր մէկալ տղան ալ ուղեց տեսնել ու հայրական համբոյը տուաւ, աշխայժ ու զուարթ տղան անմիջապէս իւր հայրը ճանչցաւ, թէպէտ եւ

տարիներով անէն հեռու եւ պատերազմներու մէջ էր: Խոր վիզը պըլլաւած՝ անոր բնչացքներուն երկայնութեանը վրայ կը զարմանար ու վերարկուին կոճակները բանալով, երբ կուրծքը կախած պատույ խաչը տեսաւ՝ սկսաւ ծափ զարնելով մօրը ցուցրնել. ինչպէս որ տղուն այտերն ուրախութենէ, այնպէս ալ մօրն այտերն ազնիւ պարծանաց զգածմունքէ կարմեցան՝ երբ իւր էրկանէն տեղեկացաւ թէ այս խաչը կայսրն Այլափ պատերազմէն ետքը՝ իւր վրայէն հանելով իւր ձեռքովն անոր տուած է: Հոս ժապալոյ զինուորական բորբոքմամբ մ'այն պատերազմին զարհուրանքը հոն եղող ունկնդրաց պատմեց: “Ծանր վիրաւորուած ու շատ արիւն կորսնցընելով տկարացած, ես ալ դիակներու մէջ պառկած էի, կ'ըսէր. արդէն բանս լմնցած էր, կեանքէս բոլորովին յուսահատած էի ու միայն կայսեր պարտական էք, ըսաւ իւր տղոցն ու կնոջը գառնալով, զիս այսպէս նորէն ձեր տանը մէջ տեսնենիգ: Նափուէնս զիս պատերազմի դաշտին վրայ գտաւ եւ ինծի պատույ լեզէնին խաչը տալէն ետեւ, հրամայեց որ զիս հիւանդանոց մը տանին: Թէ ինչպէս հոն տարուեցայ, անիկա չեմ դիտեր, որովհետեւ ունեցած տկարութիւնս խելքս գլուէս առած էր. բայց երբ արթնցայ եւ ինք իրենս եկայ՝ տաք անկողնոյ մէջ էի ու վէքքերս փաթթուած էին: Քանի մը շաբաթ ետքը վէքքերս բժշկուեցան. ձախ թեւս իւր յառաջուան գործունէութիւնը զրեթէ բոլորովին կորսնցացած է, իսկ մատերուս երկուքը բոլորովին անշարժ մնացին: Այսպէս իրը անկարող զինուոր ազատ համարուեցայ փոքր թշոշակով մը, որ մեզի շատ կրնայ օգնել: Զէնք կրելու վարժած ըլլալուս, հրացան մը գնեցի ու ճամբայ ինկայ տուն դառնալու. որչափ մեր լերանց կը մօտենայի այնչափ ալ յաճախ գայլերու վրայ խօսակցութիւններ կը լսէի, անոր համար զէնքս պատրաստեցի, բայց առանց իմ կիսս մեծ վտանգէ մը փրկելէքս դիտնալու:”

Ժապալզին այսպէս խօսած տտենն՝ առաւօտեան լոյսը պատուհաններուն ապակիներէն ներս թափանցելու սկսաւ, ու մերձաւոր գեղէն Հրեշտակ Տեառնի զանգակին ձայնը լսուեցաւ: Հոգւոց հովիւն ու բոլոր իւր քովինները ծնկան վրայ գալով՝ երախտագէտ սրտով իրենց քրիստոնէական առաւօտեան շերմեռանդութիւնը կատարեցին առ Աստուած:

Քահանան խօստանալէն ետեւ՝ որ երբեմն իրենց այցելութեան կ'ելէ՛ հիւանդ տղան օրհնելով մեկնեցաւ. նոյնպէս գեղացի կնիկն ալ, որ նոյն գեղին մէջ կը բնակէր՝ նորէն տեսութեան գալու խօստանալով բաժնուեցաւ: Հիւանդին մայրը մեծապէս շնորհակալ եղաւ այս կնոջ՝ իւր տղան նոյն աղետաւոր դիշերը պահպանելուն համար:

Ժապանց երբ իւր կնոջը հետ առանձին մնաց, գրպանէն քսակ մը հանելով սեղանին վրայ դէղ մը սկի շարեց, ըսելով որ արդար վաստակ է. որովհետեւ ծանր վիրաւորուած թշնամի պաշտօնակալ մը զոր ինք հոգացած ու մինչեւ իւր մահը թողուցած չէր, այս ստակին իրը վարձք իրեն տուած էր:

Ի՞նչ նոր զարմանք տանտիկնոջ համար, որ կենացը մէջ այսչափ սկի տեսած չւենէր. աչքերուն չէր կնար հաւատալ ու կ'ըսէր, պէտք է որ ասկէ ետեւ աղէկ ու բարեպաշտ քրիստոնեայ ըլլանք՝ Աստուծոյ մեզի ցուցցած այսչափ բարութեանը շնորհակալութիւն մ'ընելու համար:

Երբ ամիաներէ ետեւ արեւուն տաք ճառագայթները ձիւները հալեցոցին ու դէպ ի ծով ճամբորդութիւն ըրած ծիծառներն ետ դառնալով իրենց բյուները գնելու սկսան, ամէն ծառ, թփերն ու տունեկերը չորս դին ոստեր արձակելու, բողբոջելու եւ ծաղկելու սկսան, ժապալոյ բարձր դաշտին վրայ վերցիշեալ երկու ծառերուն քովը յիշատակարան մը կանգնեց երկաթի թիթեղեայ յարկով մը: Այս յիշատակարանը կը ներկայացընէր իւր կինը թէ ինչ-

պէս առողջարար կաթիլներն իւր զգեստուցը տակ կը պահէր՝ մէկ կողմանէ կացինով գայլին դէմ կոռուելով։

Կիրակի ու տօն օրերն երբ ուրիշները խաղերով ու զուարձութեան տեղեր երթալով կը զբոսնուին, ժապարյ՝ իւր կինն ու որդիքն առած շատ անդամ այս յիշատակարանը կ'ելլէր ու կը պատմէր տղոցը թէ հոս ինչ եղած է, եւ իրենց հետ միաբան շնորհակալ կ'ըլլար Աստուծոց, որ այսպիսի զարմանալի եղանակաւ մ'իւր պաշտպանիչ զօրութիւնը ցուցուց։

Այս բարեպաշտ ընտանիքը ժրութեամբ ու խնայութեամբ ցանկալի վիճակ մը ստացաւ. եւ որովհետեւ իւր բոլոր երջանկութեան սկիզբը զԱստուած ճանշնալով, միշտ անոր շնորհակալութիւն ընելին չէր դադրեր, անոր համար Աստուած ալ իւր օրհնութեամբը միշտ անոր հետ եղաւ։

Մինչեւ այս օրս Ճիւրա լեռնէն անցնող ճանապարհորդն այս յիշատակարանը կը տեսնէ, ու հոնտեղաց ժողովուրդը մեր հոս պատմած պատմութիւնն իրեն կը պատմէ, թէ որ այս անձրեւներու եւ փոթորիկներու մէջ հնացած արձանին ինչ ըլլալը հարցնելու ըլլայ։



Ա Ն Ն Ա

Կ Ա Մ

ԹԵՌԻԵՒՈՒԹԵԱՆ Մէջ ԿՐՅՈՆՔԻ ԶՈՐՈՒԹԻՒՆԻ

Ա.

ՈՂՈՐՄԵԼԻ ԽԵՂՋՈՒԹԵԱՆ օրեր էին Գաղղիայի մէջ այն յեղափոխութեան օրերը, երբ ընտանիք, կրթութիւն, աղնուականութիւն, անմեղութիւն եւ այն ամէն անունները, որոնք մարդկան երջանկութիւն ու պատիւ կրնան բերել, յանցանը համարուած էին, եւ այնպիսի յանցանք որ միայն դահձին տապարին տակ կրնային քաւուիլ։ Բոլոր Գաղղիայի մէջ չկար այնպէս առանձին, միայնացեալ անկիւն մը՝ ուր այն ատենուան ահն ու սարսափը հասած չըլլար։ Այսու ամենային այն պատմիկ աղջիկը, որուն պատմութիւնը պիտի պատմենք, իւր առաջին մանկութեան զուարթեարհուներն ամենեւին չէր կորսոնցուցած։ Պղտիկուց ի վեր իմաստուն ինամքով հոդացուած ըլլալով, կարգաւորեալ ու չափաւոր աշխատութեամբ ու շատ շարժում ընելով միշտ առօղջ կ'ապրէր։ Որոսի դէքակը, որուն մէջ այս աղջիկը՝ Գաղղիայի հարաւակողմը կը բնակէր, ամէնէն մերձաւոր քաղաքէն ալ բաւական հեռու ըլլալով, դիւրութեամբ իրմէ կը պահէին բոլոր երկրին մէջ անցնող դժբախտ գէպքերը։ Հոն այս օրիորդն երջանիկ կեանք մը կ'անցընէր, բայց այս երջանկութիւնը, որչափ մեծ ալ ըլլար՝ միշտ իբրեւ անցական նշյլ մըն էր։ Աննա Վերթրոյեան գերմանայի հօր ու գաղղիացի մօր դուստր ըլլալով, թէ բնական ու թէ բարոյական

կողմանէ այս երկու ազգերուն աղէկ յատկութիւնները ժառանգած եւ իւր վրայ միաւորած էր: Իւր բաց ճակատն եւ աշուլներուն համեստութիւնը սրտին մաքրութիւնն ու անմեղութիւնը կը յայտնէին: Կայտառ էր՝ առանց թեթեւութեան. կրթութեան իրեն տուած ծանրութիւնը չափաւորուած էր մարդասիրութեամբ ու անկեղծ ընտանութեամբ, որ Գերմանացւոց սեփական է եւ զանոնք ուրիշներուն կը սիրցընէ: Աննա մատաղ հասակին մէջ իւր մայրն արդէն կորսնցուցած էր. բայց Աստուած անոր տեղ իբրեւ երկրորդ մայր մը տուած էր իրեն իւր հօրաքսյը՝ Քլայս տիկինը: Այս առաքինի տիկինը՝ քսան տարեկան այրի մնացած բլլարլ՝ անկէ ետեւ մի միայն ուրիշներուն ծառայելու եւ բարիք ընելու համար կ'ապրէր: Մէկը՝ երբ անոր կերպարանաց վրայ եղած հանդարտութիւնն ու վարմանցը մէջ ունեցած խաղաղութիւնը տեսնէր՝ չէր կրնար մոքէն անցընել թէ սասատիկ արտմութիւն եւ հոգ մը ներսէն սիրտը կ'ուտէ, զոր միայն Աստուծոյ առջեւը կը բանար: Զէր ուղեր Աննային երջանկութիւնը խոռովել, իւր ցաւերն անոր յայտնելով: Իւր եղբայրը՝ Պր. Անդրեյոյ, որուն հետ խօսելով կրնար քիչ մը միսիթ արուել, տարիէ մը վեր Գերմանիա գացած էր Գլույս տիկնոջ ինչքերուն վերաբերեալ քանի մը գործեր կարգի գնելու համար. այս ինչքերն Աննան պիտի ժառանգէր:

Նոյն ատեն Մարտ ամսոյն մէջն էին: Աննա, որ միշտ առտուները կանուխ կ'ելւը, իւր առաջնն խորհուրդներն Աստուծոյ նուիրելէն ետքը, նստաւ իւր հօրը խըրկելու համար սկսած նամակին մէջ քանի մը տող գրելու: Որովհետեւ իւր հօրը հեռանալէն վեր իրեն առվորութիւն ըսած էր, կիրակի օրերը նամակը գրելու սկսիլ ու կամաց կամաց նոյն նամակին մէջ լրերն աւելցրնել մինչեւ շաբթուան վերջը, ու շաբթ օրերը թղթատարին կու տար: Նամակի երթեւեկը յառաջադոյն հիմակուան պէս շուտ չէր ըլլար: Աննային նոյն օրուան գրածը հետեւեալն էր:

“Տարի մըն է, սիրելի հայր, այսօր ըստ ամենայնի տարի մըն է, որ ձեր հայրական համբոյրն Աննային չտուիք: Ո՛հ, թէ որ ձեր վերջին նամակին մէջ խոստացած չըլլայիք որ դարձերնիդ մօտ է, իրաւցընէ այս տարեգարձը շատ տրտմութեամբ պիտի կատարէի, բայց քիչ մ'ետքը կը դառնաք: Այս օրերս Անտոնին ու Թագութիկին օգնեցի ձեր խուցը մաքրելու, շակելու եւ կարգի գնելու: Իսկ ես ամէն կողմանէ աղէկ եմ, Աստուած ամէն տեսակ բարիք ինծմէ պակաս չէ ըրած, հարստութիւն, առողջութիւն ու այնպիսի սիրտ մը՝ որ իմ երջանկութիւնս ճանչնամ եւ իմ քովիններս սիրեմ. տան մէջ չկայ մէկը, որ իմ բարիքս չհոգայ: Այնպէս որ եթէ քովս աղնիւ հօրաքսյը չըլլար, որ իմ պակասութիւններս մեղմով ինծի իմացընէր, ես զիս բոլորովին կատարեալ պիտի կարծէի. վասն զի իմ ամէնէն պարզ գործերու վրայ ալ քովիններս միաբերան գովութիւն կու տան, որ շատ անգամ զիս կ'ամրչցընէ, եւ որուն վրայ սրտնեղութիւն ալ կը ցուցընէի եթէ չվախնայի որ նոյն գովութիւնն ինծի տուող բարեսիրտ անձինքը կը վշտացընեմ: Հաւատացէք ինծի, սիրելի հայր, որ տան մէջ ամէնն ալ, նոյն իսկ Թագութիկին, որ զիս պատիկութեանս ատեն այնչափ կը յանդիմանէր, հիմայ ինծի պատիւ կ'ընեն: Եւ ինչպիսի բաներու ալ գովութիւն կու տան: Մտիկ ըրեք: Երէկ նոր զգեստոս հագած ու ձեր վիենայէն խաւրած մանեակը դրած էի. Թագութիկին զիս հագուեցըննելն ետեւ, մէկէն կանչեց. Ո՛հ, բնչպէս աղէկ վայլեց, բնչ աղուոր կ'երեւաս: Շուտ մը հօրաքրոջս խուցը վազեցի եւ ըսի որ Թագութիկին յանդիմանէ, այնպիսի շողաբորթութիւն ընելուն համար: Բայց նոյն իսկ հօրաքսյը ինչ ըսէ աղէկ. քիչ մը վրաս նայելէն ետեւ: Իրաւունք ունի, ըսաւ, Թագութիկին, իրաւցընէ շատ աղէկ վայլեցուցեր ես, շատ աղէկ կ'երեւաս քու նոր զգեստովդ ու տապագինէ մանեակովդ: Այս լսելուս՝ ամօթէս երեսներս կարմրեցան: Սիրելի հայր, միշտ այն մտած-

մունքով կը միսիթարուիմ, որ դուք քիչ մ'ետքը
պիտի դառնաք:

Այսօր Սէն-Պրիսեան Թերեղիա օրիորդին կը սպասենք, որ պիտի դայ ու քանի մ'օր մեղի հետ պիտի անցընէ: Անոր հետ մեր սիրուն լեռները պարտելու կ'ելենք, ուսկից կրնամ այն ճամբան նայիլ, որուն վրայէն քիչ մ'ետքը պիտի անցնիք ձեր Աննային քովը գալու, որ անհամբերութեամբ ձեր հեռաւորութեան ժամերը կը համբէ:

Աննա այս տողերը գրելէն ետեւ, երբ իւր առաւուտեան ողջոնը տալս համար հօրաքրոջը խուցը գացած էր մէկէն լսեց այն կառքին հասնիլը, զոր խաւրածէին Թերեղիան առնելու եւ բերելու համար: Աննա վար վաղեց իւր մէկհատիկ հասակակից բարեկամը դիմաւորելու:

Վերթրոյ ու Սէն-Պրիս ընտանիքներուն բնակածդղեակներն իրարու մօտ, բայց ուրիշ ամէն բնակութիւններէ հեռու էին: Այս երկու դղեակներուն մէջ եղած բնակիչներն իրենց հոգեւոր պարտքերը՝ մօտերը լերանց անցքի մը մէջ եղած պղտիկ գեղի մ'եկեղեցւոյն մէջ կը կատարէին: Ուստի դղեկին մէջ սովորաբար ընկերութիւն ընողը միայն նոյն աղքատ հասարակութեան ժողովրդապետն էր: Աննա միշտ գործի զբաղելով, միտ չէր գներ այն քաշուած ու առանձնական կենաց, զոր հօրաքրոյը կ'երանէր. ինչու որ այն առանձնութիւնն էր, որ հասարակաց թշուառութեան լուրն իւր եղօրը գտներ ականջը չհասցընելով, անոր երջանկութիւնն անխոռով կը պահէր:

Տակաւին կանուխ ու պատարագի երթալու դեռ ատեն ըլլալով, ինչու որ կիրակի օր էր, երկու օրիորդները պարտէղ պարտելու իջան: Թերեղիա Աննային երկու տարի աւելի մեծ ըլլալուն՝ անոր զուարթութիւնը չունէր: Ինչու որ քանի մը շաբաթ քաղաքն իւր հօրը հետ կեցած ըլլալով, նոյն ատեն անցած

բաները բոյնը իմացած էր, ու անոր համար տիսուր էր ու մտածմանց մէջ:

“Թերեղիա, վաղելը մոռցեր ես, ըստ Աննա նայինք, ով որմէ յառաջ պարտէղին տաճարը կրնայ հասնիլ:

— Երաւըրնէ, Աննա, ըստիդ պէս, չեմ կրնար վաղել. քու ներկայութիւնդ հասարակօրէն քու զուարթութիւնդ ինծի կու տայ, բայց այսօր վախնամ տարբեր աղղեցութիւն կ'ընէ:

— Ի՞նչ. ես քեզի նոր տրտմութեան մ'առիթ կ'ըլլամ:

— Երբ գքեղ մեր տղայութեան ատեն ունեցած կայտառութեան եւ ուրախութեան մէջ կը տեսնեմ, կը ցաւիմ միտքս բերելով՝ որ միշտ այսպէս ուրախ պիտի չըլլաս եւ այս մտածմունքն իմ բնական տիսութիւնս կ'աւելցընէ:

— Ի՞նչ ունիս, թերեղիա, ըստ Աննա, յանկարծ իւր բարեկամին առջեւը կանդ առնելով ու մտածրութեամբ նայելով:

Այնպէս երես մի նայիր: Ախալեցայ. պէտք չէի քու զուարթութիւնդ խոռվել: Քաղաք գացած էի, ու ինչպէս գիտես՝ միշտ երբ քաղաք կ'երթամ, բնականէն աւելի տրտում կը գառնամ:

— Այդ գիտեմ, բայց այն ալ գիտեմ, որ հաղար անդամ ինծի բաած ես, թէ քաղաքը կորմնցուցած զուարթութիւնդ իմ քովն նորէն կը գտնես, եւ թէ դուն գքեղ աւելի երջանիկ կը զգաս մեր գիւղորէքը, քան թէ, ինչպէս դուն կ'անուանես՝ աշխարհի հաճութեանցը մէջ, զորոնք չճանչնալուս համար գործութիւն կու տամ Աստուծոյ: Արդ, այսօր ինչու իմ ներկայութիւնս ու գեղի օդը վրադ նոյն սովորական աղղեցութիւնը չեն ըներ: Ըսէ, թերեղիա, թէ ոչ այնպէս կը համարիմ, որ զիս ալ չես սիրեեր:

— Թէ որ կ'աւելս որ խօսիմ, նախ պէտք ես ժամանակ տալ: Բայց իրօք բարեկամ, քեզի ուրիշ բան

չեմ կրնար ըսել, բայց եթէ, որ դուցէ այսօր սովոր քականէն աւելի տարդի եմ:

— Տմարդի, դուն, թերեզիա. ո՞հ, չէ, դուն չես կրնար տամարդի ըլլալ. դուն ինձմէ աւելի իմաստոն ու ծանր ես ու գուն միշտ մարդուն կեանքն այնպէս կը մտածես, որ ես եւ ոչ կրնամ ըմբռնել: Ես միշտ կը զգամ որ քեզմէ աւելի պղտիկ, քեզմէ աւելի տղայ ու դուցէ նաեւ քեզմէ աւելի երջանիկ եմ:

— Հոն իրաւունք ունիս. ինձմէ աւելի երջանիկ ես, բայց . . .

Երկու բարեկամները նոյն ատեն պարտէզին տաճարն հասած էին, որ Աննային միտքն ուրիշ մտածմունքներու դարձուց ու մոռցընել տուաւ թերեւ զիային ընդհատած խօսքին վերջը հասկընալու:

Այս տաճարն Աննային սիրական միայնարանն էր: Ամառը հոս կու գար, կ'երգէր, կը նկարէր ու կը գործէր: Ըստ անդամ հայրն ալ, իւր գործքերէն յոդնութիւն առնելով, հոս իրեն քովը կու գար: Աննա այն ատեն ուրախութեամբ Պր. Անդրբոյին սիրած հեղինակներուն մեկուն գիրըն առնելով կը սկսէր առնելով կարդալ: Այսպիսի ընթերցուածներու մէջն առիթ առնելով շատ անդամ հօր կամ գստեր ըրած խորհրդածութիւնները շատ օգտակար խօսակցութիւններ կը բանային: Անոր համար Աննային միտքն անոյշ յիշատակներ կը բերէր այս տեղը:

Աննա՝ երբ հոս հասաւ, զարմացաւ մնաց: Տարւոյն այն ժամանակին համեմատ հոն օդը քիչ մը պաղ ըլլալու տեղ, ախորդական տաքութիւն մը կը տիրէր, ու ծաղկի ձմերցին ամենէն գեղեցիկ տնկերը ճաշակով ու ճարտարութեամբ հոն շարուած էին:

“Ո՞հ, ըսաւ, Աննա, ինչ ուրախութեամբ կ'ուշէի, սիրելի հայր, զքեղ հոս բնդունիւ: Բայց ով ունեցեր է հոս այսպէս զարդարելու սքանչելի խորհուրդը:

— Ես, օրիորդ, ըսաւ մեկէն ծեր պարտիզանը, որ եփա վարդասարդի (ունիը ի) մ'ետեւը պահութանձէր, օրիորդին զարմանքը զննելու համար:

— Շնորհակալ եմ, աղնիւ գեորգ, քեզմէ զատ ավ կրնար այսպիսի մտածմունք մ'ունենալ. կը տեսնես թէ ինչ հաճութիւն տուիր ինձի: Բայց աղէկ աշխատած պիտի ըլլաս, այսպէս շուտ ասիկա ընկելու, ինչու որ երէկ չէ առջի օրը հոս եկած էի ու գեռ բան մը չկար:

— Ի՞նչ աշխատութիւն պիտի ըլլայ, ըսաւ ծերը. ծեղի համար յանձն առնուած աշխատութիւնն աշխատութիւն չէ: Բայց այս ալ գիտցէք որ Քլայս խաթունէն ինչպէս որ պարաքս կը պահանջնէր, այս բանիս համար հրաման առնելիս ետեւ, մոքի խորհուրդս ուրիշներուն ալ յայտնեցի, որոնք չժադուցին որ ես միայնակ այս բանս գլուխ տանիմ, հապա իբրեւ թէ իրարու հետ մրցելով ինձի օգնեցին թաղանելը (առիւնը) հոս կրելու եւ ամէնքն ալ այնպէս գործեցին: որ ես միայն գաղափար գտած եղայ:

— Գործին ամէնէն սքանչելի մասն ալ այն է, աղնիւ Գեորգ. բայց այս գեղեցիկ շարքին մէջ տեսնուած ճաշակն ու արուեստն ալ քու գործքդդ ըլլալը կը ցուցընէ:

— Միթ բան մըն է, թէ որ պարտիզան մ'իր արուեստը գիտնայ. բայց գուք այն նայեցէք, որ ձեր տիկին հօրաքոյը, երէկ իրիկուն արեւը մոնելէն ետեւ երբ ես հոս կը շտկէի, քովս եկաւ եւ ինքն ալ կսաւ ինձի օգնել, շատ անդամ ըսելով թէ “Զէ, այնպէս մի ըներ, եթէ այսպէս ըլլայ՝ Աննան աւելի կ'ախորդէ:” Կը տեսնէք, ինչպէս որ ըսի, ամէն մարդայս բանիս մէջ ձեռք ունեցաւ:

— Աղնիւ հօրաքսըր, ըսաւ Աննա, քովս կեցող թաղարի մը մէջն գեղեցիկ ծաղիկ մը փրցընելով, իմ ծաղկոցիս երախայրիքը կու գամ քեզի ընծայելու. այս ըսաւ եւ աչքէն շնորհակալութեան արցունք մը կաթեցաւ ձեռքի ընծային վրայ:

Բ.

Երկու բարեկամներն արտորալով սկսան դղեակ երթալ, ինչու որ կը կարծեին թէ գեղը պատարագի երթալու ատենն եկած պիտի ըլլայ: Երբ բակը մոտան տեսան որ քանի մը գեղացիը ծառաները զլուխնին ժողված բան մը կը խօսին, բայց իրենք ասոր այնչափ միտ չդնելով՝ շուտ մը վեր ելան Քլայս կնոջ խուցը գացին: Թագուհին սենեկապետուհին ու Անտոն՝ տան հաւատարիմ հազարապետը հոն դասան: Քլայս տիկինն երբ իւր եղորը դստերը ներս մտնելը տեսաւ, շուտ մը նշան ըրաւ թագուհին եւ Անտոնին որ խօսքերնին կտրեն, ու քիչ մ'ետքը բարձր ճայնիւ երկուքին ալ մեյմէկ գործը յանձնելով՝ քովէն խաւրեց:

Սիրելի հօրաքոյր, մենք վախցանք թէ զձեզ կը սպասցնենք, բայց կ'երեւայ թէ գեռ պատարագի երթալու ատենը չեկած:

— Զէ, հիմայ ըստ ամենայնի ատենն է, բայց այսօր պիտի չերթանք:

— Ինչո՞ւ, հիւանդ էք, սիրելի հօրաքոյր: Իրօք, երեսներնուգ գոյնն ալ նետեր է....

— Հանդարտ եղիր, հիւանդ չեմ. հապա ժողովրդապետ վարդապետը հարկադրեր է այս առտուն ուրիշ տեղ երթալ առանց յառաջուրնէ իմացընելու ատեն սանենալու:

— Զարմանալի բան. տեղն ուրիշ մէկը չէ դրուած, մինչեւ որ ինք դառնայ:

— Զէ, ըստ հօրաքոյրը, ուստի եկէք հոս մատուցանենք Աստուծոյ մեր աղօթքը, որովհետեւ գիտեմ որ զգուշութեան համար եկեղեցին գոյեր են, եւ հոն երթալնիս պարապ է: Գնա՛, Աննա, քեզի ու Թերեղիսյին համար աղօթագիբը բեր ու հոս միաբան աղօթենք:

Աննա զուրս ելելուն պէս, Թերեղիս Քլայս տիկինոջ քովը գնաց արցունք թափելով, զոր մինչեւ նոյն ատենը մեծ դժուարութեամբ բռնած էր:

Ի՞նչ, դուն գիտէիր, Թերեղիս, որ Խեղճ ժողովրդապետը պիտի բռնեն:

— Զէ, խաթուն. բայց գիտէի որ ամէն քահանայք կը հալածուին, եւ վերջին ատենները լսեցի որ իբրեւ զարմանալի բան մը կը սեպուի թէ ինչպէս այս գեղին քահանան մինչեւ հիմայ հանդարտ տեղը կը կենայ:

— Վերահաս փոթորկի մը կը սպառնայ զլուխներնուս վերեւը: Խեղճ Աննա, հարկ է որ քու երջանիկ մանկութեանդ զուարթ երազներէն ելլես: Տէր Աստուած ինձի ոյժ առւր որ անոր վիշտ կրելը տեսնելով կարենամ համբերել:

— Խաթուն, ձեզի ովլ ինչ կրնայ ընել: Ստոյգ է Պը. Վերթորյ հոս չէ ուրիշ երկիր գացած է, բայց ինք օտարական ըլլալուն մէկը չէ կրնար զանիկա ամբասանել որ փախած գաղթած ըլլայ:

— Այն ստոյգ է. բայց կրնան ուրիշ պատճառանքներ գտնել զմեզ անհանգիստ ընելու համար, եւ մէյ մ'այս կամքն ունենալէն ետեւ պատճառանք չի պակախ:

Թերեղիս պատասխան չտուաւ, վասն զի Աննա դարձած էր. եւ ի՞նչ ալ կրնար պատասխանել, որովհին ետեւ գիտէր որ նոյն իսկ իւր հայրը, որպէս զի գրժախտութեամբ աղնուական ըլլալը գոցէ, իւր աստիճանին մարդիկները թշուառացընողներուն կարգը մտած է, ու լսած էր նաեւ վկաներու առջեւն անօր ըստ այն խօսքը թէ Վերթորյի ընտանիքն ալ իրաւամբ կրնայ իբրեւ կասկածելի համարուիլ:

Աննա՝ ուրախութեամբ սկսած օրը արտմութեամբ լնիցուց: Թէպէտ եւ ամենեւին չէր գիտեր ժողովրդապետին հեռանալուն պատճառը, սակայն տրտմած էր. ինչու որ ամէն կիրակի գղեակը կու գար ճաշ ուտելու, երեն շատինամք կը ցուցընէր եւ ինքն ալ զանիկա հօրպէս կը սիրէր: Անոր համար նոյն օրն ուրախացած էր մտածելով որ իւր հօրը գարձին լուրն անոր կը պատմէ ու զանիկա ալ իւր յուսալից ուրախութեան մսանակից

կ'ընէ: Քլայս խաթունն ու Թերեղիա կը ջանային զանիկա զբաղեցրնելու եւ իրմէ ծածկելու այն հորիզոնը՝ որ զննքը կը պատէր: Բայց իրիկուան, երբ Աննա բարի գիշեր մաղթելու համար հօրաքեռ քսվը դնաց. հօրաքյորն ըստ:

“Ազէկ որ քիչ մը յառաջ խոստովաննիք եղած ու հաղորդութիւնը ունած ենք, աղջիկս. վասն զի չենք գիտեր թէ այս բարեպաշտութեան պարագերնիս մէջ մ'ալ Երբ պիտի կարենանք կատարել: Անոր համար նայէ, Աննա, որ հոգիկ Աստուծոյ առջեւը մաքուր պահես, ինչու որ ինչ եւ իցէ պահասութիւն որչափ քիչ ծանրութիւն ալ ունենայ՝ կրնայ զեղ երկայն ատեն անստուգութեան մէջ ձգել թէ արդեօք անոր թողութիւնն ընդունած ենք թէ չէ:

— Ես ալ մտածեցի ասիկա, սիրելի հօրաքոյր: Փառք Աստուծոյ, սրտիս ծանրութիւն տուող բան մը չունիմ, ու միշտ Աստուծմէ շնորհք կը ինդրեմ որ զանիկա չվշտացընեմ:

— Արդէն շատոնցուընէ սորված էիր այս պարտքդի գործ դնել, բայց հիմայ շատ ուրախ եմ տեսնելով որ անոր հարկաւորութիւնն աւելի աղէկ կը ճանչնաս, կրնամ քու վրադ այնպէս դատաստան ընել՝ ինչպէս իմ վրաս, ինչու որ քու բուլոր խորհուրդներդ կը ճանչնամ. այնպէս չէ, Աննա:

Աննային երեսները կարմիրան այս հարցման վրայ, եւ որպէս զի նոյն կարմիրութիւնն իւր հօրաքեռը չցուցընէ, մէկէն անոր գիրին ինկաւ: Հօրաքոյրն երկու ձեռքով հանդարտութեամբ զանիկա վեր վերցուց ու քիչ մ'այլայլած ձայնով մ'ըստ:

“Ի՞նչ, պատասխան չես տար:

— Ո՛չ, ինչու այսպիսի հարցում կ'ընէք ինծի: Սիրելի հօրաքոյր, ես աւելի կ'ուզեմ մեռնիւ քան թէ ձեզի սուտ մ'ըսել:

— Դուն գաղտնիք մ'ունիս, Աննա. ինծմէ ծածուկ բան մ'ունիս, ինծմէ՝ քու հօրաքրոջմէդ, որ միայն

քեզի համար կ'ապրի: Բայց գուցէ աղայական բան մընէ, զիս անստուգութեան մէջ մի ձգեր:

— Զէ, աղայական բան չէն, ըստ Աննա ինք իրմէ վեր բոնելով ճակատը, որուն վրայ անոյշ արիութիւն մը նկարուած էր. ետքը հօրաքեռ վրայ աղաչանաց նայուածք մը նետելով, ըստ:

“Անեցածս այնպիսի գաղտնիք մըն է՝ որ առանց իմ ուզելուս ինծի յայտնուեցաւ, գաղտնիքն իմն չէ, ես երդում ըսի որ զանիկա կը պահէմ:

— Անխոհնեմ աղջիկ, ինչպէս համարձակիի եկած ըլլալով ամենեւին տաեն չունեցայ խորհրդածելու. բայց գիտած ըլլաք որ այս բան որ ըսի, կատարեալ բարի վախճանաւ ըսի”:

Քլայս խաթունը քանի մը վայրկեան լուս կենալէն ետեւ ըստ. “Գիտեմ որ Աստուծոյ օրէնքէն ետեւ պատույ օրէնքը պատուական կը համարի Վերթրոյշեան Աննան: Անոր համար միայն մէկ հարցում կ'ընեմ քեզի. Կի՞ն մըն էր, որուն այս խոստումը տուիր, թէ էրիկ մարդ:

— Էրիկ մարդ էր,

— Էրիկ մարդ . . . :

— Հրամեր էք, եւ այս էրիկ մարդն արդէն շատոնցուընէ գերեզմանին մէջ կը հանդչէն:

Քլայս խաթունն այս վերջին պատասխանին վրայ քիչ մը հանդչեցաւ: Թէպէտ կ'ուզէր գեռ քանի մը հարցումներ ընել բայց որովհետեւ ըստ էր թէ ուրիշ բան պիտի չհարցընէ, ու միանգամայն տեսնելով որ Աննա շատ կը խոռվի, խօսքը կտրեց:

“Գնա՞ պառկէ, աղջիկս, ըստ, ու մէջէնիս հիմայ անցածն երկոքնիս ալ մունանք:

— Ո՛չ, խստութեամբ մի վարուիք ինծի հետ, սիրելի մայր, գժբախտութեամբ չեմ կրնար ամէն բան ՄԱՅՐ. Սիր

ձեզի յայտնել: . . . Բայց գիտցած ըլլաք որ կեանքիս մէջ այս աւաջին գաղտնիքս որ ձեզմէ ունեցայ, ոչ միայն զիս ձեզմէ չբաժնեց, ինչպէս որ կ'երեւայ թէ կը կարծէք, հապա նաեւ սերտիւ զիս ձեզի հետ կապեց ու ձեր վրայ իմ սէրս աւելցուց:

— Խօսքիդ կը հաւատամ, Աննա. ասիկա իբրեւ երկուքներնուս վրայ Աստուծմէ խաւրուած փորձ մը կը համարիմ, զոր ինք իւր առորք կամացը համեմատ գլուխ հանէ: Գիշեր բարի, աղջիկս, թողութիւն ըրէ, թէ որ զքեզ վշտացուցի, ու գիտցիր որ իմ քու վրադ ունեցած վստահութիւնս միշտ նոյն է:

— Ո՛չ, չնորհակալ եմ ձեր բարութեանը, սիրելի հօրաքոյր: Աննա զծեզ չի զջացրներ եւ միշտ իւր հօրն ու ձեզի արժանի անձ կ'ըլլայ:

— Քլայս խաթունն Աննային երթալէն ետեւ՝ երկայն ատեն մտածմանց մէջ մնաց: Անցած խօսակցութիւնները նոյն իսկ իւր անձնական գժբախտութիւնները միտքը բերին: Կրկնելով Աննային այն խօսքը թէ «Երիկ մսրդ մըն է, որ արդէն շատոնցուրնէ գերեզմանին մէջ կը հանգչին», կը մտած էր թէ չըլլայ թէ այն ըլլայ, որուն մահն իրեն սաստիկ ցաւ պատճառած էր. բայց ինք զինք զօրացրնելով յառաջադրութիւն դրաւ, որ նոյն իսկ մտքին մէջ իւր եղորը դատեր գաղտնիքն իմանալու ետեւէ չըլլայ: «Խորդը մաքուր է, կ'ըսէր, աղտեղութիւն մը չէ մտած անոր սրտին մէջ, որովհետեւ վարմանցը մէջ ալ ամենեւին փոփոխութիւն մ'եղած չէ: Միշտ երկիւղած, միշտ ուրախ տեսնելով զքեզ, Աննա, վրադ վստահ եմ, ինչու որ սիրտս կը վկայէ թէ դուն չես կրնար խաբել»:

Աննա ալ մէկալ կողմանէ գրեթէ աւելի սրտցաւութիւն կ'ունենար որ իւր հօրաքրոջը կատարեալ վստահութիւն չկրցաւ ցուցընել: Ակսաւ այն ատեն զարմանուլ թէ ինչպէս այն գաղտնիքը մինչեւ նոյն ատեն իրեն խղճմանաց ծանրութիւն մը չէր տար: «Ի՞նչ անխոհմութիւն, կ'ըսէր ինք իրեն, գիտաւորութեանս

մաքրութեան վրայ վստահացած էր, ես զիս երջանիկ կը համարէի այն՝ մեծանձնութիւն ցուցընելու առիթին ունենալուս, եւ չէի մտածեր թէ հօրաքրոջս միայն մէկ հարցումը բոպէի մը մէջ կրնայ անոր եւ իմ հանգիստս խառնել: Ո՛չ, արդեօք կարելի՞ բան է որ աշխարհիս վրայ աղջիկներ գտնուին, որոնք իրենց ազատ կամօքը ծնողըներնէն գաղտուկ պահելու բան ունենան: Վայ . . . վայ անսնց . . . : Ես այսչափ ցաւ կը կրեմ այս պահասութեանս համար, որ ակամայ էր: Խեղճ Յովսէփ, քու ինձի վստահացած գաղտնիքդ չեմ մատներ, բայց թէ որ դուն արքայութիւնն ես, ինչպէս որ կը յուսամ, կը տեսնես թէ ինձի ինչպէս ծանր կը նստի:

Այս գրուցելով ծոցէն վառաւոր սոկի շընանակով պղտիկ պատկերագիր (Թորու) մը հանեց եւ աշուրներն երկայն ատեն արտասուալից անոր վրայ եղած կենդանագիր պատկերին վրայ մնացին:

Թերեղիսա Թռասի գղեկին մէջ քանի մ'օր անցընելէն ետեւ՝ առուն դառնալուն նախրնթաց օրը կիսաւուր մօտ երկու բարեկամ աղջիկները տաւզին առջեւը նստած էին բայց զարկած եղանակինին յաճախ կ'ընդհատեր այնպիսի խօսակցութիւններով, որոնք տիսուր կերպարանք մ'ունէին, մէյ մ'իրարմէ բաժնուելու ցաւերնէն, մէյ մ'ալ երկուքին ալ ներքին հոգերէն, զորոնք երարու չեին կրնար հաղորդել:

«Աննա, ըստ մէկէն թերեղիսա, ինչո՞ւ համար հայրդ այնչափ երկայն ատեն գտրար կը մնայ: Գիտածիս համեմատ վեց ամիս յառաջ հօս պիտի ըլլար:

Այնպէս է. բայց գատաստանի մը պատճառաւ, որ ինք կը կարծէր թէ այսօր վաղը կը լմնայ, մինչեւ հիմնայ ուշացաւ. եւ որովհետեւ հօրաքրոջս ինչքերուն մէծ մասին վիճակը նոյն գատաստանին վճռէն կախում ունի՛ անոր համար հարկ եղաւ որ կենայ: Բայց հիմնայ ամէն բան լմնցած է, պիտի գառնայ ու . . .»

«Նոյն միջոցին ձիերու եւ կառքի ձայն լսուեցաւ բարին մէջ: Աննա, ինք զինք կորանցուցած աթոռէն

ցատըեց ըսելով. “Անիկա է, ուրիշը չե կրնար ըմալ”:::

Արդէն Աննա բակ իջեցընող սանդղին աստիճաններուն վրան էր՝ երբ թերեզիա, որ նախատես ըլլարով լուսած ձայնին նշանակութեանն, անոր ետեւէն կ'երթար, մէկէն արգելեց զանիկա ըսելով:

“Կեցիր . . . , չեմ կարծեր որ հայրտ ըլլայ. եւ թէ որ օտարական մարդիկ են, ինչպէս որ կը վախնամ որ ըլլան . . . , ինչպէս կ'երթաս դիմացնին ելլելու:::

Աննա ի սկզբան քիչ մը գէմ կեցաւ, բայց ետքն անսաց: Երբ գեռ թերեզիա Աննային հետ կը խօսէր, վարը շփոթ աղաղակներ սկսան լսուիլ: Քիչ մ'ետքն երբ կոպիտ յիշցներու եւ հայհոյութիւններու ձայները բարձրացան, որոնց մէջ Քլայս խաթունին անունն ալ կը յիշէին, Աննային յառաջ զգացած ուրախութիւնը սարսափի փախուեցաւ:

“Նոյն ատեն թագուհին վաղելով եկաւ:

“Խուցերնիդ գացեք, օրիորդ, ըսաւ Աննային, զձեղ այդ մարդիկներուն մի ցուցընեք: Բնակարանները քննելու եկեր են: . . .”

Այս ըսելով երկու օրիորդները բռնեց եւ այն խուցը տարաւ՝ ուսկից որ ելած էին: Հնա զանոնիք թող տալէն ետեւ Քլայս խաթունին քովը դնաց:

Գ.

Անն գողալով թերեզիային երեսը կը նայէր եղած բանին վրայ, զոր ինք չէր կրնար ըմբռնել, մեկնութիւն մ'առնելու համար: Երբ տեսաւ որ անիկա լուռ կը կենայ, հազիւ բերանը բացած էր որ անոր հարցում ընէ, մէկէն ծեր Անտոնը ներս մտաւ ու տիսուր կերպով մ'ըսաւ.

“Օ՛րիորդ, հօրաքոյրնիդ զձեղ կը կանչէ, հրամայեցէք:”

Աննա թերեզիային ու ծառային հետ արահն երթալով, ուր Քլայս խաթունն իրեն կը սպասէր, տե-

սաւ որ հօրաքոյրը սաքի վրայ կեցեր է եւ երեք բիրտ մարդիկ թափթթված հագուստով չորս կողմին աւեր են:

Հոյ Աննա զարմացած մնաց երբ տեսաւ, որ այս մարդիկներն իւր հօրաքրոջը հետ մոխութեամբ մ'ու եղակի կը խօսին: Բայց շատ չանցաւ անոնց խօսակցութիւնն իւր վրայ գարձաւ: Այս է եզրօրդ աղջիկը, քաղաքակից Քլայս, ըսաւ նոյն երեք հասարակապետականներուն գլխաւորը, Թերեզիան ցուցընելով:

— Զէ, ասիկա Աէն-Պրիս օրիորդն է, այս է եզրօրս աղջիկը: „Քլայս խաթունն այս ըսելէն ետեւ զինքը պատող մարդիկներուն մէջէն ելլելով Աննային թեւը մտաւ նստեցուց եւ ինքն ալ անոր քովը նստեցաւ:

“Աէն-Պրիս օրէնքուն ըսիր. չեմ հասկրնար աղնուապետական լեզու կը խօսիս, ես այս լեզուն չեմ հասկրնար: Անշուշտ Պրիս քաղաքակից աղջիկը կ'ուզես ըսել, ինչու որ անոր հայրը երբ իմացաւ թէ մենք այսօր հոս պիտի գանք՝ իւր տան կառավարը մեղի հետ դրաւ որ զմեզ իւր տունը տանի: Մի վախնար աղջիկս, ըսաւ թերեզիային դառնալով, որ Քլայս խաթունին քովը կը կենար, գուն ալէկ հայրենասէր մարդու մ'աղջիկն ըլլալուդ համար մենք զքեզ կը պաշտապահութեան դիմացը շնորհակալ ըլլալու համար:

Թերեզիային սիրան իւր հօրը վրայ լսած այս վկայութենէն սաստիկ խոցեցաւ, ինչու որ ինք բոլորովին տարբեր զգածումներ ունէր սրտին մէջ: Բայց զանիկա դրդուելէն վախնալով, քիչ մը ծուցաւ՝ իրեւ թէ անոր առաջարկած պաշտապահութեան դիմացը շնորհակալ ըլլալու համար:

“Ուրեմն, քաղաքակից Քլայս, եզրօրդ ուր ըլլալը չես գիտեր, կ'ըսես: Իսկ գուն, պզտիկ, հօրդ մէր ըլլալը չես ըսիր: Քեզ տեսնեմ, ըսէ, ապա թէ ոչ . . .”

Աննա տեսած ու լսած բաներէն զարհուրած, պատասխան տալու կարողութիւն չունէր, նոյն հարցումն

ընողին երեսը նայեցաւ եւ ետքը դլուխը նստած աթու-
ռին յենարարին վրայ խոնարհեցաց:

“Կը տեսնէք, որ աղջիկն այնպէս զարհուրած է որ
չի կրնար խօսիլ, ինչ որ գիտնալ կ'ուղէիք ամէնն ալ
ես ձեզի բսի: Եղասյրս իրաւցընէ գերմանիս է, բայց
երկայն ատեն է որ հնի է, եւ ընտանեաց վերաբե-
րեալ գործերու համար գացած է: Ինքն ազգաւ
գերմանացի բլլալուն, մէկը չի կրնար յանցանք դնել
թէ գաղթական գացած բլլայ: Ես ալ օտարական
եմ, անոր համար թէ ինձի ու թէ եղօրս աղջկանը
դուք բան մը չէք կրնար ընել: Աւելի բան մը կ'ուղէք:

— Թէ որ, ազգաւ գերմանացի ես, քաղաքակից,
դէժ գաղթերէն լշգուաւ աղէկ սուտ խօսիլ գիտես.
ինչու որ եղասյրդ Գաղղիս է, ու դուն հարկաւ պիտի
գիտնաս թէ մը է. ասիկա մեզի ըսելու ես:

— Ճշմարիտ կ'ըսեմ, որ եղասյրս Գաղղիս չէ:

— Շատ մի պնդեր. քու վրատ ալ կը կասկածինը,
վան զի գիտենք որ գուն անոր եւ ուրիշներուն հետ
կառավարութեան դէմ թշրմակցութեան մէջ ես,
Գիտես որ այսպիսիներն ուր կը տանին:

— Զեր կասկածն սուուգելու համար հարկաւոր
եղած խուզարկութիւններն ու քննութիւններն բրեք,
մենք վախ չունինք:

— Հոգ մ'ըներ, քաղաքակից, խուզարկութիւն-
ներն արդէն սկսած են առանց քու հրամանիդ սպա-
սելու: Բայց որովհետեւ քու եղօրդ ուր ըլլալը չես
ուզեր ըսել եւ անշուշտ հասարակապետութեան դէմ
նամակ գրելդ պիտի շարունակես, ուստի պատրաս-
տուէ հետերնիս բանտ երթալու:

Քլայս խաթունն երեսին գոյնը նետեց, երբ այս
խօսքիս վրայ Աննային աղաղակը լսեց:

“Ես ձեզի հետ կու գամ, որովհետեւ բոնութեան
դէմ բան մը չեմ կրնար ընել. բայց գոյնէ այս աղջիկը
հանգարտ չէք ձգեր իւր մօրը տան մէջ:

— Արովհետեւ այս աղջիկը քեղի հետ շատ կա-
պուած է, չետդ պէտք է գալ: Կը նային, իրարու հետ
կապուած սրտերը մենք չենք բաժներ:” Այս ըստ
մարդն ու սկսաւ ըստին վրայ խնտալ:

“Պարոններ, ինչ որ կ'ուղէք ինձի բրեք, բայց
եղօրս աղջկան խնայեցէք: Մտածեցէք որ անիրաւու-
թիւնը միայն առ ժամանակ մի կրնայ տեւել, ու
վախցէք հիմայ ձեր ձեռքն եղած իշխանութիւնը շա-
րաչար գործածելէն:

— Ապառնալիք կ'ընես: Անտարակոյս թղթակից-
ներէդ լրւր առած պիտի բլլաս թէ թշնամիք առհ-
մաններէն ասդին պիտի անցնին. բայց անոնք չհասած
դուն ապահով տեղ կը գտնես:”

Այս խօսակցութեան սկիզբը նոյն ծերկէկ մարդն
իւր երկու ընկերներուն խօսք մ'ըսած էր, որուն վրայ
անոնք գործա ելած էին: Արդ հիմայ նոյն երկուքը
նորէն Քլայս խաթունին խուցը գարձան: Գլխաւորնին
անոնց ծնաեցաւ ու ցած ձայնով հարցուց.

“Ամէն բան քննեցիք:

— Հա՛, գրեթէ ամէն բան: Ասիկա աղնուապե-
տական տուն մըն է. ամէնքը՝ մինչեւ ծառաններն ալ
աղնուապետական են, որոնց մէկն ալ չուզեց կէցչէ
հասարակապետութիւն կոչել: Կրնանք ամէնուն վրայ
աղէկ տեղեկութիւն տալ կառավարութեան:

— Անիկա ետքէն ընելու բաներնիս է. հիմայ պէտք
է որ վերջ մը տանք այն դաւակցութեանց, որոնք
անշուշտ այս ապատամբութեան բոյնէն են, որ կ'ելլէն:

— Մեղի հետ այսպէս վարուելու համար հարկաւոր
եղած հրամանն ունիք, ըստ Քլայս խաթունը:

— Այն կոյմանէ հոգ մ'ըներ, քաղաքակից, ըրա-
ծնիս կարգով է: Կախ աղէկ տեղեկութիւն տուած է
քաղաքակից... անոնք չեմ ուզեր տալ, որով հա-
սարակապետութեան կ'իմացընէ թէ Քլայս քաղա-
քակից կինն ու... ժողովրդապետը գուրս տեղերը
թղթակցութիւն կ'ընեն. երկորդ՝ հրաման ելած է

որ յիշեալ քաղաքակից կնոջ՝ Աերթրոյ քաղաքակցւոյն աղջկանը հետ բանտարկուելու պատժով, պատուէր տրուի իւր եղբօրն ուր ըլլալն ըսելու։ Հիմայ կը տեսնես որ ալ պատասխան տալու տեղ չի մնար. եթէ այնպէս է, երթանք:

— Ատենն ուշացաւ, իրիկուն է, գոնէ այս գիշեր հոս անցընենք:

— Բանտ երթալու համար բաւական տաեն կայ։ Այս գիշեր բանտին մէջ պիտի անցընես, քեզի պէս ուրիշ այնչափ աղնուեալետականներու հետ։»

Քլայս խաթունը ցաւազին աչքով մ'Աննային նայեցաւ, որ դրեթէ ինք զինք կորսնցուցած էր։

“Աննա. մի՛ վհատիր այնպէս, արի եղիք. ըսածը լսեցիր. պէտք է որ գլուխ ծռենք։

— Ո՛չ, բաւ, Աննա, ուրեմն հիմայ բա՞նտ պիտի երթանք. ալ հայրս պիտի շտեսնեմ. . . . Մեր տունը պիտի թուղունք. . . .”

Վարը բակին մէջ կառքը պատրաստ կը կենար։ Քլայս խաթունն եւ Աննան բռնեցին կառքին մէջ դրին, առանց ատեն տալու որ հետերնին բան մ'առանուն կամ իրենց ծառաններուն խօսք մ'ըսեն։ Թերեղիա հազիւ կրցաւ լարվ “Աստուած հետերնիդ ըլլայ, մ'ըսել։”

Կառքն սկսաւ քալել։ Աեց ժամ պէտք էր մինչեւ որ քաղաքը համեմէին։ Աերոյշեալ երեք օտարականներէն միայն գլաւաւորը կառքին մէջ մտած էր, իսկ մէկալ երկուքը դղեկին մէջ մնացին իրենց խուզարկութիւնը շարունակելու եւ ամեն բան դրեթէ ուղածնուն պէս տրամադրելու համար։ Երկու ձիաւոր զինուոր ալ կառքին քովերէն կ'երթային։”

Դ.

ԵՐԿԱՅՆ ժամանակ կառքը շարունակ յառաջ կ'երթար, որուն մէջիններուն բերնէն խօսք մ'ալ չեր

կլեր։ Կալանաւորաց ճամբորդութեան ընկերը, իրենց հետ բան մը չէր խօսեր, մինչեւ կը կարծէին որ նոյն ատեն իրենց վրայ կը գթար եւ իրենց վշտացը ցաւակից կ'ըլլար։

Կառքն անհարթ ճամբաներու վրայ կամաց կը քալեր, որովհետեւ շարունակ այնպիսի բլուրներ կ'ելլէր կ'իջնար, որոնք նոյն լեռնային երկրին մէջ բարձրացած էին։ Երբ իրիկուն եղաւ, մէկէն՝ կեցէք, կեցէք բառերը լսուեցան։ Աննա կառքին մէջ եղող պահապանին դրած արգելքին չնայելով կառքին դռնակը բացաւ. եւ երեկոյեան տկար լուսին մէջ կին մը տեսաւ, զօր զինուորներն անդժութեամբ կը մղէին։ Ասիկա թագուհին էր որ թեւին տակը խոշոր ծրար մ'առած շունչն ապառած կառքին ետեւէն կը վազէր։

“Պահո՞ն, բաւ Աննա իրենց պահապանին, կ'աղաւէմ քիչ մը կառքը կեցուցէք, որ աս կինը համնի։” Պահապանը զուրս նայելով զինուորներուն նշան ըսաւ որ թագուհին թողուն։”

“Քաղաքակից, բաւ թագուհին, կ'աղաւէմ թող տուր որ ես ալ կառքին մէջ գտնուած քաղաքակիցներուն հետ մէկտեղ գամ. անոնք զիս տեսնելու վարժած են, ես ալ իրենց հետ ապրելու։ Թող կու տա՞ս որ ներս մննեմ։”

— Ատիկա կարելի չէ, եւ թէ որ մեղի զըուցելու ուրիշ բան չունիս, ժամանակն ուշ է թող տուր որ երթանք։

— Գոնէ այս ծրարն առ, քաղաքակից, ասոնք ճերմակեղէն զգեսաններ են, որոնց քու կալմանաւորներդ հարկաւորութիւն ունին։ Եթէ կ'ուզես յառաջ քան իրենց տալդ բաց նայէ. կ'աղաւէմ այս աշխատութիւնը յանձն առ. որովհետեւ, բաւ ձայնը ցածրնելով, մէջը ստակ գրած եմ, չեմ ուզեր որ կորսուի։

— Ծուտ, տուր այս ծրարն ու գնա։” Երբ կառքին մէջ կ'առնուին այն ծրարը, զօր բերելու համար այս բարի աղախինն այնչափ աշխատած

էր, Աննա անոր ծռելով ականջէն վար այս միակ բառը կրցաւ զբուցել:

“Յակոր...

— Հանդարտ եղեք, ըսաւ Թագուհին, զինք հետացուցին, կառքը սկսաւ յառաջ երթալ:

Երկայն ժամանակ էր որ մութը կոխած էր. մէկէն կառքը բանտին գիմացը կեցաւ: Քլայս խաժունն եւ իւր եղօրը գուստը բանտապահին խուցը մտան, եւ իրենց առաջնորդն իրենց նկատմամբ զանազան հրամաններ տուաւ: Վերջապէս բանտապահին իւր բանալիներովն եկաւ եւ կալանաւորներուն ալ նշան ըրաւ որ ետեւէն գան: Այս մարդը, որ Ռամոն կ'անուանուեր, այն սաստիկ դաժանութիւնն ու խստութիւնն ունէր, որ այսպիսի պաշտամանց մէջ գտնուող անձանց յատուկ է: Իրեն պարծանք կը սեպէր, իւր պահպանութեան յանձնուած մարդիկը չարչարել ու անհանգիստ ընել կարծելով որ այս վարժանք հասարակապետութեան համար աւելի նախանձանդանդրութիւն կը ցուցընէ: Մարդ նոյն տեղը մտած ատեն զարհուրանքն աւելի կը սաստկանար անոր կերպարանքը տեսնելով, որուն վրայ կարծես թէ իւր բնաւորութիւնը նկարուած էր: Վերջապէս Ռամոն խցի մը գուստ բացաւ, որ անմիջապէս ներս մտնողին թէ տեսանելեաց եւ թէ հոսութեաց վրայ միակերպ անհաճոյ ազդեցութիւն մը կ'ընէր:

“Չմեղ հնա պիտի գնեք, ըսաւ Քլայս խաժունը դէպ ի եա ցնցելով:

— Այս, քաղաքակից, հիմակու հիմայ քեզի տաւլու աւելի աղւոր բնակարան մը չունիմ. բայց քիչ մը համբերէ, վաղը կամ երկու օր վերջը վերի գտնիկնը պարապ տեղեր կ'ունենանք, որուն պատճառն արդէն կ'իմանաս.... այն ատեն երկուքնիդ ալ զատ զատ խուց կ'ունենաք”: Այս վերջին բառերն այնպիսի աղդութեամբ մ'ըսաւ որ խեղճ կալանաւորներն արտաքոյ կարգի խոռվեցան:

“Զէ, չէ, կոչեց Աննա աշուրները վախով չորս կողմը պարտցընելով. աւելի կ'ուղեմ այս զարհուրելի տեղը մնալ քան թէ իմ հօրաքրոջմէս զատուիլ:

— Ասիկա քու ձեռքդ չէ, քաղաքակից: Հրամանն այնպէս է որ զծեղ մէկտեղ թող չտամ. բայց այս իրի կուն ուրիշ կերպ չեմ կրնար ընել, վասն զի ամէն կողմ լեցուն է. ուստի գիշեր բարի: Կարծեմ թէ անօթի պիտի չըլլաք, ընթրիքին ժամանակն արդէն անցած է: Ահաւասիկ անկողինսիդու: Այս ըսելէն վերջը լապտերը վեր վերցընելով յարդով ծածկուած տախտակները ցուցուց եւ զիրենք խոր մլութեան մէջ ձգելով դուրս ելաւ:

“Ո՛չ, հօրաքրոյս, թէ որ ասիկա երազ է՝ ստուգիւ զարհուրելի է. իսկ եթէ արթուն եմ, որուն վրայ դրեթէ կը տարակուսիմ, յուսամ որ շատ ժամանակ չանցած կը մեռնիմ. մարդ հոյ տեղս չի կրնար ապրիլ:

— Մարդս ամէն տեղ կ'ապրի, աղջիկս, ուր որ քիչ ժողով ու հայ կը գտնուի: Դուն մինչեւ հիմայ միայն բարեբախտութիւնը կը ճանչնայիր. անոր համար գժբախտութեան առաջն հարուածներէն զօրութիւնդ կը կորի, բայց նորէն կը զօրանաս: Ի՞նչ, կը կարծէիր որ բոլը կեանքդ տղայութեանդ քաղցը վայելմունքներուն մէջ պիտի անցընէիր:

— Զէ, հօրաքրոյս, գիտեմ որ մեր օրերը ցաւերով ու նեղութիւններով խառն պիտի ըլլան. եւ արդէն կրած ալ եմ.... բայց հիմայ հայրս ալ պիտի չտեսնեմ, իրարմէ պիտի բաժնուինք....

— Քիչ մը նստինք: Այս ըսելով Քլայս խաժունը խարիսկելով իրենց անպիտան անկողինը գտաւ եւ ինք նստելով եղօրն աղջիկն ալ քովը նստեցուց:

“Ո՛չ, թէ որ զմեղ բաժնելու ըլլան, ալ չեմ կը ըստ ապրիլ:

— Դուն քու առ Աստուած ունեցած քիչ հպատակութեամբդ իմ ցաւերս կը շատցընես: Կրնաս կարծել որ այս բաժանման մտած մունքն ինձի համար ալ

զարհուրելի չըլայ: Այս բանս կրելու համար փոփոխակի իրարու օգնելու տեղ գուն զանիկա ինձի աւելի կը ծանրացընես: Աղօթենք, ասիկա այնպիսի օգնութիւն մին է, զոր ոչ մարդիկ եւ ոչ նիգեր կրնան մեզմէ բառնալու:

Այն ատեն Քլայս խաթունը սկսաւ բարձր ձայնիւ իրիկուան աղօթքն ընել, ինչպէս որ ամէն օր բերդին մէջ սովորութիւն ունէին ընելու: Աննա հեծկտանքով միջահատած ձայնով մ'անոր պատասխան կուտար: Երբ աղօթքը լմացաւ, հօրաքոյն անոր ըստաւ. սեայէ որ հիմայ քնանաս, քիչ մը քուն զբեզ վրայ կը բերէ:

— Ո՛չ, չէ, չեմ կրնար քնանալ. խօսեցէք սիրելի հօրաքոյը, եթէ դուք խօսիք ես զիս աւելի աղէկ կը զդամ: Այս մթութիւնն ինձի երկիրը կը պատճառէ.

— Ամենեւին առանց լուսի կեցած չունիս, սիրելի աղջիկս: Հաւատած ինձի. որ եթէ այս բանտը տեսնէիր գուցէ աւելի տրտում կ'ըլայիր: Դուն ինք զինքդ շատ գժքախտ կը կարծես, այնպէս չէ: Բայց սակայն աշբեւուն պայծառութեան ատեն, կենաց զանազան դիւրութիւններուն մէջ, հիմակուան զգացածներէդ որչափ աւելի սաստիկ ու կակծեցուցիչ ցաւեր կը գտնուին: Թէ որ այս գուռը բանան եւ քեզի ապատութիւն տան, անոր հետ քու վիշտ ալ կը վերջնայ, ուր որ անշափ վիշտեր կան, զորոնք միշտ մէկտեղ կը կրենք, զորոնք ամէն դէպէ մեր միտքը կը ձգեն եւ զորոնք եւ ոչ ժամանակը կրնայ հանդարտեցընել...: Շատ տարի է որ սիրտս այսպիսի ցաւ մ'ունեցաւ, եւ Աստուած միայն ինձի գորութիւն տոււաւ անոր գիմանալու, անշուշտ անոր համար որպէս զի քեզի մօր տեղ ծառայեմ: Ո՛չ, այս մօր անունն որչափ անդամ սրտիս ցաւ կը պատճառէր. երբ դուն իմ վրաս ունեցած սիրոյդ սաստիութեամբը շատ անդամ այն անունն ինձի կու տայիր՝ մոքէդ չէր անցներ որ այդ բառով սրտիս վերքին կը պաշէիր...: Ես որդի մ'ունեցայ, Աննա....

— Ո՛չ, հօրաքոյը, բսաւ Աննա դողալով, ես զինք աղէկ ձանչցայ, իմ սիրելի հօրաքեռորդիս Յովսէվը: Արշափ անդամ ինք իմ տղայութեանս խաղերուն մասնակից եղաւ. ինչ սէր կը ցուցընէր իւր պղտիկ մօրեղբօր դատերը....:

— Ինք իւր մօրը համար ալ ամենասիրելի օրդի էր. ես անոր վրայ դրած էի իմ փառքս, իմ երջանկութիւնն...: Միայն իւր գերեզմանը մնաց:

— Ո՛չ, խօսեցէք. Յովսէվին վրայ ի սկզբանէ վեր կը բաղձամ լսել. դուք ձեր վշտերուն վրայ ինձի ամենեւին խօսած չունիք, բայց ես զանոնք զգալու եւ սրտիս մէջ ձեր ցաւոց մասնակից բլլալու չափ տեղեկութիւն ունեցայ:

Այս, իմ կրած վշտերուս մէկ մասը մակաբերած պիտի բլլաս, որովհետեւ ենթագրելով որ ես ալ մայր չեմ, դուն իմ բերնէս ամենեւին որդւոյս անունը չէիր լսեր, այնպիսի որդւոյ մը, որ մեծ յոյս կու տար որ ամէն բանի մէջ հօրը պիտի նմանի: Գէշը ըրի որ հրաման տուի անոր իմ քովէս հեռանալու, չար օրինակները զինք մոլորցոցին. ինք իւր ուսումն կատարելագործելու համար Գաղղիա գնաց, հոն ուրիշ բան չսորվեցաւ. բայց եթէ իւր մայրն ու նախահարցն առաքինութիւնները մուռնալ: Իմ աղաշանացս եւ հրամաններուս գէմ մէկու մը հետ կարգուեցաւ....: Աստուած ալ զինք անոր համար պատժեց: Գեռ քունդ չեկան, Աննա:

— Ո՛չ չէ, սիրելի հօրաքոյը, չեմ կրնար քնանալ, բայց շարունակեցէք խօսքերնիդ կ'աղաչեմ, եւ ձեր կրած վիշտերը՝ բոլորն ալ ինձի պատմեցէք:

— Հիմայ ալ չեմ պատմեր, վասն զի վախնամ քու այս դառն վիճակի քեզի աւելի կը ծանրացընեմ»:

Բոլոր գիշերն այս կերպով անցուցին երկու կալանաւորը: Վերջապէս արեւուն տիկար ճառագայթն այս խոնաւ ու խաւարին բանախին մէջ թափանցեց: Նոյն ատեն իրուեւ թէ մէյ մ'ալ իրար տեսնելու յոյսերնին կարած սկսան մեծ կարօտով իրարու նայիլ: Այս փո-

փոխակի նայուածքը զիրենք աւելի խռովեց, որովհետեւ քաշած ցաւերնին, աթենութիւննին ու անօթութիւննին երեսներնուն գոյնը խիստ փոխած էին: Երբ այս տրամակի օրուան ալ համանելնուն համար Աստուծոյ գոհութիւն կը մասուցանէին՝ մէկէն բանտին գուռը բացուեցաւ:

Ե.

ԱՎԵՐՈՒՆ ներս մոտաւ ու կալանաւորներուն բաւաթէ խուց մը պարպուած ըլլալով, զանոնք կ'ուզէ հնու տանիլ: “Խոռց Ֆը, ըստ Աննա յած ձայնով, հօրաքեռ բաղուկը ճնշելով ու կը միսիթարուէր որ իրարմէ պիտի չբաժնուին:

Բանտապեար գստիկոն մը վեր հանեց զանոնք եւ երկայն սրահներէ անցնելէն ետեւ եկան այն տեղը, ուր այս երկու կալանաւորք դեռ ատեն մը մէկտեղ պիտի ըլլային: Այս խուցն իրենց ունեցած առաջին ծակին համեմատութեամբը շատ հանդիսատ էր, առողջութեան չինաւուր չափ մեծութիւն ունէր, գետնէն վեց սովք բարձր երկաթի ճողերով ամրացած պատուհանէ մը կարգալու եւ գործելու բաւական եղածին չափ լցոյ կուգար: Այս լցին կահ կարասիքն էին բոլոր բոլոր անկողին մը, սեղան մ'եւ երկու աթոռ: Բանտապեար՝ թագուհիին բերած ծրարը Քլայս խաթունին ցուցը ներլով բաւաւ: Կառքին մէջ ձեղի հետ եկող հասարակապեատութեան անձը հրամայեց որ ասիկա ձեղի արուի եւ մի եւ նոյն անձն ապապղեց նաեւ որ նրչափ կարելի է ձեղի աղէկ նայուի:

Ասով ըսել կ'ուզէր որ եթէ իւր ձեռքն ըլլար, զիրենք մէկտեղ չեր ձգեր. անոր համար Քլայս խաթունին ալ պյաղէս պատասխան տուաւ:

“Ես կը պատրաստուէի ձեղի շնորհակալ ըլլալու որ զիս իմ եղօրս աղջկանը հետ հսս կը դնէք, բայց շատ

կը ցաւիմ որ վերջին խօսքերնուդ համեմատ շնորհակալութիւնն ուրիշ պարտական եմ եղեր:

— Քաղաքակից, քու ցաւիլդ չցաւիլդ հոգս չէ, հասարակապետութիւնն ողջ կենայ:

Ետքը “Նախաճաշնիդ խաւերեմ” ըսելով եւագուցաւ:

Քիչ մ'ետքը բանտապետին կինը՝ բանտարկեալներուն համար սահմանուած նախաճաշը ձեռքը ներս մնաւ: Այս կինը թէպէտ բնութեամբ խիստ քաղցրաբարոյ էր, բայց իւր երկանէն վախնալով ստիպուած էր խեղճ կալանաւորներուն առջեւը շինծու խատութիւն ու գաժան կերպարմնք մը ձեւացընելու:

“Այս է ուտելիքնին, հարցուց Քլայս խաթունը:

— Այն, քաղաքակից, այս է, թէ որ աւելի բան մ'ուտելու համար ստակ չես տար:

— Հիմակու հիմայ ասով գոհ կ'ըլլանք. բայց թէ որ այս իրիկուն կրնաք մէջ մ'ալ հսս գալ, հետեւեալ օրերուն համար բան մը կ'որոշենք:

— Լաւ քաղաքակից, եւ կարծեմ թէ շատ աղէկ կ'ընես: Ձէ թէ իմ շահուս համար կ'ըսեմ ստիկա. վասն զի շահս մեծ բան մը չէ, հապա սա խեղճ աղջը կան վրայ կը ցաւիմ, ըստ Աննան ցուցընելով, որուն երեսը պատ զարձեր է եւ ոյժ առնելու կարօտութիւն ունի:”

Բանտապետուհին նայելով որ ալ հետք չեն խօսիր, ելաւ գնաց, թաղ տալով որ իրենց ողորմելի կերակուրն ուտեն:

Երբ լցին մէջ միայնակ մնացին, Քլայս խաթունն Աննային ըստ: “Բաց սա ծրարը, տեմնենք թագուհին պյնչափ քիչ ատենուան մէջ ի՞նչ կցցեր է ժողվել:”

Աննա ծրարը բացաւ, որուն մէջ իրենց համար ձերմակեղներ ու հագուստներ կային: Բայց ամէնէն աւելի իրենց հաճութիւն տուին մէջը դանուած կանանց զբաղանաց գործիքներն, ինչպէս մլրատ, մատնոց, ասեղ եւ այլն: Քլայս խաթունն ի սկզբան սկսաւ

զարմանալ թէ ինչպէս այս ամէն բան իրենց ձեռքը հասուցին, բայց երբ Թագուհին յիշած ստակը մէջը չդտաւ, մտածեց որ այն անուղղակի կերպով արուածընծան պիտի ըլլայ որ ծրարը ձեռքերնին հասուցեր է:

Նոյն ծրարին մէջ գտաւ նաեւ Աննա իւր տունն սկսած մէկ ասղանի գործքն ու քիչ մ'ատեն աչքն անոր վրայ անշարժ մնալէն ետեւ, “Յակո՞ր, Յակո՞ր, ըստ քթին տակէն, ո՛չ, բնչ կ'ընես։ Ես կը յուսայի որ գքեղ այս ասղանի գործքովս պիտի զարդարեմ։ իսկ հիմայ, արդեօք մէյ մ'ալ գքեղ պիտի տեսնեմ։ . . . Հապա հայրս, իմ սիրելի հայրս, ըստ հօրաքրօնը դառնալով, բնչ պիտի ըլլայ երբ զմեղ չգտնէ։ Ո՛Շ, այդ մարդիկները զինքը կը փնտուին։ գուցէ ինքն ալ մեղի պէս անմիջապէս բանտ կը դրուի։

— Հանդարս եղիք, աղջիկս, ես արդէն ատենէ մը վեր վախունենալով իրեն գրած էի որ չըլայ թէ գայ։ Նաեւ այս ալ գրած էի որ մէնք իրեն քովը կ'երթանք . . . :

— Աստուած տար, սիրելի հօրաքոյր։ Բայց չէ, մէյ մ'ալ զանիկա պիտի չտեսնեմ։ Լսեցիք բանտապետին խօսքը որ ըստ թէ հոսկից միայն մեռնելու համար կ'ելլեցուի։”

Քիչ մը լուսութենէ ետեւ Քլայս խաթունն եղթօրն աղջկան այսպէս ըստ։

Մեր առանձին ու հանդարտ կենացը մէջ կարելի եղածին չափ կը նայէի որ քու առջեւդ չխօսուի հայրենեացդ թշուառութեանցն ու այն ոճրագործութեան վրայ, որով անմեղ ու խեղճ Լուդովիկոս ՓԶ. կախազան հանեցին։ Այս մարտիրոսին մահուլնէն ետեւ ուրիշ հաղարաւոր մարտիրոսներ ալ եղան։ Մեղի կիյնար, որ այս խառնակութեան ու ապականութեան տեսարանը թողուինք ու փախչէնք. բայց կ'երեւար թէ զմեղ մոռցած ըլլան։ Մէկալ կողմանէ ալ քու հայրդ չէր ուզեր որ թողունք այն բերդը, որ քու մօրմէդ իրեն մնացած ըլլալով, իրեն անոյշ յիշատակ

մին էր. արդ եթէ ձգելու երթալու ըլլայինք քու մայրենական հաւուցդ ժառանգութիւնն ընդ միշտ կրսնցուցած կ'ըլլայիր։

— Այս գժբախտութիւնն հիմայ արդէն եկաւ գլուխնիս, այս տարբերութեամբ որ հիմայ աղատութիւննիս ալ կորսնցուցինք. ուր որ եթէ յառաջադպոյն փախած ըլլայինք, հիմայ հանգիստ կ'ըլլայինք Գերմանիայի մէջ, ուր այնչափ կ'ախորդեմ, ուր ձեզի հետ այնչափ բարեկախտ օրեւ անցուցեր եմ։

— Ի՞նչ կը կարծես, աղջիկս. այնչափ կը տարակուսէի փախչելու թէ որ նոյն իսկ այն փախուստը զմեղ՝ հիմակուան վրանիս հասած վտանգէն աւելի եւս մեծ վտանգներու մէջ չձգէր։ Բայց այս ամէն մտած մունքներն ալ պարապ են, ինչու որ հիմայ ձեռքերնէս բան մը չի գար։ Ուրեմն ըսենք միայն։ Առառուած այսպէս ուղեց, իւր կամքն ըլլայ։”

Երկրորդ օրն Աննա եւ իւր հօրաքոյրը գիշերուան քունով աղէկ մը զօրացած ըլլալով, անցած բաներուն խեղճութեանց ու ապագային վախուն վրայ կը խօսակցէին։ Նոյն խօսակցութեան ատեն Քլայս տիկինն սկսաւ նոյն ատենուան նորաձեւութեան համեմատ շըջազգեստին (Ֆէնլանդ) վրայ եղած խօրունկ Դրապանակներէն զանազան մեծութեան տուփեր հանել։ Աննա զարմացած կը նայէր այս տուփերուն, որոնց շատերն արդէն կը ճանչնար։ Ամէնը գրապանակէն հանելէն ետեւ, սկսաւ մէկիկ մէկիկ տուփերը բանալ ու Քլայս եւ Վերթը ընտանեաց բոլոր գոհ հարները դուրս հանեց։

“Ուրեմն, սիրելի հօրաքոյր, դուք գիտէիր թէ պիտի բանուինք. ապա թէ ոչ բնչպէս կրնայիր այս ամէն բան վրանիդ ունենալ. դուք ամէն բանի յառաջատես եղեր եք։

— Զէ աղջիկս։ Եթէ ամէն բանի յառաջատես եղած ըլլայի, պէտք չէի այս գոհ հարները միայն իմ քովս պահէլ. ստոգիւ կ'ըսեմ որ մոքիս ծայրէն չէր ՄԱՅՐ. Սէր

անցած որ զմեղ իրարմէ կրնան բաժնել։ Ի՞նչ կ'ըլլար
թէ որ անմիջապէս զմեղ բաժնեին ու ժամանակ չու-
նենայինք ոյս գոհարները, զորոնք ութ օրէ վեր հետա-
կը կրեմ, մէջերնիս բաժնելու։

— Հապա եթէ վրանիս խուզարիելու բլային։

— Աշուշտ ամէն բան կը դանեին ու կ'առնուին։
Բայց անոնք կարծելով թէ յանկարծ վրանիս հասած
ըլլալով, մեղի ամենեւին ժամանակի չձգեցին բան մը
պահելու, խուզարիութիւնն աւելորդ սեպեցին։

2.

“ԱՅՑԵՅԻ՞ք այս գեղեցիկ ադամանդն, ըստ Աննա,
զոր գործածեցիք Այեննա եղած ատեննիս։ Կոյն օրն
ինծի ըսիք։” Աննա, ալ ասկէ ետեւ տսիկա ես պիտի
չգործածեմ, զըեզ կայսեր առջեւն հանած ատենս
տսիկա դուն պիտի կրես։” Այն ատեն ես տամնուերկու
տարւան էի, եւ սկսայ հաշուել թէ Երբ պիտի գայ
այն ատենը։ Ի՞նչ ուրախ ատեն էր իմ հօրս ու քու
հայրենեացդ մէջ անցուցած այն երկու տարիներու։
Ո՛չ, ինչու Գաղղիա եկանք։

— Քու բուն հայրենեացդ մէջն ալ Երջանիկ օրեր
ունեցար, աղջիկս։ Գերմանիայի մէջ անցուցած օրեւ-
րէդ աւելի Գաղղիայի մէջ ունեցած խաղաղ օրերդ
չես կրնար մասնալ։

“Ո՛չ. իմ կենացս ամենէն Երջանիկ ժամանակն,
ըստ Գլայս խաթունը հառաչելով, այն ժամանակն
է, զոր այս պարդ գոճագմէ մասնին կը յիշեցընէ։
Այս մատնին Յովսէփ բերաւ ինծի Կէօթթինկէնի
համալսարանին մէջ ուսմունքը լմնցընելէն ետեւ գար-
ձած ատենը. ամէն մարդ նոյն ատեն ինծի մեծամեծ
բարեմաղթութիւններ կ'ընէր։ Վեց ամիս ետքը Յով-
սէփ ուզեց՝ իւր ուսմունքն աւելի կատարելացործելու
համար Փարիզ Երթալ եւ ես ալ չկրցաց իւր այս
բաղձանացը գէմ դնել, մանաւանդ որ իւրեն հետ

պիտի բնկերանար նաեւ իմ աղնիւ մէկ բարեկամիս
տղան։ Ասիկա որ սեպուհի աղաց էր, շատ մեծ հա-
մարում ունէր ու Յովսէփէն աւելի խոհեմ կ'երեւար։
Բայց երիտասարդ սեպուհը կեղծաւոր է եղել եւ իւր
վասակար օրինակն իմ որդիս ինծմէ յափշտակեց։

— Սիրելի հօրաքոյր, ձեր Երջանկութեան օրերը
շատ քիչ եղեր են. գիտեմ որ ձեր մանկութեան
օրերն իմինիս պէս անոյշ չեն եղած։ Դուք Էիք որ իմ
մանկութեանս օրերը քաղցրացուցիք։ Երբ իմացաք որ
ես որբ մնացի, շուտ մը քովս եկաք ու Յովսէփին
համալսարանն եղող բոլոր ժամանակն ինծի հետ ան-
ցուցիք։ Եւ երբ անոր համալսարանէն գարձած ատենը՝
Վիեննա կը գտանայիք, զիս միմիթարելու համար՝
երբեւ ձեր շուտով նորէն ետ գտանալուն գրաւ տուիք
ինծի այս մարդարտազարդ վարսակալը։

— Խոստացածիս պէս չկըցայ շուտով գտանալ։
Անոր համար եղօրս տղաչեցի որ զըեզ ինծի խաւրէ,
որպէս զի քու ուսմունքդ շարունակեմ։ Հոն քեզի
հետ անցուցած երկու տարւան միջոցին մէջ սկսու-
իմ վիշտերու շարքը, որ մէյ մ'ալ կորելիք չունի։

— Բայց ինչպէս աղեկ էր Յովսէփ ձեղի ու ինծի
հետ Գաղղիայէն գտանալէն ետեւ։

— Անիկա արդէն այն ատեն ինծի համար կորսուած
էր։ Երբ նորէն Գաղղիա Երթալու արտաքոյ կարգի
բաղձանքը տեսայ, իմացայ որ միտքն այլազդ է։ Տես
սս զիրուխտէ մանեակն ու ապարանջանները. ասոնք
եւր նշանածին համար պատրաստած էի, որ ալմուա-
կան օրիսորդ մըն էր եւ զոր նոյն իսկ ինք Յովսէփ
երկայն ատենուընէ վեր հաւած էր. բայց իւր ան-
հաստատութիւնն ու փոփոխամտութիւնը . . . Առանց
իմ հաւանութեանս Գաղղիա գնաց եւ հօնկից ինծմէ
հրաման ուզեց ուրիշի մը հետ կարգուելու։ Ես իւրեն
նամակ գրելով իւրեն նշանածին գտանալու պարտքն
երեն յիշեցուցի, բայց պատախան չընդունեցաց եւ
եաքը լսեցի որ թէտարոնի երգչի մը հետ կարգուեր է։

Այս երդիշը պատկուելէն ետեւ իւր ցած արուեստը թողուցեր է, բայց իւր փառասէր ու թեթեւ վարժուելը խեղճ Յովսէփին միտքը կասկած ձգեր է. այնպէս որ ասկէ խռոված ինք զինք զարիեր ու արիւնը տուայ տուն տարուեր է...: Իսկ կինը վեց ամսէ վեր երկու հոդւոյ ըլլալով՝ երբ իւր այրն այն վիճակին մէջ տեսեր է սաստիկ ցաւերով վախճաներ է: Ո՞չ գոնէ որդին կարենար ապրիլ ու Յովսէփին ունեցած սէրս, անոր ցուցընէի: Հիմայ քովս Յովսէփին ուրիշ մէկ յիշատակը չունիմ, բայց եթէ իւր այս վերջին նամակը. այս ըսելով Քլայս խաթունը ծոցէն նամակ մը հանեց:

“Չեմ կրնար քեղի կարդալ եւ ոչ ալ քու ձեռքդ տալ այս նամակը, որուն վրայ այնչափ արցունք թափած եմ. ասով Յովսէփ իւր մօրը վերջին բարեւ մը կու տայ: Իւր կնոջը մահուընէն տարի մ'ետքն ինքն ալ մեռաւ: Բոլոր այս տարւան միջոցին մէջ իւր վիճակին վրայ ես ամենեւին բան մը չէի գիտեր: Երբ ալ չէի կրնար ոչ զանիկա օրհնել ու ոչ մէյ մ'ալ տեսնել, այն ատեն այս նամակին ընդունեցայ: Կը բաղձայի ստուգիւ գոնէ անոր զաւակը տեսնել...: Բայց ինչ ցաւ ու հոգ պիտի պատճառէր ինծի հիմակուան պարագայիս մէջ այնպիսի պղտիկ տղայ մը:”

Այս վերջին խօսքն Աննային արտաքոյ կարդի այլ այլութիւն պատճառեց. այնպէս որ հօրաքոյը ցատքեց ու քովս ունեցած վարդեջի սրուակը հոսուը տացընել տալով վրայ բերաւ ու հարցուց թէ ինչ կը դդայ: Աննա ինք զինք դպելով “Բան մը չունիմ, ըստաւ:

Քիչ մ'ատեն հանդարտ կենալէն ետեւ, Քլայս խաթունն ըստաւ. “Հիմայ նայինք, աղջիկս, որ այս գոհարները մէջաւելէն վերցընենք պահէնք:” Այս ըսելով գոհարներն երկու մասի բաժնեց, մէկ մասն Աննային տուաւ ու մէկալ մասն ինքն առաւ: “Ասոնք գեռ քանի մ'օր վրանիս տանինք եւ ետքը նայինք որ

աղէկ տեղ մը գտնենք պահէլու: Ահա քեղի քսակ մին ալ դրամ, ասով կրնաս քու վիճակդ քիչ մը դիւրացընել:”

Հազիւ թէ այս տրամադրութիւննին ըրին լմնցուցին, մէյ մ'ալ Ռաման ներս մոտաւ: Հենգնական ծիծաղով մը “Աղէկ էք ո՞հ հարցուց:

“Կրնայինք աւելի աղէկ ըլլալ, ըստ Քլայս խաթունը:

— Հոս ասկէ աղէկ չէիք կրնար ըլլալ, գուք ամենէն աղէկ նայուազներուն մէջն էք, խուցերնիդ աղլոր, զգեստնիդ տեղը...: Ասկէ զատ, թէ որ ստակ ունիք պատղամաւորներուն կանանց պէս կրնաք ապրիլ:

— Չեր խաթունը խոստացած էր ինծի երէկ իրիկուն դալու որ մեր ուտելիքին նկատմամբ որոշմունք ընենք. կրնանք ձեղի հետ ալ մեր դաշնադրութիւնն ընել:” Այս ըսելով, Քլայս խաթունը մասնաւորապէս այս բանիս համար որոշած դրամը սեղանին վրայէն առնելով բանտապէտին տուաւ, որ ամիս մ'իրենց աւելի լաւագոյն կերակուրներ բերէ: Բանտապէտին երեսը զուարթացաւ. յայտնի կը տեսնուէր որ դարսն գլխաւոր նպատակն այն էր:

— Թէ որ այնչափ ստակ ունիք որ երկայն ատեն կարենաք այնպէս վճարել, բաներնիդ աղէկ. բայց գուցէ այսպէսով քսակներնուդ տակը շուտով կը տեսնէք:

— Կրցածնուս չափ կը ջանանք զձեղ գոհ ընել: Թէ որ միջոցնիս հատնի, այն ատեն քիչով գոհ կ'ըլլանք:

Աննա երբ տեսաւ որ բանտապէտը ստակով կակդաւ, յարմար ատեն սեպելով, ըստաւ:

“Պարուն, զմեղ մէկտեղ կը ձգէք, այնպէս չէ. Դիւցէք որ մեծապէս շնորհակալ կ'ըլլանք ձեղի:

— Այդ կարելի չէ. ես իմ հրամաններս ունիմ եւ անոնցմէ գուրս բան չեմ ճանչար: Աղօթք ըրէք որ գեռ միան այն մարդիկները, որոնց խուցերը դուք

70

պիտի բռնեք, բայց արդէն մա . . . : „ Սկսաւ անդութիւնը ինդալ ու ձեռքը վզին կոթնցուցած այնպիսի ձեւ մ'ըսաւ, որ Աննային եւ իւր հօրաքրոջը երեսներուն գոյնը նետեց: Ուամնն զերենք այս սարսափին մէջ ձգելով ելաւ գնաց:

“ Մահ, մահ, ըստ Աննա անհաստատ ձայնով մ'ու բոլոր անդամներովն սկսաւ դողալ:

Քլայս խաթունը մեղմով յանդիմանեց զԱննա, անոր վհատութեան համար, եւ ետքն անոր պարտք գրաւ որ իւր գղեակն ունեցած սովորութեանը համեմատ իւրաքանչիւր ատենին իւր աղթքին, ընթերցուածոյն ու ձեռագործին զբաղի, որպէս զի տիսուր խորհուրդներով ինք զինքը չխոսովէ:

Երբ Քլայս խաթունն այս տրամադրութիւնները կ'ընէք, մէկէն բանախն շէնքին մէջ ծանր սայլի մը ձայնը լսուեցաւ: Քլայս խաթունն այս ձայնին նշանակութիւնն աղէկ գիտնալով սկսաւ սարսափիւ, բայց Աննային առջեւն ինք զինքը բռնելով խօսքը կը շարունակէր:

Մէկէն խուցերնուն գուռը բացուեցաւ ու Ուամնն ներս մտաւ, որուն երեսը նկարուած տեսակ մը ժպիտէն կ'իմացուէր որ գէշ լուր մ'ունի:

Է.

“ Աւոքն հասաւ, քաղաքակից, եւ հիմայ պարագ խուց ունինք. բայց սրովհետեւ գուն աղէկ աղշնուապետական մը կ'երեւաս, քու ընտրութեանդ կը ժգեմ որ կ'ուզէն այս խուցը քու եղբօրդ աղջկան ձգես, կ'ուզես քեզի պահես: :

Քլայս խաթունն սկսաւ մտմշտալ: Մէջ մը մոքէն անցաւ որ մէկալ խցին ինչպէս ըլլալը բանտապետին հարցընէ, բայց ետքը վախնալով որ գուցէ զինք կը խարէ, աշքը կեցած խցերնուն մէջ մէջ մը պարտցուց՝ ու տեսնելով որ բաւական լուսաւոր է եւ պատուհանն

ալ դաշտի վրայ կը նայի, աւելի գէշէն վախնալով, սրոշեց որ նոյն խուցն Աննային ձգէ:

“ Ծնորհակալ եմ որ, ըստ Քլայս խաթունն, ընտրութիւնն ինծի ձգեցիք. այս խուցն եղբօրս աղջկան կը ձգեմ եւ ես մէկալ խուցը կ'երթամ”:

“ Մնաս բարով, սիրելի աղջկաս, զքեզ Աստուծոյ պաշտպանութեանը կը յանձնեմ: Ա. Աստուծածածին ու հրեշտակները վրադ հոկեն: ”

Բայց երբ տեսաւ Քլայս խաթունն, որ Աննա առաջոյ կարգի խովովութեան մէջ է, զանիկա անկողնոյն վրայ գրաւ, եւ ինչ որ խօսեցաւ չկրցաւ զանիկա ժմրութեան վիճակէն հանել. այս ատեն աղաչեց բանտապետին որ գոնէ իւր կինն անոր քավը խաւրէ, ու հարցուց թէ ինչ կ'ուզէ այս ծառայութեան համար: Ուամնն երկու ոսկի ուզեց, զորոնք Քլայս խաթունը շուտ մը հանեց տուաւ:

“ Հոգ, մ'ընէք, ըստ Ուամնն ստակն առնելէն ետեւ, խօսքս խօսք, կինս շուտ մը կը խաւրեմ”:

Աննա ինք իրեն գալով զարմացած մնաց երբ տեսաւ որ իւր հասակաւ աղջիկ մը զինքը բռներ է ու քաղցր արգահասաննքով մ'երեալ կը նայի: Քիչ մը լոււ կենալէն ետեւ մեղմ ձայնով մը հարցուց. “ Դուք ովէ էք:

— Իմ անունն Մարիամ է, օքիորդ, բանտապետին աղջիկն եմ: Հայրս, որ հիմայ ձեր հօրաքոյը տարաւ, մօրս ըստ որ քու քովլդ գայ, բայց անոր ծուլութիւնը բռնած ըլլալով ինծի բասւ որ ես գամ, ու զձեզ տեսնելէս վեր գալուս վրայ շատ ուրախացայ: Թէ որ կ'ուզէք, ուրիշ անդամ ալ զձեզ տեսնելու գամ:

— Ըստ կ'ախորժեմ, ըստ Աննա, որ ինք զինք աղէկ զդալով ելաւ անկողնոյն ծայրը նստաւ: Բայց հօրաքոյը ուր է, ուր տարին: Վ'աղաչեմ ինծմէ գաղտուկ մի պահէք:

— Զեղմէ գաղտուկ պահէլու բան մը չկայ, օքիորդ. Դաւթիւն վրայ նայող մեծ խցի մը մէջ է, ուր ամէնէն աղէկ անկողնը կայ եւ աթուսի մը վրայ ելլելով կընայ

անցնող դարձող բազմութիւնը տեսնուիլ, որ ձեր հօրաքրոջը բաւական զօսանք կրնայ ըլլալ:

— Կարծեմ դժուարնիդ չ'երթար, օրիորդ, որ հօրս տեղ ես եկայ. այնպէս չէ: Անիկա անզգամ մարդ մրն է:

— Մարիամ, գոռք աղեկ աղջիկ մը կ'երեւաք, ի՞նչ պէս կրնաք ձեր հօրը վրայ այսպէս խօսք ըսել:

— Ի՞նչ, չտեսաք որ ինչպէս խեղճ մարդիկներուն հետ անգթութեամբ կը վարուի:

— Թէ որ անոր վրայ գեշ ալ մոտածեմ, ինծի չ'իշնար քու առջեւգ անոր վրայ գեշ խօսիլ:

— Ասիկա ինծի յանդիմանութիւն մրն է, ըստ Մարիամ տհաճութեամբ:

— Զէ, ըստ Աննա մեղմ ծիծաղով մը, ասիկա մեծ համարձակութիւն մը կ'ըլլար առաջին անգամ տեսութեան:

— Բայց ըստածներնուդ իրաւունք կու տամ, ու կը հաւատամ որ զիս վշտացրնելու համար չըսկիք: Ես երբ պղտիկ էի, ժողովոդապետ մ'ունեինք, որ ինծի այսպիսի բաներ սորվեցուցած էր, բայց հիմայ կ'ըսեն թէ ատոնք հին ատենուան խօսեր են»:

Աննային ներքին տիրութիւնը չթողուց աւելի երկայն խօսելու: Քիչ մ'ատեն լուռ կենանեն ետեւ Մարիամ ըստաւ. «Թէ այս այսպէս է՝ կ'ուզեք որ նորէն դամ. ձեռքէս եկածին չափ կը ջանամ որ հօրմէս հրաման առնում գալու. վասն զի՞ մանաւանդ օրիորդի մը համար խիստ դժուար բան է մինակուկ ու գոցուած կենալ: Ո՛հ, քանի՞ քանի՞ անգամ խեղճ կալանաւորներու համար լացած եմ:

— Շատ բարեսիրտ աղջիկ էք: Եկէք, եկէք շատ անգամ տեսնուինք:

— Բայց սա ինծի հետ յոդնակի պիտի չխօսիք. չեմ ախորդեր»:

Մէջերնին այսպիսով ընտանեկան բարեկամութիւն մը հաստատուելն ետեւ, Մարիամ վախնալով որ իւր առաջին անգամ Աննային քով այսպէս երկայն կենալ»

ուրիշ անգամ գալուն արգելք կրնայ ըլլալ, անոր ձեռքը թօթուելով՝ «Անսա բարով, ըստա: Ձեմ դիտեր, ինչպէս ըբաւ ձեր հօրաքոյրն որ այնպէս վասարշկեցաւ զհայրս, որ ձեր ինչպէս ըլլալուն լուրը խոստացաւ հայրս իրեն իմացընել, եւ հիմայ ես կ'երթամ ձեր որպիսութեան լուրն իրեն տանելու»:

Այս խօսքերն ըսելով իցին գոնէն գուրս կ'ելլէր Մարիամ: Բայց Աննա վերջին խօսքը լսածին պէս, ցատքեց զանիկա ներս քաշեց:

«Ուրեմն հիմայ իմ հօրաքրոջս պիտի երթաս: Իմ բարեւս իրեն տար եւ իմ աղեկ ըլլալս իրեն իմացուր:

— Գլխուս վրայ, ըստա Աննա, ու սիրող շարժած եցէն գուրս ելաւ», :

Աննա իւր իցին մէջ միայնակ նստած ատենը մէկէն գոհարները միտքն ինկան: Վախնալով որ չըլլայ թէ վրան քննելու ելլեն, երկայն մոտածելէն ետեւ՝ ելաւ յարդէ անկողնին մէկ ծայրը քակեց, գոհարները տուշերով մէջը գրաւ ու նորէն զգուշութեամբ կարեց:

Խորը քիչ մը զով օդ շնչելու համար սեղանը պատուհանին առջեւը տարաւ ու վրան ելլելով սկսաւ նոյն վանդակապատպատուհանէն առջեւի գաշտերը նայիլ: Այս տեսօրն իւր Ռոսի գղեկին մէջ անցուցած երջանիկ օրերը յիշեցընելով՝ իրեն զանազան խորհրդածութիւններ ընելու նիւթ կու տար:

Ը.

Պատմուենք վայրկեան մը հաւատարիմ թագուշիին, որ իւր բազմանացը համեմատ իւր տերանց հետ չկարենալով բանտ գալ՝ տուն դարձած էր: Հոն թառ գուհի տան մէջ աւար առնող օտարականներու հետ խոհեմութեամբ վարուելով զանոնք վաստըկեցաւ, իւր աւելերուն սիրելի եղաղ առարկաններէն շատերն իբրեւ իւր անձնական բաները ժողվեց եւ իբրեւ մօտերն եղաղ իւր աղղականին երթալ ձեւացընելով ճամբայ ելաւ

դէպի այն քաղաքը՝ ուր որ բանտն էր։ Հօն հասնելով բանտին մօտերը բնակարան մը բռնեց ու զրիւնէլ մականուամբ, որ իւր ընտանեաց մականունն էր աղքատ նկարչի մ'այրի ձեւանալով սկսաւ հօն բնակիլ։

Քիչ մ'ատեն ետքը սկսաւ դրացի աներու մէջ վարձքով կարելու գդեսաներ առնուլ։ Եւ որովհետեւ կանանց զանազան հագուստներ կարելու մէջ շատ ճարտար էր, անոր համար շատ յանախորդ դժուաւ։ Այս կերպով Ռամնին կնոջն ալ շատ բաներ կարեց, որմէ Թագուհին՝ դիմամմբ խիստ քիչ վարձք կ'ուզէր իւր աշխատութեանը։ այսպէս որ բանտապետուհին կարին աղէկութիւնն ու արտաքոյ կարգի ածնութիւնը տեսնելով, սկսաւ շատ գործք տալ Թագուհին, որով մէջերին շուտ մին բարեկամութիւն մ'եղաւ։ Թագուհին ուղածն ալ այս էր։ Ա՛լ անկէ ետեւ շատ անդամ Ռամնին բնակարանը կ'երթար եւ իւր զուարթ բնութեամբ զանանք կը զբացընէր։ այնպէս որ Ռամն բանտապետն ալ զինքը կ'ախորդէր։

Հսու Թագուհի անհամեերութեամբ կը բաղձար Աննային ու անոր հօրաքրոջը վրայ տեղեկութիւն մ'առնուլ. բայց արտաքոյ կարգի խոհեմութիւն պէտք էր բանեցրնել։

Մարիամ Թագուհին հետ խօսակցած ատեն շատ անդամ խօսք կը բանար այն օրիորդին վլայ, որուն հետ բանտին մէջ բարեկամացած էր, ու Թագուհին անոր բասծներուն սասարի ուշադրութեամբ միտ կը գնէր, համարելով թէ անշուշտ Աննան պիտի ըլլայ այն օրիորդը, բայց հարցում ընելէն կը գուշանար։

Ռամն եւ իւր կինը՝ զՄարիամ՝ իրենց մէկհամարի զաւակն ըլլալուն շատ կը սիրէին. այնպէս որ Մարիամին իրենց կամացը գէմ ուղած բանին ալ, քիչ մ'րնդգիմութիւն ընելէն ետեւ, միշտ կը զիջանէին։ Այս կերպով վերջապէս հրաման առած էր Մարիամ իւր հօրմէն որ Աննային ուտելիքն ամէն օր ինք տանի, եւ ասիկա իբրեւ աղպական բաղձանք մը ձեւացուցած էր։

Անսա իւր միայնութեանը մէջ մեծապէս կը միահիմարուէր ու կը զբունուը այս զուարթ աղջիկն իւր քովուենուն։ Մարիամ ատեն ատեն անոր հօրաքրոջը վրայ տեղեկութիւն կու տար, եւ խոստացած էր նաեւ Աննային որ եթէ իւր հօրաքրոջը կամ իւր վիճակին վրայ փոփոխութեան խօսք մ'ըլլալու ըլլայ, ինք ընւըլը կը բերէ։

“Մարիամ, ըսաւ օր մ'Աննա, չես կրնար հրաման առնուլ որ ինձի համար թուղթ, թանաք ու գրիչ գնես, ինձի մեծ ծառայութիւն ըրած կ'ըլլաս։ Թէ որ կապարէ զրիչ ու գոյնէր ալ կարենայի ունենալ. . .”

Մարիամ զլուխը շարժեց։ “Ճատ կալանաւորներ ձեր ուղածներն ուղեցին, բայց երբեք հայրութող չտուաւ։ Բայց ինչ պէտք է հրաման, ես վաղը ձեղի համար գաղտուկ կը գնեմ։

— Զէ, Մարիամ, չեմ ուղեր որ ինձի համար քու ծնողացգ անհնապանդ ըլլաս։

— Իրացընէ, գուք զիս կ'ամըցընէք։ Կը տեսնեմ թէ գուք ինչպիսի կրթութիւն առեր էր. ձեր խօսքերուն մէջ միշտ իմաստութիւն մը կ'երեւայ. խոկ ես անինամ մեծցեր եմ. ոչ կարգալ գիտեմ, ոչ գլեւ. . .”

— Ի՞նչ, կարգալ չես գիտեր։

— Զէ, անոր համար հօրս գէմ միշտ կը բարկանամ որ զիս այսպէս առանց ուսման թողուցեր է որ մեծնամ։

— Հայրդ վար մի զարներ, Մարիամ. գնա իրմէ հրաման ուղեւ եւ ինչ որ կը բաղձառ գիտնալ ես քեզի կը սորվեցընեմ։”

Իրիկուան կերակուրէն ետքը, որ ատեն առելի հանդարա կ'ըլլար Ռամն ու հետք կրնար խօսուիլ, Մարիամ հրաման ուղեց Աննային գաս առնելու։

Ռամն ասիկա լսելուն պէս “Այսպիսի բան չեմ ուղեր, պոռաց։

— Բայց, հայր. . .”

— Զայնդ քաշէ. չեմ ուղեր, ըսի։ Ո՛չ ես կ'ուզեմ, ոչ ալ մայրէն։”

Մայրը բան մը չէր ըստած, բայց էրկանը խօսքին դէմ խօսելու չյանդգնելով՝ ըստաւ.

“Պէտք է պատճառներն առջեւը դնել. մեր պատճառները հասկընալու չափ հասակ ունի:

— Պատճառ...: Իմ պատճառներս այս է որ այն աղնուապետականն՝ աղջիկն իրեն կը շահի ու հասարակապետութեան դէմ բաներ ընել կու տայ, որով մենք վտանդի մէջ կ'իյնանք:

— Այս կողմանէ վախ մի՛ ունենաք, ըստ Մարիամ: Անիկա մոլորցնելու աղջիկ չէ: Նայեցէք այսօր ինչ եղաւ. ինք ինձի յանձնեց որ ձեզմէ հրաման ուղեմ որ իրեն համար թուղթ, թանաք եւ այլն գնեմ. եւ որովհետեւ ես գիտեի որ դուք հրաման չէք տար, ըստ որ գաղտուկ կը գնեմ եւ իրեն կը տանիմ: Բայց ինք երբ որ այս լոեց, ուզածներէն ետ կեցաւ:”

Այս խօսքին՝ հայրն ու մայրն իրարու երեսը նայեցան: Մարիամ խօսքն յառաջ տարաւ.

“Ասկէ զատ ալ, երբ ձեզի դէմ բան մը կը խօսիմ, շուտ մ'աչուրները կը բանայ եւ զիս կը յանդիմանէ:

— Ի՞նչ, գուն քու հօրդ վրայ գէշ կը խօսիս, ո ըստ Ուամնի ու գաւաղանն առնելով Մարիամին վրայ քալեց: Մարիամ մօրը քով փախչելով հարուածէն աղատեցաւ, ու քիչ մ'ատեն լոռութիւն տիրելէն ետեւ սկսաւ նորէն խօսիլ.

“Ինձի միշտ կ'արգելէիք որ գրացի ատաղձագործին որդւայն հետ չխօսիմ, որուն իրաւցընէ անզգամ տղայ ըլլալն իմացայ՝ Վերթքոյեան քաղաքացի աղջկան հետ տեսութիւն ընելնէս ետեւ. նոյնպէս կ'արգելէիք որ իրիկունները վողցին մէջ աղջկանց հետ չխաղամ, բայց ես երբեք ձեր արգելքին մտիկ չէի ըրած, հիմայ կը խօստանամ որ կը հնապանդիմ, թէ որ ինձի դաս առնելու հրաման տալու ըլլաք: Կ'աղաչեմ, հայր, ըստ բանապետին մօտենալով, որ քիչ մը հանդարտած կ'երեւար, ինձի գիրք մը տուէք:”

Ուամնն քթին տակէն յանդիմանութեան խօսքեր մռմնալով զնաց թղթատած ու աղտոտ գիրք մը բերաւ, որ անհամեստ վէպերու հատոր մըն էր: “Ա՛ռ, ըստ գիրքը խցին մէջտեղը նետելով, զնա՛ մէջէն կարգալ սորվէ:

— Ի՞նչ կ'ընես, Ուամնն, ըստ կինը գիրքը գետնէն վերցընելով. այս գիրքը նոյն քաղաքակից աղջկան տանի եւ մէջէն կարգալ սորվի, որպէս զի մէջի բանէրը բոլոր իմանայ: Ի՞նչ գարշելի պատմութիւններ կան մէջը, զրոնք գուն ինձի պատմած ատենդ ալ կը նեղանամ: Աղջկանց կարգալ տալու համար ուրիշ գիրք չկայ: Հա՛..., աղէկ ատենին հասաւ զրինէլ խաթունը: Եթէ հոգիդ կը սիրես, մտիկ ըսէ, ըստ բանապետուհին՝ Թագուհիին, որ նոյն ատեն ներս կը մօնէր. մեր Մարիամին կ'ուզենք կարգալ սորվեցնել, բայց չենք գիտեր որ ի՞նչ գըքի մէջէն սորվեցնենք. ըսէ, գուն աւելի աղէկ պիտի գիտնաս:

Գարսնիս մէջ մէկ քանի հին գրեեր ունիմ, ըստ Թագուհին, եւ ես ալ ատենօք անոնց վրայէն կարգալ սորված եմ, թէ որ կ'ուզեք անոնք տամ:

— Երթանք, երթանք, բերենք, ըստ Մարիամ անհամբերութեամբ ու Թագուհին քաշելով մէկտեղ դուրս ելան գային: Ճամբան Մարիամ իւր Աննային հետ ըրած խօսակցութիւնն ու անիէ հետեւած բաները պատմեց: Երբ Թագուհիին բնակարանն հասան, Թագուհին զՄարիամ նատեցուց ու քիչ մ'ատեն երթալէն գարանին մէջ փնտռելէն ետեւ աղջիկը կանչեց:

“Ահա՛, ըստ գրեերը, եւ որովհետեւ սորվելու շատ բաղանք ունիս, գրելու համար ամեն հարկաւոր եղած բաները քեղի տամ. առ այս տուփը:”

Մարիամ տուփին առածին պէս բացաւ ու մէկէն պոռաց, “Ա՛հ, թուղթ, գրիշ. բայց այս կարմիր, գեղին բաներն ի՞նչ են, հարցուց:

— Ո՞՛հ, ասոնք իմ հանգուցեալ էրկանս ներկերն են: Տե՛ս, ասոնք ալ վրձններն են: Գնելու ուրիշ տեղ չունենալով, ասոնք հօս զետեղեցի:

— Կ'աղաջեմ Պրիւնէլ խաթուն, ասոնք ալ տփին մէջ թողուցեք, վասն զի ասիկա բառ ամենայնի Աննա օրիորդին ուղած բանն է. թողութիւն ըսէք համարձակութեանս որ ձեզմէ այսշափ բան կ'առնում, գուցէ ձեզի հարկաւոր ըլլան:

— Գիտես որ զքեզ կը սիրեմ, Մարիամ. առ ամէնն ալ, մի քաշուիր. ինծի ամենեւին հարկաւոր չեն:

— Ծնորհակալ եմ: Բայց աղէկ գըքեր են: Աննա օրիորդն ըսելու բան մը չունենայ:

— Զէ՛ աղջիկս, մի վախնար: Ասիկա Աստուածաշունչ է, ասիկա ալ Աւետարան:

— Բայց հայրս արդեօք բան մը չ'ըներ:

— Հանդարտ եղիք, ես քու հայրդ գոհ կ'ընեմ:

Երկուքն ալ մէկտեղ նորէն բանտապեստին տունը դարձան: Ուամոն թէպէտ եւ Մարիամին ներս մանելու տաենը դաժան երես մը կ'ընէր, բայց Պրիւնէլ խաթունն իւր տուած գըքերն ու տուփր ցուցընելէն ետեւ, իւր աղջկանը կրթութեան օգտակարութիւնն առջեւը դնելով զանիկա հանդարտեցուց:

թ.

Արդիւրդ օրը Մարիամ իւր ձեռք ձգած բաներն առած ուրախութեամբ Աննային վազեց. “Առէք, սիրելի օրիորդ”, ըսաւ, ամէն բան առջեւը դնելով:

Աննա իւր ուզած բաներն այսպէս շուտ իւր առջեւը տեսնելով, դարձաւ շնորհակալութիւն բառաւ Մարիամին: “Բայց, ուսկից ասոնք ձեռք բերիր”, հարցուց:

Մարիամ այս ատեն իւր երկայն պատմութիւնն սկսաւ: Ասիկա պատմութիւնը պատմած ատեն, Աննա անոր բերած գըքերը զննելու զբաղած էր, սրոնք՝ կը

տեսնէր որ իւր այնշափ անգամ գործածած գըքերուն ըստ ամենայնի նման են: Մէջ մ'ալ պատահմամբ գըքին ճակատն եղաղ ճերմակ թուղթն առջեւը բացուեցաւ, ուր գրուած էր թագուհի Պրիւնէլ. այս տեսնէլին ետեւ սկսաւ աւելի սաստիկ մտադրութիւն ընել Մարիամին պատմածներուն, ու քանի մը հարցումներէն ետեւ իմացաւ որ Մարիամին Պրիւնէլ խաթուն ըստածը իրենց թագուհին է: Այն ատեն Աննա փայլակի շուտութեամբ այն ամէն պարագաները մուքէն անցուց, որսնցմէ կը մտածէր թէ հարկաւ անցած պիտի ըլլայ թագուհին, իրենց ետեւէն գալու եւ իւր ծօտ տեղերն ըլլան իրեն այսպէս իմացընելու համար:

Աննա՝ Մարիամին կարդալ ու գըքել սորվեցընելու կը զքաղէր, մնացած ժամանակնելն ալ կէս մը ձեռաւ դործի, կէս մը կարդալու եւ կէս մ'ալ նկարելու կու տար:

Մարիամ, ինչպէս որ Աննային խոստացած էր որ եթէ իւր հօրաբրոջ կամ իւր նկատմամբ լուր մ'ըլլայ իրեն կ'իմացընէ, որ մ'եկաւ ու լուր բերաւ որ ժողովրդեան պատգամաւոր մը պիտի գայ:

“Եթէ պատգամաւոր գայ, ի՞նչ կ'ըլլայ, հարցուց Աննա:

— Եթէ պատգամաւորը գայ, սիրելի օրիորդ, կանաւորներուն դատաստանը կը կտրուի ու ձեզի ալ հարցագործ կ'ըլլայ:

— Մարիամ, կերպարանքիդ տիրութենէն այնպէս կը տեսնեմ, որ ըլլալու դատաստանին ելքին վրայ աղէկ յօյս մը չունիս: Բայց, մի լոր զիս ալ կը վհատեցընէս: Եկուր, դանդ առ. երկուքներնուալ տիրուր խորհուրդները կը ցրուին:

— Այսօր դաս չեմ կրնար առնուլ, ըստ Մարիամ խորվութեամբ մը, որովհետեւ վազը մեծ տօն մ'ըլլալուն պէտք է որ պատրաստուիմ:

— Ալաղն ի՞նչ կայ. իմ գիտցածու վաղը տօն մը չկայ: Անկէ ետեւ հիմայ այն սուրբ տօնախմբութիւնները կատարելու սովորութիւնը վերցուած չէ:

— Սիրելի օրիորդ, դուք այս տօնէն չեք հասկընար. վաղը Հանձարի տօն է եւ պէտք է որ ես ու քաղաքապետին աղջիկը Վարդուհին՝ հոն գտնուինք:

— Քու հոն ըլլարդ ինչչն պէտք է:

— Զիս պիտի հադուեցրնեն, մաղերս յունական ձեւով պիտի շտկեն, մէջը ծաղիներ ու ան պատուականներ ընդելւզելով, ոսկի օձիկ մը պիտի դնեմ ու ստուբներս ու բազուկներս ոսկւով պիտի ծածկուին: Զիս նեղացընողն այն է, որ կործքըս ու սրուցներս բոլոր մերկ պիտի երթամ. կ'ըսեն որ դիցուհիներն այսպէս կը հագնէին:

— Գիցուհիներ... Հանձար... Զըսես, այդ տօնը կատարողներն հիթանոս են:

— Զէ, օրիորդ, հասարակապետականը են: Կ'ըսեն թէ ասկէ յառաջ մարդիկներուն ըրածը պարզապէս խենթութիւն էր, եւ որպէս զի այս խենթութիւնը ալ թողուն, Հանձարը ներկայացընելով մէծ կառքի մը վրայ գրած կը պարտցընեն: Այս Հանձարը ներկայացընողը քաղաքին մէջ գտնուող ամենէն վայելուչ աղջիկը՝ Վարդուհին է, ես ալ անոր քով յաւերժահարս մը պիտի ձեւանամ, իբրեւ ծայրադյն էակ մը ինչպէս կ'ըսեն:

Մարիամ այս ստորագրութիւնն ըրած ատեն՝ Աննային երեսը մէյ մը կը գեղըննար ու մէյ մը կը կարմրէր, ինչու որ կը տեսնէր թէ ինչ աստիճանի այլանդակութեան հասեր է Գաղղիացւոց աղջը:

“Մարիամ, կը կարծես որ Աստուած այս անպիտանութեան համար չի վշտանար:

— Արդէն ասիկա ես ալ մտածեցի. ըստ ամենայնի այն կուռքերուն նմանութիւններն են ասոնք, որոնց դէմ՝ ինչպէս որ Աստուածաշնչին մէջ կարդացինք, Աստուած այնչափ կը բարկանար:

— Եթէ այնպէս է, ըստ Աննա, քու խղճմտանքդ ալ քեզի կ'ազդէ որ այդ գէշ բան է: Ուրիշ պատճառ մ'ալ չըլլար՝ բոլոր քաղաքին առջեւը կէս մերկ երեւնալու ամօթը միայն բաւական էր զքեզ այդ բանէն ետ կեցրնելու: Զես կրնար ու պէտք չես այն գարշելի հանդէսին մէջ մաս ունենալ: Աստուած, որ քու միարդ լուսաւորեց, կը պատճէ զքեզ:

— Ինչ ընելիքս չեմ գիտեր, ըստ Մարիամ լաւլով: Հայրս ու մայրս իմ այսպիսի բանի ընտրուելուս վրայ ուրախութենէն իրենք զիրենք կորսնցուցած են, ինչու որ կը տեսնէն թէ բոլոր քաղաքին մէջ՝ քաղաքապետին աղջկանէն ետեւ ամենէն գեղեցիկ աղջիկն իրենց գուստըն է: Եթէ զրուցելու ըլլամ որ չեմ ուղեր հանդէսին մէջ մտնել՝ անմիջապէս կ'իմանան որ դուք զիս արգելեր էք, ու մէյ մ'ալ ձեր երեսը չեմ տեսնէր:

— Մարիամ, ասիկա այնպիսի գործք մըն է, որմէ ամենէւին մարդկային ակնածութիւն մը զքեզ ետ պիտի չկեցընէ: Թէպէտ եւ մէյ մ'ալ զիրար շտեսնէք, թէպէտ եւ աւելի մեծ ամեծ գժբախտութիւններ վրանիս հասնին, ամեն բան պէտք ենք կրել ու վաստուած չվշտացընել: Ըսէ քու ծնողացդ թէ Զեմ կրնար նոյն հանդէսին երթալ. ըսէ որ ես զքեզ յորդորեցի չերթալու, վասն զի ես անոնց բարկութենէն միայն այն կողմանէ կը վախնաց՝ որ քեզի բան մը չհացընեն: Ըսէ որ պատրաստ ես ամեն բանի մէջ անոնց հնաղանդ ըլլալու, բայց երբ Աստուած արգելած մէկ բանը հրամայելու որ ըլլան՝ պարտական ես չհնաղանդելու: Զքեզ տեսնեմ, Մարիամ, Աստուած մեր հետն է: Երթան բարով, ես քեզի համար կ'աղօթեմ:

Մարիամ կտրուկ ձայնով մը “Մնար բարով” ըստ ու գնաց: Քիչ մ'աղօթելէն ետեւ, անկիւն մը քաշուած սկսաւ մտմտալ որ ինչպէս իւր ծնողացը խօսք բանայ: Դեռ մտածելու վրայ էր, երբ յանկարծ մայրը

ներս մոնելով, “Մտածմունքդ ի՞նչ է, ըստու, վաղի ուր երթալիքդ մնոցամբ. գնա նայէ, վաղուան հագուստդ ի՞նչպէս է:

— Մայր, ես մտածեցի. վաղուան հանդէսին չեմ երթար. շատ անվայել բան է. այսպէս կէս մերկ քաղաքին մէջ պտղաբելու կ'ամբէնամ:

— Այս ալ նոր բան, ըստու մայրը՝ երկանը դառնալով, որ նոյն ատեն ներս կը մտնէր: Սուոր նայէ, վաղը քաղաքապետին աղջկանը հետ երթալ չուզեր:

Ուամնն աղջկանը վրայ նայուածք մը ձգեց, որով իբրեւ թէ անյապաղ մեկնութիւն մը կ'ուզեր իւր այս չուզելուն:

— Հայր, կ'աղաւեմ, ըստու Մարիամ՝ քաղցրութեամբ, թող մի տաք որ վաղուան հանդէսին երթամ:

— Հա, հո, հասկըցայ. այն վերի քաղաքակից աղջկան քովին կու գաս, այնպէս չէ. անշոշտ անիկա քեզի հրաման տուած պիտի չըլայ. կեցիր, գուն մէյ մ'ալ անոր երեսը կը տեսնես:

— Հայր, չեմ ուզեր երթալ այն հանդէսին, վասն զի Աստուած կը վշտանայ:

— Այդ որ Աստուածն է . . . Աըլսես, կին, Ծայրադոյն էակը չի ճանչնար:

Այս ըսելով բարկութեամբ ձերքը վերցուց ու Մարիամն գլուխը սաստիկ հարուած մը պիտի իջեցընէր, բայց մայրն արդելեց ու Մարիամն դառնալով ըստու:

— Գիտեն ինչու զքեզը ընտրեցին, գուն ամենէն գեղեցիկ աղջիկն ես, անոր համար: Վաղը բոլոր քաղաքը վրագ պիտի զարմանայ:

— Ի՞նչ, մայր, ատեն մը դուք զիս իմ անափառութեանս համար կը յանդիմանէիք ու կ'ըսէիք թէ իմ կորստեանս պատճառ պիտի ըլլայ, հիմայ դուք ինձի այսպիսի խօրհութ կու տաք:

— Հասպա քու ծնողացդ ընելու հնագանդութիւնդ, ըստու Ուամնն: Ահա այն քաղաքակից աղջկան դասերը,

որ երանի թէ արդէն հոն գացած ըլլար . . . ուր որ քիչ մ'ետքը պիտի երթայ:

— Սիրելի ծնողը, ամէն ատեն ու ամէն բանի մէջ ձեզի կը հնագանդիմ, ու ձեզի կը խոստանամ որ ասկէ ետեւ առջնին աւելի հնագանդ կ'ըլլամ:

— Եթէ այսպէս է, ուրեմն հնագանդէ:

— Եւ, մայր, իմ խղճմանացս դէմ եղող բանի մէջ չեմ կրնար հնագանդիլ:

— Որովհետեւ այսպէս հնագանդ ես, այսօրուընէ կ'արդեւեմ քեզի որ մէյ մ'ալ այն անիծեալ քաղաքակից աղջկան հետ շտեսնուիս:

— Ի՞նչպէս որ կ'ուզէք, հայր:

— Աղքատ աղջկան պէս պիտի աշխատիս:

— Ուրախութեամբ կ'աշխատիմ, մայր:

— Զեռքդ գիրք պիտի չառնուս, ըստու հայրը:

— Իմ բոլոր դուարձութիւններս ետ կը կենամ, սիրելի ծնողը, թէ որ կ'ուզէք. կը տեսնէք որ այն հանդէսին երթալ չուզելու չար կամքէ մը յառաջ չի դար. . .

Հայրն ու մայրն այսպիսի հպատակութեան մը վրայ զարմացած, իրարու ըսին.

“Ի՞նչ ընենք, քաղաքապետին ի՞նչ ըսենք:

— Պէտք է որ երթայ, ապա թէ ոչ կը սպաննեմ:

— Հայր, ըստու Մարիամ՝ առջեւը ծնկան վրայ իջնալով, թէ որ ձեր աղջկան վրայ ունեցած սէրեբնուգ համար կը խոստանաք որ զիս չէք բռնադատեր, ես այս գիշեր Աստուծոյ աղօթք կ'ընեմ եւ ապահով եմ որ անիկա բաներն այնպէս կը գարձնէ, որ հրամանքնիդ սրդողելու բան չէք ունենար:

— Խոստանանք տեսնենք, ըստու մայրը. նայինք վաղը բաներն ինչպէս կը գառնան, եւ թէ Աստուած իրօք կը լսէ իրեն. . .

Հոյրը կոնակը գարձուց ու սպառնալիքներ մռմռաւ լով դուրս ելաւ: Երկրորդ օրը սաստիկ տարափով

անձեւ մը գալով հանդէսն հետեւեալ տասնաւուր (այսինքն՝ հասարակապետութեան նորահնար տասնօրեայ շաբթուան վերջին օրուան) մնաց:

†.

Նետենել բոլոր շաբթամն Անսային կերակուրը Ռամն բերաւ: Ասկէ Անսա ուրախացաւ, մտածելով որ Մարփամ իւր խշճմտանացը ձայնին հաւատարիմ գտնուեր է, եւ անշուշտ անոր համար զանիկա իրեն դալու չեն թողուցած: Խնն օր եղած էր որ Անսա զՄարփամ չէր տեսած, երբ յանկարծ իրիկուն մը Ռամն կերակուրը բերելու սովորական ժամանակէն երկու ժամ ուշ իւր խուցը մտաւ: Անսա սարսափելով տեսաւ որ բանտապետը գինով է. մէկ զի մէկալ զի շարժելով Անսային ծոտեցաւ եւ ըստաւ:

“Քաղաքակից, քեզի կ'ուզեմ այս լուրը տալ . . .”

Անսա դողալով ինք զինքն հաստատուն բռնելու կը ջանար:

“Քեզի կ'ուզեմ այս լուրը տալ . . ., որ վաղն աղջիկս Հանճարի տօնին հանդիսագրաց գլուխներէն մէկը պիտի ըլլայ”: Տեսնելով որ ամենեւին պատասխան մը չ'առնուր խօսքը շարունակից: “Մտածեցի որ տաիկա անշուշտ քեզի հաճութիւն մը պիտի պատճառէ, անոր համար եկայ քեզի բսելու . . . Վերջին ալ կու դամ քեզի իմացընելու հանդիսութեան ինչպէս դլուխ ելած ըլլալն ու պարագաները. վասն զի, նայէ, ըստաւ աշբելի ծիծաղով մը, վաղն անձեւ պիտի չգայ..., Գիշեր բարի”:

Այս ըստաւ եւ անորոշ քայլով մը գոնէն դուրս ելաւ: Դուռը գոցուածին պէս, Անսա ծնկան վրայ եկաւ ու Աստուծոյ աղաչեց որ այսպիսի այցելութիւններէ զինքն ուրիշ անդամ աղատ պահէ, ետքը սկսաւ Մարփամին համար աղօթել:

Հետեւեալ առտուն Անսա երբ իցին բացուիլը լսեց, սիրտը նետեց վախնալով որ դարձեալ Ռամնը

պիտի տեսնէ, բայց տեսաւ որ բանտապետուհին ներս մտաւ: “ԱՇ, դուք էք, պոռաց վայրկեան մ'ուրախանալով:

— Էրիկս երէկ շատ զուարթացած էր: Բարեկամ ներ եկան տեսութեան ու սկսաւ գաւաթները պարպէլ. քանի անդամը ըսի՞ որ Ռամն, բանտարկեալներուն այցելութեան պիտի ելես, մի խմեր: Ինք մտիկ չըրաւ ու քանի մը յիշոցներով ինծի երես ըստաւ: Բայց կարծեմ ձեր քովին ելլելէն ետեւ, որովհետեւ ձեզի ուշ եկած էր, այնպէս չէ: Անսա գլուխը ծռելով բանտապետուհւյսն ըստածն հաստատեց: “Ուստի ձեզմէ ելլելէն ետեւ հետո կանթեղ ալ չունենալով սանդըղին գլուխը թէ մէջոտեղը, չեմ գիտեր, գլորարկեր ինչեր է: Մարփամ եւ ես, որ իրիկուան կերակրոց համար իրեն կը սպասէինք, մէկէն աղմուկ մը լսեցինք ու վաղցինք տեսանք որ աստիճաններուն վարը փոռուեր պառկեր է, ճակատը ճղքուած: Հիմայ անկողնոյ մէջ է: Իրաւցընէ ասիկա Մարփամին այսօրուան տօնին երթալն արգելելու համար գլուխնիս եկաւ:

— Ըստ կը ցաւիմ ձեր էրկանը հաստ այս դրժեախտութեան: Բայց Մարփամին կը վայելէ որ աւելի իւր հօրը գլխուն վերեւը կենայ, քան թէ Ճանճարի կառքին մէջ:

— Ըստ իդ ստոյգ է, քաղաքակից: Որովհետեւ՝ Մարփամ գովելու համար չեմ ըսեր, բայց յառաջանցն հիմակուան պէս զմեզ չէր սիրեր. Հիմայ տեսնես ինչպէս իւր հայրը կը հոգայ կը ինսամէ: Երէկ իրիկուն երբ հայրն այնպիսի խեղճ վիճակի մէջ փոռուած տեսանքը, ես ցաւէս սկսայ պոռալ ու Մարփամ հայրը բռնեց վերցուց ու ճակատը կապեց, երբ ես ինք զինքս կորսնցուցած ընելիքս չէի գիտեր: Ետքը գիշերն ալ զիս բռնի պառկեցուց, ըսելով որ Վաղը բոլոր կալանաւորները դուք պիտի հոգաք՝ պէտք է որ քնանաք, Դրութիւն առնուք: Հայրս ես կը հոգամ, ըստաւ: Այն ատենէն մինչեւ հիմայ դեռ քովին չզատուեցաւ. այն-

պէս որ հայրը, որ այնպէս խիստ բնութիւն ունի, անոր ինսամքը տեսնելով շատ քաղցրութիւն կը ցուցընէ:

— Մեծ ուրախութիւն պատճառեցիք ինձի Մարիամին վրայ տուած այս ձեր լրերովը:

— Ո՛չ, ինչչափ կը սիրէ զձեղ ու կ'ուղէ ձեղի բարիք ընել: Ես ալ կը սիրեմ զձեղ, քաջաքակից, ու երեկ իրիկուն կը մտածէի որ Մարիամ ձեղի հետ ճանչուութիւն ընելէն ետեւ խելքցաւ: Բայց ես հոսեկեր կը խօսիմ, որ այնչափ գործքեր ունիմ ընելու: Մայրեն այսպէս են, իրենց տղոցը վրայ խօսք եղած ատեն ուրիշ ամէն բաներնին կը մոռնան: Այս բառ բանտապետուհին եւ ելաւ գնաց:

Աննա նոյն օրը վրան տկարութիւն ու գլխացաւ մը զգալով՝ անկողին մտաւ եւ երկայն ատեն տաքութեամբ չարչարուելէն ետեւ, վերջապէս քունը տարաւ: Քանի մը ժամ ետքը շշուկ մը լսելով արթղնցաւ ու կարծեց թէ երազի մէջ է, երբ տեսաւ որ Թագուհին քովը կեցեր է: Բայց երազ չէր, հապա իրօք իւր հաւատարիմ աղասինն էր տեսածը:

“Թագուհի . . .”

— Սիրելի օրիորդու . . .”

Այս էր միայն երկութիւն ալ առաջին անգամ զբուցել կրցածը: Ետքը Թագուհին համառօտիւ մը պատմեց թէ ինք նոյն օրը բանտապետին քովն անցուցած է, Մարիամին ու բանտապետուհոյն գործքերուն օգնելու համար եւ թէ ասոնք հիւանդին ըրած իրենց ծառայութիւններովը յոդնած ըլլալով, ինքն ինք զինքն առաջարկեր է որ կալանաւորներն հոգայ ու այսպէսով բանտին բանալիներն իրեն ձեռքը տուեր են:

“Ի՞նչ կ'ընէ Յակոբ, իմ սիրելի Յակոբս:

— Չեր կամացը համեմատ դատելով, սիրելի օրիորդ, որոնց որ յանձնած էինք, անոնց քովէն հանեցի եւ քովս առի:

— Աւելի առողջութիւն մը դատա՞ւ:

— Զի, միշտ նոյնն է. գլուխներնուս հասած դրժամախտութենէն տասնուշինդ օր յառաջ պարտիզին տաճարին մէջ ձեզի բերած ատենս եղածին պէս է:

— Բայց բժիշկներն ի՞նչ կ'ըսեն:

— Ըստ այնչափ յստ չունին որ նորէն խելքը վրան դայ:

Աննա այս լրին վրայ սկսաւ արցունք թափել: Բայց ետքը մէկէն աչքն անկողնոյն վերեւն եղած Տիրամօր պատկերին գարձնելով, զր հօն բանտին մէջ ինքը նկարած էր, “Թագուհին, բսաւ, մինչեւ հիմայ մարդկային օգնութեան գիմեցինք եւ օգուտ մը չտեսանք, եկուր Յակոբին առողջութիւնն Աստուծոյ ու անոր սուրբ Մօրը յանձնենք:” Երկուքն ալ ծնկան վրայ դարձն չերմեռանդն աղօթք մը մատուցին Աստուծոյ որ Յակոբին բանաւորութիւնը բանաց:

Ասկէ ետքն երբ Թագուհին կ'ուզէր իւր գործքերը տեսնելու երթալ, Աննա հարցուց.

“Իսկ հօրաբայրս ու հայրս:

— Հօրաբայրերնուդ արդէն հարցափորձ եղաւ, եւ իրեն դէմ բան մը չգտնուեցաւ. զանիկա, ինչպէս նաեւ զձեղ բանար կը պահեն անշուշտ յուսալով որ վերջապէս հայրենուդ ուր ըլլալը ձեզմէ կ'իմանան:

— Հօրս վրայ տեղեկութիւն մ'ունիք:

— Ես իրեն գրեցի որ չըլլայ թէ Գաղղիա դառնայ, ինք զինք մեծ վանդի մէջ կը դնէ:

— Պատասխան գրեց:

— Թագուհին սկսաւ սանկնանկ պատասխան տալ . . . Սիրելի օրիորդ, բսաւ, հանգարտ եղեք, ինք ևս հեմութեամբ կը վարուի, ու գիտեմ որ ողջ առողջ է: Բայց դուք հիւանդ եք, ի՞նչ եք:

— Քիչ մ'անհանգստութիւն ունէի, բայց քանի մը ժամ քնանալէս ետեւ ամէն բան անցաւ. աղէկ եմ: Նայեցէք որ նորէն գաք ու խօսինք:

— Մնալք բարով, սիրելի օրիորդ, բսաւ Թագուհին եւ իրարմէ բաժնուեցան:

ԺԱ.

ԱՐՄԵՐԻ օրը չէ թէ Թագուհին, հապա բանտառ
պետուհին բերաւ Անսային ուտելիքը: Անսա անոր
Էրկանը ինչպէս ըլլալը հարցուց:

“Հիմայ աղէկ է, ըստ բանտառետուհին:

— Խոկ Մարիամ:

— Մարիամ շատ յօդնած էր, այս առտուն պառակցուցի, Պրիւնել քաղաքակից կինն Էրկանս քովը կը
սպասէ, մինչեւ որ ես գործքերս լմնցընեմ:

Անսա երկու շաբաթ այսպիսի տրամութեամբ ու
քիչ մ'ալ հիւանդագին անցուց: Խոր հօրն ու հօրաքեռ յիշատակը, իւր վիճակին անորոշութիւնն եւ օր
մը դատաստանի առջեւը տարուելու մտածմունքը՝
միտքը կը խռովեին եւ այսպէս առողջութիւնը կը
կորսնցընէր:

Օր մը, երբ Անսա ինք զինքն աւելի գէշ կը զդար,
մէկէն գուռը բացուեցաւ, բայց ինքնն եւ ո՛չ գլուխը
գարձուց ավ ըլլալը տեսնելու համար. մէյ մ'ալ
Մարիամին ձայնը լսեց, որ զանիկա կ'ողջունէր: Անսա
յանկարծ զարմանքով ու այլայլութեամբ հառաչանք
մ'ըրաւ՝ Մարիամին ետեւէն եօթը տարւան չափ
հրեշտակի նման տղայ մը տեսնելով, որ գրան մէջ
կեցած սեւեռեալ աշքով մ'իրեն կը նայէր:

“Ի՞նչ կայ օրիսրդ, ըստ Մարիամ, տղէն վախցա՞ր.
թողութիւն կ'ընեք զանիկա հոս բերելուս: Խեղճ
տղան ինեւք չունի. բայց մի վախնաք վնաս մը չի տար:
Պրիւնել խաթունին տղան է:

“Հօրս հիւանդութենէն վեր իւր մայրը մեր քովին
ըլլալով, տղան ինծի հետ բարեկամութիւն մը կապեց
իւր վարմանց մէջ, որովհետեւ ամենեւին չի խօսիր:
Եւ որովհետեւ այսօր հայրս ու մայրս վրաս գոհ
ըլլալուն համար ինծի հրաման տուին ձեր քովը
գալու, այս պղտիկն ալ ինծմէ չուզեց բաժնուիլ.
մայրն ալ ինծի ըստաւ. “Հետդ առ, Մարիամ, թող
քիչ մը պարտի: Մաքէս չէր անցած որ գուցէ դուք

չէք ուզեր որ հետս մէկը բերեմ, բայց մենք կրնանք
ուզածնիս խօսիլ խեղճ տղան չի կրնար պատմել:”

Այս երկայն խօսքերուն ատեն Անսա իւր պյայլու-
թենէն ելլելու ժամանակ ունենալով, ինք զինք հան-
դարս բանելով պատասխանեց:

“Ամենեւին չեմ նեղացած ատոր, Մարիամ. մա-
նաւանդ թէ ես տղաքը կը սիրեմ. բայց հիմայ քիչ մը
հիւանդ ըլլալուս պղտիկ զարմանք մ'ալ վրաս պյլ-
այլութիւն կը բերէ:”

Այս ըստ, ու նստած աթոռէն ելլելով տղուն
մօտեցաւ, որ տակաւին հոն անշարժ կը կենար:
“Անունն ինչ է, „Հարցուց Անսա կարմրելով:

— Անունն Յակոբ է:

“Եկուր, Յակոբ, „ ըստ Անսա, ու տղան գիրկն
առաւ:

Մարիամ զարմացաւ թէ ինչպէս տղան այնպէս
յօժարութեամբ թողուց որ Անսա զինք գրէկէ, որովհ-
հետեւ իւր մօրմէն եւ Մարիամէն ուրիշ մէկու մ'ինք
զինք երբէք գրէկել չէր տար ու միշտ հեռու կը փախչէր:

“Դասառութիւնդ շարունակելու պիտի գան, Մա-
րիամ, Հարցուց Անսա:

— Այս, պիտի գան:

— Եկուր, եկուր, սիրելի Մարիամ. բայց այս տղան
ալ հետդ բերելու մի վախնար. իւր խեղճութեանը
վրայ կը ցաւիմ ու կ'ուզեմ ձեռքէս եկածին չափ
աշխատիլ այս խեղճութեանը գարման մը գտնելու:

Ասկէ ետեւ Մարիամ ամէն օր կու գար իւր ընդ-
հատած գասերը շարունակելու համար, ու զբեթէ
միշտ զՅակոբ հետը կը բերէր, ինչու որ Թագուհի
բանտառպետին հիւանդութեան պատճառաւ մէյ մ'ա-
նոր ընտանեաց մէջ մանելէն ետեւ ալ նոյն տան մէջ
եբրեւ կարեւոր անձ մը համարուած էր ու միշտ հոն
կը մար: Ուամոն ալ իւր աղջկանն իւր վրայ ցուցըցած
ինայքէն կակացած ըլլալով, անոր՝ տղան հետն
առնելու բաղմանացը գէմ չէր գներ:

Աննա անկէ ետեւ ալ Մարիամին կը թութեան ու
Յակոբին խելքը վրան բերելու ջանքով զբաղած իւր
տիրութենէն յառաջ եկած հիւանդութենէն ազա-
տեցաւ: Յակոբին խենթութեան գլխաւոր նկարագիրն
էր յամառ լուսթիւն մը, այնակէս որ բեռնէն բառ մը
չէր հաներ: Թէպէտ եւ շատ անդամ կ'երեւար թէ
խօսուած խօսքը կը հասկընայ, մանաւանդ ամէն որ
Աննան տեսնելու սկսելէն ետեւ: Աննա իւր քաշած
պատկերներովն ու Մարիամին ձեռքովը խաղալիկներ
ալ գնել տալով իւր քովը տղան կը զուարձացընէր:

Այսպէսով ամիս մ'անցաւ, որ Աննա Յակոբին
խելքը վրան բերելու կը ջանար. եւ թէպէտ եւ տղան
երբեմն երբեմն ծիծաղելու սկսաւ, բայց առողջու-
թեան դրական նշան մը չերեւցաւ: Այսու ամենայնիւ
Աննա անոր առողջութիւնն Աստուածամայրէն խնդրած
ըլլարվ, իւր յշյուն ետ չէր կենար:

Աննա կը բաղձար Յակոբին հետ միայն ըլլալ, որ-
պէս զի հին յիշատակներու նորոգութեամբ անոր
փթացած ու անդործ եղած յիշողութիւնը զարթու-
ցանելու փորձ ընէ: Վերջոսպէս օր մը Յակոբ Աննային
քովին այնչափ զուարձացած էր, որ երբ Մարիամ
Աննային քովին պիտի բաժնուեր, ինը ամենեւին
չուզեց Աննային բաժնուիլ ու անոր ետեւէն երթալ:
Աննա իւր նպատակին հասնելով Մարիամին ըստաւ որ
տղան իւր քովը ձգէ: Մարիամ ալ հաւանեցաւ ու
եւս գնաց:

Աննա տղան դիրին առաւ ու յիշողութիւնը վրայ
բերելու համար սկսաւ հարցընել. “Յակոբ, զիս կը
սիրեա:” Քանի մ'անդամ այս հարցումն ընելէն ետեւ,
տղան դլանովը հաստատական նշան մ'ըրաւ: Ասոր
վրայ Աննա ուրախացած “Թէ որ զիս կը սիրես, ըսէ
ինծի ըստաւ, անունս ի՞նչ է:”

Տղան պատասխան չէր տար ու Աննային վիզն
եղած շղթայով կը խաղար, զոր Աննա դիտմամբ գուրս
ձգած էր:

“Նոյէ, Յակոբ, թէ որ կը նօսիս, այս շղթային
ծայրն եղածը քեզի կու տամ. ասիկա քեզի տուած
ամէն պատկերներէս աւելի աղւոր է:”

Յակոբ նոյն կենդանագիր պատկերը տեսնելով,
սեւեսեալ աչքով մը սկսաւ անոր նայիլ, քիչ մ'ետքը
սկսաւ աչուրներէն արցունք թափիլ: Աննա լուռ
կեցած անոր միտ կը գնէր: Երկայն ատեն վրան նայե-
լէն ետեւ մէկէն սկսաւ նոյն պատկերագիրը (Քրուլ)
մէկի մէկալդի գարձնել, եւ այնչափ բանութիւն
կ'ընէր վրան՝ որ Մարիամ վախնալով որ անով խեն-
թութիւնն աւելի կը գրգռի ձեռքէն առաւ. բայց
այն ատեն սկսաւ աւելի աղմուկ ընել, ստորները
գետին զարնել, լալ ու պոռալ, այնակէս որ Աննա
ստիպուեցաւ պատկերագիրը նորէն ձեռքը տալ, զոր
դարձեալ աւելի եւս տաքութեամբ ամէն կողմ գար-
ձնելէն ետեւ Աննային ձեռքը տուաւ, խորունկ ձայ-
նով մը “Աննա . . .” ըսելով:

Աննա անոր խօսիլ լսելուն ուրախութենէն ինք
զինք կորմնցուցած պատկերագիրը ձեռքն առաւ եւ
ամէն կողմ նայելով վրան պղտիկ ծակ մը տեսաւ.
Պնդասեղ մը հանեց ու նոյն ծակին մէջ խօթելուն
պէս պատկերագիրը բացուեցաւ ու մէջը կնոջ կենդա-
նագիր պատկեր մ'երեւցաւ, զոր Յակոբ տեսնելուն
պէս. “Մայր, կանչեց:

Աննա այս տեսնելով ծնկան վրայ եկաւ ու Աստու-
ծոյ գոհութիւն տուաւ տղուն յիշողութիւնը բանա-
լուն համար:

Ետքն Աննա սկսաւ մտմտալ որ ինչպէս տղուն
ձեռքէն նոյն կենդանագիր պատկերն առնու, որպէս
զի Մարիամ երբ ներս մանէ բան մը չիմանայ. բայց
նոյն իսկ տղան զանիկա այս հոգէն աղատեց. որովհ-
հետեւ դրան բացուելուն ձայնը լսածնին պէս շուտ
մը պատկերն Աննային տուաւ որ անհանգստութեամբ
մ'առջեւը կեցաւ, մինչեւ որ Աննա պատկերագիրը
նորէն ծոյցը դրաւ:

ԺԲ.

Անոն նոյն գիշերը գրեթե առանց քնոյ անցուց։ Հետեւեալ օրն Յակոբ նորէն եկաւ ու անմիջապէս գնաց Անային ծնկան վրայ նստաւ։

“Տղան մոդեցիք, ինչ ըրէք, ըստ Մարիամ Անային խնդալով. բերնէն ամենեւին խօսք հանած չունէր, ձեր քովը քիչ մը կենալէն ետեւ հազար անդամ ձեր անունը կրինեց ու ամէն հարցմանց պատասխան ձեր անունը կու տար. մայրն ուրախութենէն խելքը թուցուցած է։”

Եյսպէս թոյլ տուին Յակոբին որ շատ անդամ Անային քովին երթայ: Աննա ալ ամենայն ճգամբ ետեւէ կ'ըլլար անոր միաբը բանալու: Երկայն ատենուան աշխատութենէ ետեւ վերջապէս սկսաւ տղէն՝ իւր ամէն մէկ հարցմանը պատասխան ընդունիլ եւ ետքը կամաց կամաց խօսիլ սորվեցաւ։ Աննա այս ատեն այնպիսի ուրախութեան մէջ էր որ եթէ հօրն ու հօրաքեռը մտածմունքը չունենար, ազատութիւնը կորսնցուցած ըլլալը բոլորովին կը մոռնար։

“Աննա, զիս պատուհան հանէ, ըստ օր մը Յակոբ։
— Ինչո՞ւ համար, տղաս։
— Զեմ՞ զիտեր, բայց կ'ուղեմ պատուհան ելլել։
— Կ'երեւայ թէ խելքիդ փշեր է, անոր համար։
— Զէ, խելքիս փշած չէ, ըստ տղան նեղանաւով մը։
— Հապա ինչո՞ւ կ'ուղես նայիլ։

— Աննա, նայէ ես երբեք սուտ չեմ ըսեր, ըստ Յակոբ, եւ Անային մօտենալով ցած ձայնով ըստ։ “Պրիւնէլ մայրս ինծի այսպէս բառ, Աղաչէ որ զքեզ պատուհանին առջեւը գնէ, ըսէ որ այնպէս կ'ուղես. եւ թէպէտ եւ ես աւելի կ'ախորժեմ քու ծնկանդ վրայ նստիլ, բայց Պրիւնէլ մօրս խոստացած ըլլալով որ ըստածը կ'ընեմ, հիմայ քեզմէ ասիկա կը խնդրեմ։ Հիմայ ի՞նչպէս կրնաս խելքիս փշած ըսել։”

— Աղնիւ, Յակոբ, ըստ Աննա ու մտքին մէջ վարանելով թէ Թագուհին այս բանս ինչ վախճանաւ ապսպրած կրնայ ըլլալ, տղան գրկեց ու պատուհանին առջեւը տարաւ։

Աննա աչքը ուրախ գաշտերուն վրայ ձգելով քանի մ'երկագործ տեսաւ, որոնք հօն կ'աշխատեին: Ո՛չ, ըստ ինք իրեն ես ատեն մ'ասոնց վիճակը դժբախտ կը համարէի, բայց իրենց վիճակին ստորոնութիւնը զիրենք ազատ կ'ընեն այն ամէն չարիքներէն՝ որոնք հարստութեան պատճառաւ կը հասնին, անոնք ամէն երիկուն իրենց ընտանեաց գիրկը կը գտնուին, իսկ ես....”

Այսպիսի խորհրդածութիւններ ընելու ատեն, կը տեսնէր որ վերոյիշեալ երկագործներէն մէկը, որ ամէնէն մօտ ու մէկալներուն ետեւն էր՝ ստէպ ետեւը կը գառնար ու գէպ ի բանս կը նայէր. քիչ մ'ետքն ալ գործելէն գաղրած սկսած էր Անային նայիլ։ Վայրկեան մ'այսպէս նայելէն ետեւ գրպանէն թաշշինակն հանեց ու սկսաւ օդին մէջ շարժել։ Աննա այս նշանէն այլայլեցաւ ու կը մտածէր թէ անշուշտ ծառնօթ մէկը պիտի ըլլայ, բայց ո՞լ ըլլալը չէր կրնար իմանալ, ինչո՞ւ որ տեղը բաւական հեռու էր ու մարդն ալ գլւարկը մինչեւ աշուշներն ինցուցած էր։ Վերջապէս մարդը մէկ ձեռքով թաշկինակը շարժած ատեն մէկալ ձեռքով գլւարկը բայցաւ։ Աննա զանիկա ճանչցածին պէս ծնկաւըները չէին կրնար զինք բռնել, բոլոր ուժովը պատուհանին վանդակը բռնեց կեցաւ։ Տեսածն իւր հայրն էր։ Աննա քիչ մը հանդարտելէն ետեւ զին թաշկինակը հանեց ու պատուհանին գուրս երկնցուց։ Պր. Վերթրոյ ալ այս տեսնելուն, բազուկներն երկնցուց իբրեւ թէ զԱննան գրկել ու օրհնել ուղելով։ Ետքը մէկալ երկագործները յառաջ եկած ըլլալով, ինքն ալ անոնց մէջ խառնուեցաւ ու ամէնքը մէկակեղ գացին։

Աննա կեցած տեղն անշարժ մնաց ինք զինք զանազան խորհուրդներու տալով։ Յակոբ ալ անոր երեսը

կը նայէր ու կարծես թէ չէր ուզէր զանիկա իւր խորհուրդներէն հանել. մէկէն Մարիամ նեւս մտաւ ու զԱնա պատուհանին առջեւը տեսնելով, “Բան մ'ուշիս, Անա, հարցուց:

— Քիչ մը անհանգիստ եմ:

— Եթէ այնպէս է պատկէն, բայտ ու տղան առնելով գնաց: Քիչ մ'ետքն առանձին դարձաւ Աննային հանգարտեցուցիչ խմելիք մը բերելով:

Անա սկսաւ քննանալ, բայց շարունակ երազներու մէջ էր. Հայրը շղթաներու զարնուած զննուորներէ քաշկոտուած, հօրաքոյրն եւ ինքը դատաստանի առջեւ ելած, մահուան դատապարտուած տեսնելով եւ ասոր նման զանազան զարհուրէի երազներով կը չարշարուէր: Ասոնցմէ աղատելու համար անկողնէն ելաւ, բայց իւր սովորական գործքերուն չէր կրնար զբաղել: Անհամերութեամբ Յակոբին կը ապաէլ ու թագուհին ալ կը զայրանար որ ինչո՞ւ Յակոբին ձեռքով իրեն նամակ մը չի հասցըներ, առանց միտքը բերելու այն երախտագիտութիւնը, զոր ինք անոր պարտական էր՝ այնչափ խոհեմութեամբ ճամբաներ բանեցընելով իւր քովը մօտենալուն եւ իրեն շնորհուած այնչափ գիւրութեամնց պատճառ ըլլալուն համար:

Բայց Թագուհի յայնմ անխոհեմութիւն բրաւ՝ որ Աննային իմացուց իւր հօրը մօտ ըլլալը: Պր. Վերթրոյ Գաղղիա եկած էր իւր աղջիկը տեսնելու համար, բայց որպէս զի իրեն ետեւէն եղանելու զնքը չըսնեն, գեղացւոյ զգեստ հագած ճակտին քրտինքով հացը կ'ուտէր: Բանատին չորս կողմը կը պատուիր անգամ մ'իւր աղջիկը տեսնելու համար, բայց չէր ուզէր որ իւր հօն ըլլալն աղջիկն իմանայ: Թագուհի ասոր միտ չգրաւ ու տեսնելով որ իւր աէլն անմիսիթար կը տանջուի, ուղեց անոր միտիթարութիւն մը տալ եւ առանց հետեւութիւնը մտածելու Յակոբին ապապղեց որ Աննային ըսէ թէ Պատուհան կ'ուզեմ ելլել:

Աննա պարապ տեղ կը սպասէր: Յակոբ նոյն օրը չեկաւ: Մարիամ եկաւ ու լալով ըսաւ թէ հայրն օր աւուր վրայ աւելի խստութիւն կը բանեցընէ, եւ թէ անտարակոյս ասկէ վախնալով թագուհին Յակոբին հետ նոյն օրն իրենց չեկաւ: Աննա հարցուց թէ Ուամնին խստութիւն ընելուն պատճառն ինչ է: Մարիամ քիչ մ'ատեն լոեց եւ ետքնըսաւ որ կարանաւորներուն դատաստան պիտի ըլլայ, անոր համար խիստ հրաման եկած է որ արտաքիններուն հետ չհաղորդին:

Եթէ այսպէս է, ասոր համար քու գործքերդ աւելշցած պիտի ըլլան որ սովորականին պէս քովս երկայն չես կենար:

Մարիամ երբ Աննային տիրութիւնը տեսաւ աչուրչները լցուցեցան, բայց առջեւը չուզելով լալ ելաւ իւր գործքերուն գնաց: Աննա նորէն պատուհան ելաւ ու քանի մը ժամ հօն կեցաւ, բայց Հայրը մէյ մ'ալ չերեւցաւ:

ԺՊ.

Աննա՝ երկրորդ առառւն, երբ բանտապետին անձամբ իւր խուցը մանելը տեսաւ, սիրոք գող ելաւ անկէ անախորժ խօսքեր լսելու վախով: Ուամնն եկած էր անոր ըսելու որ նոյն օրը հարցափորձ պիտի ըլլայ եւ ետքը դատաստանը պիտի կարուի: Աննա թէպէս եւ կ'ուզէր քանի մը բան հարցընել, բայց գիւնալով որ անիկա զնքը չարշարելու համար խիստ ու զարհութեցիւնը պատասխաններ պիտի տայ՝ լոեց:

“Մի վախնար, քաղաքացին, ըսաւ Ուամնն, սասպէ է ուեթէ ամենքը պիտի դատապարտուին, բայց գուցէ դուն չես դատապարտուիր, որովհետեւ ստոյզը խօսելով, դուն չարութիւն մը չունիս. թէ որ Փիթի ու Քոորուրի կողմնակցութենէ եղաղ մարդու մ'աղջիկը չըլլայիր՝ քեզի ամենեւին դպչող չէր ըլլար:” Այս ըսաւ եւ ելաւ գնաց, աղջիկը զանազան մտմտուքի մէջ

ձգելով։ Կը մոտածէր թէ ինչ պատասխան պիտի տայ իրեն հարցում ընողներուն, եւ թէ ինչ պիտի դայ արդեօք իւր հօրաքեռ գլուխը, բայց եթէ անտարակիցս մահ։ Այսպիսի խորհուրդներով այլայլած իւր սովորական միջոցը ձեռք առաւ։ սկսաւ Աստուծոյ ու Տիրամօր աղօթել որ այս վերջին աստիճանի նեղութեան մէջ օդնութիւնը ընեն։ Երկայն ատեն ծնկան վրայ ազգօթելու հետ էր, երբ յանկարծ աղմկով մը դուռը բացուեցաւ։ Ռաման երկու հոգին ներս խոթեց, որոնցմէ մէկն էր Մանլիս քաղաքացին, որ բուն հարցափորձ ընելու պաշտօնն ունէր ու մէկան ալ իւր ատենագպիրը։ Այս երկուքին կերպարանըն ու ձեւերն ըստ ամենայնի նման էին այն հասարակապետականներուն կերպարանացն ու ձեւերուն, որոնք դդեկին մէջ զիրենք բռնելու եկած էին։

“Մի վախնար, քաղաքացի, ըստ Մանլիս, քեզի հարցափորձ ընելու եկանք։

— Չեմ գիտեր թէ ինձի ինչ կընաք հարցընել, բայց կը ջանամ կրցածիս չափ հարցումներնուդ պատասխանը տալ։

— Վախկոտ կերպարանքիդ նայիմ, թէ այսպէս տալու պատասխաններդ արդէն պատրաստածի պէս խօսելուդ։ Տեմնենք. քեզի հրաման, կընաս նստիլ. համարձակ պատասխան պիտի տաս։ Քեզի աչա, յառաջուրնէ կ'ըսեմ թէ ստախօսութիւնը քեզի շահ մը չըներ. ամէն բանէն յառաջ ճշմարտախօսութեան պիտի նայիս, ու թէ որ ճշմարիտը խօսի՞ հասարակապետութեան մարդասէր խնաճքը կը դտնես։ Պատասխան չես տար։

— Հարցում ըսէք, որ պատասխան տամ։

— Իրաւունք ունիս, „ ըստ Մանլիս քաղաքացին։ Ետքը սկսաւ անունը, մականունը, տարիքն ու վիճակը հարցընել, որոնք ամէն հարցափորձի առաջին հարցումներն են։ Յետոյ հարցուց՝ “Հայրդ ուր է։

— Ի՞նչպէս կը հարցընեք ինձի իմ հօրս ուր ըլլալն, ըստ Աննա ինք իւր վրայ սաստիկ բանութիւն ընելով՝ որ խօսքերն առանց այլայլութեան արտաքերէ, երբ հինգ ամսէ վեր ես բանափ մէջ եմ։

— Հա, սայդ է ըստածդ։ Բայց քու բանս մտած տաենդ ուր էր։

— Երբ եկան զիս առնելու եւ հոս բերելու, տարիէ մաւելի էր որ հայրս չէի տեսած. Գերմանիա՝ իւր հայրենիքն էր։

— Գերմանիա, ըստ Մանլիսս, երեսը ծռմռալը կելով. Գերմանիա գացած ըլլալը չեմ գիտեր, բայց այս պահով գիտեմ թէ Գաղղիայի մէջ է եւ ասկէ ալ հեռու չէ . . . ։ Այս բանս գիտէիր. պատասխան տուր։”

Աննա ներսէն արտաքս կարգի խոռված վայրկեան մը լուր կեցաւ։

“Պատասխան պիտի տամ։”

— Ի՞նչ կրնամը ըսել ես ձեզի, երբ դուք զիս կըղ պակներու տակ զրած էք ու զրսի բաներուն վրայ տեղեկութիւն կ'ուղէք ինձմէ։

— Ըստիդ իրաւունք կու տամ։ Բայց շատ անգամ կրպակներու տակ ու գոց տեղ ալ կընայ բան իմացուիլ։

— Ի՞նչ կ'ուղէք ըսել, չեմ հասկընար։

— Կրնայ ըլլալ որ մէկը պարզեներով բանտապետը շահի ու քաղաքին մէջ եւ գաշտերու վրայ (հոս պատուհանը ցուցաց) եղած բաներն իմանայ։ Թէ որ այս պիտի բան մը կայ կընաս ըսել, վասն զի քեզի պէս խեղճ պատիկ բանտարկեալ աղջկան մը համար ասիկա անմեղ բան է։

— Բայց արգեօք նոնպէս անմեղ բան մը կը սեպուի՞ այն անձանց, որոնք որ ձեր ենթադրածին պէս այն պիտի ճամբով տեղեկութիւն կու տան։

— Հաւ է, զուն չես ուղեր մէկը մատնել, բայց դուցէ կընաս բանադատուիլ խօսելու։

— Զէ, քաղաքացի, ինչու որ մեր ընտանեաց մէջ մատնութիւնը վատահամբաւութիւն է, ինչպէս նաև ստախօսութիւնն ալ: Արդ կրնաք ինծի հաւատալ, երբ ձեզի զրուցեմ, թէ չէ թէ միայն ետեւէ չեմ եղած բանտապետը շահելու, զոր ես անկաշառելի կը տեսնեմ, հապա նաեւ եթէ ինքն ալ ինք զինք պատժոյ վտանգի տակ դնելով ուղելու ըլլար ինծի դիւրութիւն մը տալու համար այնպիսի առաջարկութիւն մ'ընել, ես յանձն չէի առնուր:

— Ճշմարիտազնուապետական աղջիկ մը կ'երեւաս, ըստ Մանլիս ճայնը փոխելով, հաստատոն կեցեր ես մորիդ վրայ, բայց մենք զքեզ խնարդէցընելու միշոցը դիտենք:

Գու հօրդ ուր ըլլալը չե՞ս ուղեր ըսել: Գէթ կրնաս ըսել, թէ ինչպէս կ'ըլլայ որ ձեր տան մէջ ամենեւին ուկի ու գոհար չե դանուիր: Ինծի այնպէս կ'երեւայ որ ձեր տան մէջ այնպիսի բաներ պակաս եղած չեն կրնար ըլլալ: Հա, կը մտածես թէ ինչպէս պատասխան տաս::

Իրօք ալ Աննա այս կը մտածէր. գիտէր որ իւր մօրմէն ժառանգած ինչքերը Գաղղիայի մէջ յարբունիս առնուած էին, ու իւր եւ հօրը բոլոր բոլոր ստացուածն այն գոհարներն էին, ինչու որ հօրաքեռ ինչքերը Յաշկոբին կ'իյնային: Ասոր համար կը մտածէր թէ ինչ պատասխան տայ:

“Քաղաքացի, այն գոհարներուն տէր եղողը՝ ինծի կ'երեւայ որ՝ միանգամայն իրաւունք ունի ուղածին պէս անոնց վրայ տրամադրութիւն ընելու. անոր համար ես զիս պարտական չեմ տեսներ ձեզի ըսելու թէ իմ գոհարներս ինչըսի: Բայց այս ալ կ'ըսեմ որ եթէ զմեղ բանելու համար զգեստ եկողները փնտուելու ըլլային, կը գտնէին:

— Եթէ այնպէս է ուրեմն, հօն պահուած են:

— Զէ, հիմայ հօն չեն:

— Հապա ո՞ր են:

— Գիտեմ, որ յարդի մէջ թաղուած էին. այսչափ միայն կրնամ ձեզի տեղեկութիւն տալ:

— Յարդի մէջ: Ապա ուրեմն ձեր կալուածներուն մէջ եղած յարդի շեղերուն մէջ պէտք է նայիլ: Բայց ըսածդդ ստոց է:

— Երբեք սուտ ըսած չունիմ:

— Բերդէն դուրս հանողը դան էիր:

— Զէ, ես չէի:

— Հապա ո՞ր էր:

— Սուտ չեմ ուղեր ըսել, բայց այն անձն ալ չեմ ուղեր անուանել. միայն կը հաստատեմ որ զմեղ բըռնող անձինք գոհարները փափցընելու օգնեցին:

— Հը..., այս կարելի է. անզգամներ... այն անձինքը կը քննենք: „Ետքն ատենադպրին գառնալով ըստ “Այս վերջին պարագան մի գրեր. թէ որ ըսածը զրպարատութիւն է, պատիժը կ'ընդունի, իսկ եթէ ճշմարիտ ընելիքնիս գիտենք...:

“Մնաս բարով, քաղաքացի աղջիկ, քիչ մ'ետքը մէկը պիտի գայ եւ ամենուն դատաստանը պիտի կտրէ. գրքին մէջ գուն ալ այնչափ աղջիկ վկայութիւն ունեցողներէն չես. ինչու որ հօրդ վրայ սաստիկ կասկած կայ որ հասարակապետութեան գէմ եղած ժողվակի մը մասնակից է, ու դուն ալ անոր ելած կ'երեւաս:”

ԺԴ.

“Ո՛չ, գնաց, ըստ Աննա ինք իրեն՝ դրան նայելով, զոր գուրս ելելով դոցած էր Մանլիս, սիրով բարկութեամբ ինծի գէմ լեցուած ելաւ գնաց:

Այսպէս՝ քիչ մ'ետքն ալ իմ վիճակս պիտի որոշուի. պէտք է որ ժամ յառաջ Յակոբը սրոշ վիճակի մը մէջ գնեմ:” Այս ըսելին ետեւ նստեցաւ հետեւեալ աղջերը գրեց իւր հօրաքրոջը:

“Սիրելի հօրաքրոյր. Ահա կ'իմացընեմ ձեզի այն դաշտնիքը, զոր յառաջադոյն չէի կրնար յայտնել,

բայց հիմայ ամեն բան կրնամ ըսել։ Արդ կարդացէք, սիրելի հօրաքոյր։

“Իմ սիրելի հօրս ճամբայ ելելէն քանի մ’օր ետքը, առառու մ’ելած էի պարտէղը պարտելու. գուք դեռ կը քնանայիք, եւ ատենէ մը վեր զձեզ հիւանդագին տեսնելուու՝ կը միմիթարուէի այսպէս անուշ քնոյ մէջ ըլլալնուդ։ Քիչ մ’ետքը ձեր այն հիւանդութեան պատճառ եղող բանը պիտի իմանամ եղեր։ Երբ մեր գեղեցիկ երկու կարդ ծառասունկներուն մէջ կը պարտէի՝ մէկէն տեսայ որ թագուհին պարտիզին տաճարէն ելելով դէպ ինձի կը վաղէ։ “Օ՛րիորդ, ըստ, սա տեղը կի՞ն մ’եկած է՝ կ’ուզէ հետերնիդ խօսիլ, ու ձեզմէ օգնութիւն մը կը խնդրէ։

— Առ ինձի բեր, սիրով կ’ընդունիմ, տեսնեմ թէ իրեն կրնամ օգնել։

“Թագուհին գնաց եւ ետ դարձաւ երիտասարդ կնկան մը հետ, որ քաղաքացւոց կարգէ կ’երեւար եւ երեսն այնպիսի տիրութիւն մը կար՝ որ սիրոս շարժեցաւ։ Երբ թագուհի գնաց եւ իրեն հետ միայնակ մնացինք՝ երկուքնիս ալ նստարանի մը վրայ նստեցանք, եւ աղաչեցի անոր որ իւր այցելութեան նսպատակն իմացընէ։

“Ես եկայ, օրիորդ, ձեր օգնութիւնը խնդրելու, չէ թէ ինձի համար, հապա այնպիսի անձի մը կողմանէ, որ իւր բոլոր յօյոր ձեր վրայ դրած է։ Իմ մականունս Տելվիլ է. էրիկ ինիկ ատենէ մը վեր եկած ենք ու գաղղիսի հիւսիսային կողմը քաղաք մը կը բնակինք։ Մեր վարձու բռնած տան մէջ երկայն ատենուընէ հիւանդ օտարական մը կար։ Թէ զանիկա ու թէ անոր խնդը տղան խիստ գէշ կը նայէին, ինչոր որ իւր ընտանիքէն, բարեկամներէն հեռու էր։ Էրիկս որ աղէկ մարդ մըն է շատ անդամ. անոր քովը կ’երթար, եւ ես ալ տղան քովս կ’առնուի խեղճ հօրը սփոփութիւն մ’ընելու համար։ Երբ այսպէս մէջերնիս բարեկամնւթիւն կապուեցաւ՝ Տելվիլ եւ ես իրեն կը զըուցէինք

որ իւր աղդականներէն մէկը քովը բերել տայ, բայց անիկա միշտ գլուխը շարժելով Զէ կը պատախանէր, իբրեւ թէ տուած խորհուրդնիս անկարելի բան մ’եղած ըլլար։ Ետքն ինք զինք մահուան գուռը հասած տեսնելով մեղի ըստաւ որ իւր տղան ձեղի կ’ուզէ յանձնէլ, եւ ինձի աղաչեց որ իւր մեռնելէն ետեւ տղան առնում ձեղի բերեմ. արդ հիմայ ես անոր վերջին կամքը կ’ուզեմ կատարել։

— Ուր է այդ խեղճ տղան, եւ ինչպէս հայրը տղուն հոգն ինձի յանձնելու մտած մունքն ունեցեր է։

— Անիկա զձեղ ուրիշ անգամուրնէ կը մանչնայ եղեր եւ ինձի շատ անգամ ըստաւ թէ իրեն ձգած այս ժառանգութեան միայն գուք արժանի էք։

— Զաւակն աղջիկ է, այսպէս չէ, քանի տարեկան է։ Խեղճ աղջիկ, հօրաքրոջն կը հարցընեմ ու հրաման կ’առնում զանիկա քովս պահելու եւ ձեռքէս եկածին չափ աղէկ կը հոգամ ու կը խնամեմ։

— Զաւակը մանչ է, վեց տարեկան, եւ գուք, օրիորդ, չէք կրնար զանիկա քովինիդ պահել։

— Ի՞նչ կ’ուզէք որ ընեմ այդ տղուն։ Հայրս իմ խօսքէս չ’անցնիր, անոր կ’աղաչեմ որ նոյն տղուն համար ստակի գլուխ մը գնէ, այս բանս ընելն ես իմ վրա կ’առնում։”

“Ասոնք գրելու ատենս կ’ամըշնամ, սիրելի հօրաքրոյ, որ այսպիսի մէծ բանի մէջ ձեղի խորհուրդ հարցընելն եւ հրաման ուզելս մոռցայ։ Զեր ամէն օր ըստ բարերարութիւնները տեսնելով, անոնց նմանելու մտօք ըսի տոիկա։

“Ըստ տղաս, ըստ Տելվիլ խաթունը, կարօտութիւն չունի, չքաւոր չէ, մէծ հարստութեան մ’օրինաւոր ժառանգն է բայց որովհետեւ իւր հօրն ընտանիքն իւր ծնունդը չի գիտեր, նոյն հարստութիւնն իբրեւ իւր մէծ մօրն եղօր աղջկանը կը սեպուի։ Անոր համար այս տղան ծածուկ մէջցընել կ’ուզեն, որ նոյն աղջկան ունեցած յոյոր պարապի չհանէ։

— Ի՞նչ, կ'ուղէք որ այս գործիս ես գործակից ըլլամ: Ասիկա կատարեալ գողութիւն է, եւ թէ որ տղան իմ պաշտպանութեանս տակ առնելու ըլլամ, հարկ է որ իրեն իրաւոննքը տեղը դայ:

— Մտածեցէք, օրիորդ, թէ տղան իւր վիճակը չի ճանչնար, եւ թէ ըսած աղջիկս յանկարծ ինք զինք դրկուած պիտի տեսնէ այն հարստութենէն՝ զոր հաստատ կը յուսայ որ քիչ մ'ետքը պիտի ժառանգէ:

— Թէ որ այդ ըսած աղջիկնիդ սիրտ ունի՝ նոյն որբ տղան պէտք է որ սիրէ, ու նոյն իսկ ինք անոր պաշտպան կենայ եւ ուրախութեամբ անոր իւր աչքին առջեւ զարդանալը տեսնէ:

— Դուք զձեզ նոյն աղջիկան տեղ գրէք վայրկեան մը, օրիորդ: Ինչ կ'ընէիք թէ որ անձանօթ մէկը գար ու յանկարծ զձեզ ձեր գեղեցիկ յոյսերէն դրկէր:

— Անձանօթ մէկը կ'ըսէք խաթուն, իսկ հոս խնդիրը մերձաւոր ազգականի մը քրայ է: Ո՛չ, որչափ կ'ուրախանայի թէ որ ձեր ըսած պարագային մէջ ըլլալու ըլլայի: Ես եղայց չունիմ եւ ոչ ալ քոյլ որ ունեցած անոնց մէջ բաժնեմ, այդ տղան այն տաեն ինձի եղաօր տեղ կ'առնուի: Կը բաղձայի ալ որ տղան աղքատ ըլլար որպէս զի իմ հարստութեանս մէկ մասն ալ անոր տալու երանութիւնն ունենայի:

— Ապա ուրեմն ուրախացէք, սիրելի օրիորդ, ըսաւ Տելվիլ խաթունն, ու կարդացէք այս նամակը, որ ձեզի ուղղուած է:

“Առի նամակին ու հետեւեալը կարդացի:

“Անա, Յովսէիք կը յիշէք. եւ թէ որ կը յիշէք ալ՝ զարհութեալով չէք յիշէք: Բայց չէ, ես իմ մայրո կը ճանչնամ, անիկա իւր յանցաւոր որդին չկըցաւ անիծել, եւ ապահով եմ որ աղէկ բան ալ ըսէլ չկարենալուն, միայն իւր սրտին մէջ զանիկա կը մեղադրէ: Արդ դուք չէք գիտեր, տարակոյս չունիմ, թէ ինչու մէյ մ'ալ չտեսաք ձեր մօրաքեռորդին, զոր կը

սիրէիք, եւ որ նաեւ ձեզի անկեղծ բարեկամութիւն ունէր:

“Ամէնէն վերջին ժամն է որ Չեր հօրաքրոջ որդին այս տողերը ձեզի կ'ուղղէ, որոնք յետին վկայութիւն մըն են իմ Վերթրոյ աղջկան ու մօրս սանին վրայ ունեցած վատահութեանս:

“Կը մեռնիմ խղճմտանաց խայթերէ ու նեղութիւններէ սիրտս կտոր կտոր եղած. ինչու որ որդի մ'ունիմ, Աննա, ող հոս քովա է, ու նոյն իսկ զինք տեսնելս տարիէ մը վեր ինձի չարչարանք է. կը յուսամ որ այս չարչարանքներս հոգիս արարչիս առջեւը կը մաքրեն:

“Առաջին անգամ Փարիզ ճամբորդութիւն ըրած ատենս, դժբախտ Եւգինէն տեսայ ու հաւնելով ուղցի հետք կարգուիլ: Երանի թէ զերար տեսած չըլլայինք:

“Եւգինէ գրեթէ ծննդենէն վեր որբ ըլլալով շահախնդիր ու ագահ հօրաքրոջը ձեռքով թէատրոնի մէջ երգիչ ըլլալու յատուկ կրթութիւն առած էր, բայց առաքինութեան քանի մը սկզբունք ալ սորված էր անկէ: Արդ անոր ձեռքն ուղեցի եւ անիկա ալ տուաւ երկուքներնուս ալ դժբախտութեան համար:

“Ճամբորդութենէս դառնալէս ետեւ, երբ դուք զիս Վիեննա տեսաք, արդէն ես հայր եղած էի, ու տղաս անունս արտաքերելու սկսած էր: Անոր համար հարկ եղաւ մօրս սիրալ խոցելով նորէն Գալլիա դառնալ: Երբ նորէն Եւգինէին քովի եկայ, կը զդայի որ ալ ինձի համար ամենեւին երջանկութիւն չկայ: Խղճմտանաց խայթր սիրտս կը պատուէր ու զիս բոլովվին կը խոսվէր, այնպէս որ աչքիս բան մը չէր երեւնար . . . :

“Տարի մըն է որ սուրս այնպիսի անձի մը սիրար միւցի՝ որ զիս ամենեւին չէր վշտացուցած: Ես ալ անոր քովի ինկայ, իմ վերքս ալ մահացու կ'երեւար: Խեղճ Եւգինէն իմ իրմէ յառաջ մեռնելուս մտած-

մանցը չկրցաւ գիմանալ, ու գերեզմանն իւր աւարն առնելէն ետեւ արդէն ամիս մ'անցած էր երբ տղաս ուղեցի տեսնել. բայց ի՞նչ տեսայ. Յակոբ ալ այն ուրախ ու կայտառ Յակոբը չէր, հինգ տարեկան էակ մը բանավարութեն բոլորովին զուրկ: Ինձի պատմեցին որ տղան՝ իւր մօրը մեռնելու ատեն հանած աղաղակները լսելուն սարսափելի ջղաճութեան մէջ ինկեր է, եւ ոյն տղան որ իւր մօրմէն սըանչելի ինամ քով հոգացուած էր՝ նոյն ատեն պարզափէս վարձուորներու ձեռք մնացած ըլլալով ամենեւին հոգացող չէ եղած:

“Ասուուած ինձի կ'ողորմի այնպէս չէ, Աննա, որով հետեւ ասիկա բաւական կրել է: Ծնորհակալ եմ Աստուծոյ որ ինձի այս խորհուրդն աղեց որ իմ որդւոյս մարմինը ձեզի յանձնեմ. մարմինը կ'ըսեմ, ինչու որ միտքն ալ վրան գալիք չունի, թէպէտ բժիշկները գեռ յոյս կու տան որ միտքը նորէն կրնայ վրան դառնալ, բայց ես չեմ կարծեր: Բայց մի վախնաք, Աննա, կ'երթայ, կու դայ: Բարբն անուշ ու հանդարտ է, բայց բերնէն խօսք մը չ'ելլեր:

“Իմ մօրս տուած ցաւոցս վրայ այս նոր ցաւն ալ տուէք. աշա իմ վերջին կամքս. ձեզի կը յանձնեմ որդուիս: Թէ որ բժիշկները զսնիկա կարենան առողջացընել, իւր վիճակը բոլորովին ձեր ձեռքն է: Խոկ թէ որ ինչպէս որ է, այնպէս մնայ, իւր վիճակն որոշած եմ եւ գրելու խօսքերս կամ մի կարդաք եւ կամ եթէ կը կարդաք զնեղ երդմամբ պարտաւորած մատացեք...”

“Ա'երդնում Քլայսեան Յակոբին դոյութիւնը չիմացընելու, մինչեւ որ խելքը բոլորովին վրան դայ:”

“Այս երդումը կ'ընէք, Աննա: Այս, սիրաս ասիկա կը հաստատէ. ձեր աղնուականութեան վրայ վստաշացած հանդարտ կը հանգչիմ գերեզմանիս մէջ:”

ԺԵ.

“ԵւՄԸԿՆ ամբողջ կարդացի . . . : Գլուխս ձեռքիս վրայ կոթնցուցած երկայն ատեն լայի հօրաքերորդւոյս դժբախտ վիճակին վրայ: Ետքն ուղեցի իմ որդեգիր առնելու որդիս տեսնել, ու գլուխս վեր որ վերցուցի, տեսայ որ Տելվել խաթունը տղան գիրկն առած առնելու ոտքի վրայ կը կենայ: Անմիջապէս ձանցայ զանիկա, ինչու որ ըստ ամենայնի Յօվսէփին ու, սիրելի հօրաքոյը, ձեր կերպարանաց նկարագրին երեսը տեսայ:

“Քիչ մ'ետքը թագուհին եկաւ ու Տելվել խաթունին պղտիկ նախաճաշ մը բերաւ. ետքը քովս մօտեցաւ իբրեւ թէ ուղելով որ եղածն իրեն պատմեմ:

“Թագուհի, ըսի, երդմամբ պարտաւորուած եմ այս տղան զոյութիւնը մէկու մ'ալ չիմացընելու: Ինձի հարցում մ'ընեք. բայց քու վրադ բոլորովին կը վստահիմ ու քեզի կը յանձնեմ իմ խոստմանս դորձադրութիւնը:

— Սիրելի օրիորդ, ես ալ սրտիս մէջ երդում ըսի, ու դուք միայն կինաք լուծել այն երդումը: Թէ որ կը հաւասիք, Տելվել խաթունն ու ես ամէն հարկաւոր բաները կ'ընենք որպէս զի տղան աղէկ ըլլայ ու դուք ալ զանիկա շատ անդամ տեսնեք: Բայց հիմայ պէտք էք ձեր հօրաքեռ քովն երթալ, որ արդէն արթընցած պիտի ըլլայ, եւ զգեղ չտեսնելուն անհանդիս կ'ըլլայ:

— Աղէկ ըսիր, թագուհի. երթամ. բայց երբ կըրնամ մէյ մ'ալ տղան տեսնել:

— Քիչ ատենէն. ապահով եղէք: Բայց բան մ'աշաշերու կը յանդգնէի, սիրելի օրիորդ. խոհեմութեամբ վարուեցէք. մտածեցէք որ հիմայ մեծ պաշտօն մ'ունիք:

— Այսպէս է, թագուհի. պարտքս է:

“Իմ հրաժարական ողջոյնս տուի Տելվել խաթունին, որ բաժնուելու ատեն տղան ծննդեան վերաբե-

ըեւալ թղթերն ու Յովսէփին մէկ կենդանագիր պատկերը տուաւ, զոր մինչեւ հիմայ միշտ վրաս կը կրէի:

“Ահա, սիրելի հօրաքոյր, այս կերպով ինձի յանձնուած էր Յակոբ: Թագուհի նոյն ատենաները պատճառանքով մը քանի մ'օր մեր տնէն հեռացաւ ու տղան քանի մը մղոն հեռու առանձնական գեղի մը մէջ բնակող պատուաւոր կնկան մը հոգաբարձութեանը յանձնեց: Ետքը թագուհի երբեմն երբեմն տղան պարտէզ կը բերէր որ տեսնեմ”:

Աննա իւր նամակին վերջ տուաւ, Յակոբին թժըշկուելուն պարագաները հօրաքեռն իմացընելով, ու ետքը “Բարով մնաս”, գրեց իւր երկորդ մօրը, զոր կը վախնար թէ գուցէ մէյ մ'ալ չի տեսներ:

Նամակը լմնցընելէն ետեւ Աննա շատ այլայլած զգաց ինք զինք: Արդէն սովորական ատենն անցած էր, ոչ Մարիամ կու գար եւ ոչ Յակոբ. շատ անգամ պատուհանէն գուրու կը նայէր, բայց պարապ տեղ, ինչու որ փնտուածը չէր տեսներ:

“Երանի թէ, կըսէր, իմ վշտացս մէջ կրօնի օդ-նութիւնները կարենայի ընդունիլ. բայց չէ, ամէն բան կը զլացուի, ամէն բան . . . , նոյն իսկ այն միմիթարութիւնները, զորոնք յարդի վրայ մեռնող մուրացիկն իսկ կրօնի ձեռքով կ'ունենայ”:

Կը կարծէր թէ ամէն մարդ զննքը թողուցած է, երբ Մարիամ ու Յակոբ մէկէն ներս մտան:

Աննա սաստիկ միմիթարուած գնաց տղան գիրկն առաւ եւ ուրախութեան մէջ “Ա՛Լ թող չեմ տար որ ինձմէ բաժնուին”, ըստ:

— Կրնաք քովերնիդ պահել, սիրելի օրիորդ, ըստ Մարիամ տրտմութեամբ, որովհետեւ խեղճ տղուն մայրն ալ հոս չէ:

— Ի՞նչ կ'ըսէք. Տէր Աստուած: Թագու . . . Աննա խօսքը շմբցուց ու գառն լացքով աթոռի մը վրայ ինկաւ”:

Մարիամ Աննան այս վիճակին մէջ տեսնելով ինքն ալ խոռվեցաւ: Ետքը պատմեց անոր թէ նոյն առառուն թագուհին բռնուած էր. իմացուած ըլլալով որ նորէն Գաղղիա դարձած փախստականի մը հետ, որ երկայն ատենուընէ վեր բանտին չորս գին կը պարուի եղեր, խօսակցութեան մէջ է: Նոյնպէս նոյն փախստականն ալ բռնուեր է: Աննա այսպէսով թագուհիին եւ իւր հօրը բռնուիլը մէկանց լսելուն, ինք զինք կորանցուցած դրեթէ ալ չեր ապրեր:

“Աննա, ըստ Յակոբ, անոր թեւը բռնելով, ինչո՞ւ կու լսա: Մարիամ կ'ուզէ զիս քու քովդ ձգել:

— Խեղճ տղայ: Ի՞նչ պիտի ըլլայ քու վիճակդ:

“Անշուշտ զինք հոգալու համար աղդականներ պիտի ունենայ, ըստ Մարիամ: Երբ իմացայ որ Պրիւնել խաթունը բռներ տարեր են, զացի նայելու թէ տղան ինչ կ'ընէ: Տեսայ որ անկողնին վրայ նստած լուռ մանջ կեցեր է, ու վախնալով որ չըլլայ թէ նորէն իւր հիւանդութեան մէջ իյնայ՝ մտածեցի որ առնում ձեզի բերեմ ու քովերնիդ թողում: Կ'ուզէք քովերնիտ պահէլ:

— Ո՞հ, ինչո՞ւ չէ:

— Ուրեմն հիմայ հոս կը ձգեմ, եւ երբ ատեն կ'ունենամ կու գամ հետո կ'առնում:

— Ընորհակալ եմ, Մարիամ, ընորհակալ եմ. Աստուած զքեզ վարձատրէ:

— Զքեզ ալ աղատէ, Աննա, ըստ Մարիամ եւ դուրս ելաւ: Մարիամ թէպէս եւ խոստացած էր Աննային, որ իւր հօրաքեռ գլուխն ինչ որ գայ իրեն իմացընէ, բայց չկրցաւ համարձակիլ անոր ըսելու թէ Քլայս խաթունը նոյն օրը հասարակաց բանտը տառուած էր. ինչու որ երեւելի անձ մը բանտ դրսուելու ըլլալով, Պաման ուրիշ խուց չունենալուն համար Քլայս խաթունին խուցն անոր տուած էր:

Աննա՝ Մարիամին երթալէն ետեւ տիսուր մտածմունքներով սկսաւ շուտ խցին մէջ վեր վար քա-

ԵՅԼ. բայց ետքը մտածելով որ իւր այս տիրութիւնը տղուն վրայ կրնայ գէշ աղդեցութիւն մ'ընելով նոր ստացած առողջութիւնը կորսնցընել, ինք իրեն եկաւ ու սկսաւ զՅակոր զուարձացընելու ջանալ.

Երբ Մարիամ նորէն եկաւ, քանի մը ժամ յառաջ եղածէն աւելի արտում ու տիտոր էր:

“Վաղը վրաս դատաստան պիտի ըլլայ. երեսէդ այնպէս կ'իմանամ, Մարիամ, այնպէս չէ, հարցուց Աննա:

— Վախնամ, սիրելի՞ օրիորդ. ամէնէն աւելի դժուարս այն կու գայ որ ձեզի քաջալերութիւն տալու խօսք մը չեմ գտներ: Խօսիլ որ կ'ուղեմ, անմիջապէս լոյտ կը բռնէ:

— Նայէ, Մարիամ, իմ ամէնէն մեծ տրտմութիւնս որն ըլլալը դուն չես գիտեր: Գիտած ըլլաս որ ես իմ վրաս այնչափ ցաւ չունիմ, որչափ որ այն մարդուն վրայ ունիմ, որուն համար ըսիր որ բանահին մտերը բունած են: Այդ մարդը դուն տեսար: Ի՞նչպէս մարդ է:

— Այս, տեսայ ու նայեցայ ալ, սիրուն մարդ մնէ, մնի պէս շիտակ: Քիշ մը տարւօք է, բայց մազերուն մէջ ճերմակ չունի, հաստատուն քալուած մ'ու արի կերպարանք մ'ունի, մեծ կապոյտ աչուըներովը նայած ատեն կարծես թէ կ'ուղէ ըսել որ Չեմ վախնար:

— Հագուստը, հարցուց Աննա դողալով:

— Հագած հագուստն իրենը չէր. որովհետեւ ինք աղնուական պարոն մըն է: Ըստ ամենայնի երկրագործ ներուն հագածին նման մոխրագոյն բաճկոն մը հագած է:

— Անիկա է. իմ հայրս է. տարակուսելու տեղ չկայ: Ո՛հ. զի՞ք չտեսած պիտի մեռնիմ: . . .

— Իրաւցընէ կը կարծէք թէ ձեր հայրն ըլլայ, հարցուց Մարիամ՝ Աննային ձեռքը բոնելով:

— Այս, Մարիամ, քու ըստածներուդ նայելով՝ չեմ կրնար երկբայիլ, որ անիկա չըլլայ:

Եթէ այս այսպէս է, կը տեսնէք. պէտք է որ տեսնէք. ևս այս գիշեր զանիկա ձեղի կը բերեմ:

— Վտանգի մէջ կ'իյնաս, ըստ Աննա սարսափով եւ ուրախութեամբ խոռված:

— Բանի մ'ալ մէջ չեմ իյնար. Երբ ուզեմ բանալիները ձեռքս են, ու գիշերը հօրս քնացած ատենը զիս ով կը բռնէ: Զիմակու հիմայ մնաք բարով. կէս գիշերը կը տեսնուինք: . . .

Այս ըստ ու արտօրալով ելաւ գնաց, վախնալով որ չըլլայ թէ Աննա ընդդիմանայ:

ԺԶ.

ԻՆՉՊԵՍ որ արդէն կրնայ մտածուիլ, նոյն գիշերն Աննա քուն չունէր: Գոնէ վայրկեան մը հայրը պիտի տեսնէր ու հետեւեալ օրը գուցէ ալ ընդ միշտ՝ անկէ պիտի բաժնուէր: Յակոր աւանձին պիտի մնար: Աննա ելաւ գոհարները պահած տեղէն հանեց ծրար մ'ըրաւ ու իւր արամագրութիւնները լմնցընելէն ետեւ սկսաւ մտածել թէ այն ամէն բան որոն յանձնէ: Մարիամ, սույգ է, այս աւանդն ընդունելու արժանի էր. բայց թէ որ Դամնն իմանար: Վերջապէս բան մը չկարենաւ լով որոշել, միտքը դրաւ որ վերջին վայրկեանն հասած ատեն միտքն ինկածն ընէ:

Գիշերը ժամը տասնուերկու կը զարնէր, Երբ հանդարտիկ մը բանտին գուռը բացուեցաւ: Աննա դողուղալով ոտք ելաւ անկողնին վրայ կոթընած կեցաւ: Մարիամ ներս մտաւ ու մատը բերնին վրայ դրած նշան կ'ընէր Աննային որ լուռ կենայ: Աննային ետեւէն էրիկ մարդ մը կու գար:

“Հայր, ըստ Աննա՝ յառաջ գալով:

— Կամաց, ըստ Մարիամ ցած ձայնով. ժամէ մը ետքը նորէն կու գամը: Այս ըսելով գուրս ելաւ ու ձեռքի կանթեղը դրան առջեւը գետնի վրայ թողուց.

“Աղջիկս, ըստ անձանօթը, որ գեռ հեռու կը կե-
նար, զի՞ս ուղեր էք, ահա եկայն:

Այս ձայնն Աննային բոլորովին օտար գալով, մեկն
պոռաց: “Ուրեմն, դուք իմ հայրա չեք, իմ սիրելի
հայրս. ոհ, Տէր Աստուած....”

— Եղջիկս, ես քահանայ եմ: Կարծեցի թէ, գիտ-
նալով որ վաղը պիտի դատուիք իմ պաշտօնիս օդ-
նութեան հարկաւորութիւն ունեցեր էք:

— Ծնորհակալ եմ: Հրամանոցը հասակին ու կեր-
պարանացը վրայ ինձի արուած տեղեկութեանց նայե-
լով՝ կարծեցի որ իմ հայրս ըլլաք, ու անոր համար
քոլս բերել տուի: Բայց թէ որ դուք ինձի մարդկային
ուրախութիւն չեք տար, Աստուծոյ հետ միաբանու-
թեան ու խաղաղութեան ուրախութիւնը սրտիս հա-
ղորդեցէք:

— Կը տեսնեմ, ըստ քահանան, որ իմ ազնիւ բա-
րեկամիս Պր. Աւրելթրոյին արժանի գուստըն եք զձեղ
այնպէս կը դտնեմ, ինչպէս որ կը բաղձայի:

— Հայրս կը ճանչնաք, վարդապետ: Ուր է. ի՞նչ
ըրին:

— Հայերնիդ գեռ ազատ է, ու կալուած մը քա-
շուած պահուած է, ուր որ ես եւ ինք ապաստանարան
գտած էինք, եւ այն առթով իրարու հետ մեծ բարե-
կամութիւն ունեցանք: Գիտնալով որ զի՞նք ամէն կողմ
կը փնտուեն՝ քանի մ'օրէ վեր այս կողմերը չի դար:
Ես երեկ իրիկուն բռնուեցայ, երբ հոգեվարի մը քովն
իմ պաշտօնս կը կատարէի: Գիտցէք որ ձեր հօրը քա-
շուած տեղը ծանօթ չէ:

— Ի՞նչ երջանիկ լուր. Հայրս ազատ է. ուր ըլլալը չե-
զիտցուիր, կրնայ անոնց ձեռքէն ազատիւ: ... Իսկ
հօրաքոյրա, իսկ ես. ալ զանիկա մէջ մ'ալ պիտի շտես-
նենք. այնպէս չէ:

— Երբ այն ազջիկը, որ ձեզի հետ շատ ընտանեցած
կ'երեւայ, եկաւ զի՞ս ձեզի կանչելու, իմացայ որ սիսալ
հասկըցուցած բան մը կայ. բայց ձայն չհանեցի, ինչու

որ այս բանիս մէջ Աստուծոյ մատը տեսայ, որ զի՞ս ձեր
քովը կը կանչէ, զձեզ զօրացընելու համար: Աղջիկս,
բոլոր մատածմունքնիդ երկինք վերացուցէք:

— Ուրեմն, աշխարհիս վրայ ինձի ալ յոյս չկայ,
ըստ Աննա, տկար ձայնով մը:

— Չէ, աղջիկս, ըստ քահանան, այնպիսի բան
մի ըսէք. ով որ զԱստուած կը սիրէ, միշտ յցան իւր
հետն ունի: Եաքը հոգեշահ խրատներով զանիկա զօ-
րացուց ու անոր հոգին լաւագոյն վիճակի մը մէջ իսո-
թելին ետեւ, օրհնեց զանիկա ըսելով “Աստուծոյ խա-
ղաղութիւնը հետերնիդ ըլլայ, աղջիկս”: Բայց, ըստ
մէկն քահանան զարմանքով, դուք հոս մինակ չեք,
ուրիշ մէկու մը շնչառութիւնը կը լսեմ: Կանթեղն
առաւ եւ անկողնոյն մօտեցաւ, որուն վրայ Յակոբ խո-
րունի կը քնանար: “Այս տղան ի՞նչ է”, հարցուց:

Աննա կարելի եղածին չափ համառօտիւ տղուն ով
ըլլալն ու ինչպէս հօն գալը պատմեց: Քահանան Ան-
նային վիճակն իմանալուն աշուըները լեցուեցան:

“Պատրաստած ծրաբնիդ ինձի տուէք ըստ, ես
քոյր մ'ունիմ..., որուն ինձի ունեցած սէրը գիտ-
նալով, ապահով եմ որ կ'ընէ չ'ըներ մեռնելիս յա-
ռաջ զի՞ս մէջ մ'ալ կը տեսնէ: Այս աւանդն իրեն կը
յանձնեմ, ու անիկա տղան կը հոգայ մինչեւ որ ուրիշի
մը ձեռքն յանձնէ:

— Առեք այս թղթերն եւ այս գոհարները: Երբ
քոյրերնիդ տեսնէք, իմ վերջին բարեւս ալ խաւրեցէք
հօրու:

— Նայեցէք որ արի ըլլաք, աղջիկս, մանաւանդ՝
թէ որ վախցած բանս համելու ըլլայ: Չեր հայրը
հիմայ պահութած տեղէն չ'ուզեր ելլել, որպէս զի
զանիկա պահով բարի գեղացիները վտանգի մէջ չձգէ:
Բայց երբ իմանալու ըլլայ որ զձեզ պիտի դատեն,
հարկաւ ճամբայ մը կը գտնէ, ամէն վտանգ աչք առ-
նելով, մէջ մը ձեզի հետ տեսնուելու: ... Աստուծմէ
շորութիւն ինդրեցէք, որ այս վերջին փորձին մէջն ալ

իրեն հաւատարիմ ըլլաք, որուն զձեղ պատրաստելն իմ պարագա էր:

— Ուրեմն մէկտեղ պիտի մեռնիք, ըստ Աննա խորունկ ձայնով մը: Ետքը նստաւ քանի մը տող գիր դրեց ու քահանային ձեռքը տալով բսաւ. “Ասիկա տղուն՝ իւր հօրը հայրենեաց մէջ գեռ ունեցած ազգականներուն հասցէն է: Այս ալ հրամանոցը տուած ուշ բաներուս քովը դրեք ո:

Մարիամ նոյն միջոցին ներս մտաւ: “Երթաք բաշով, հայր, ըստ Աննա, ինձի համար աղօթեցէք:

Սնաք բարով, աղջիկս. պատերազմը խիստ, բայց վարձքն ալ գեղեցիկ է: Աստուած հետերինիդ ըլլայ,”:

Մարիամ առաւ քահանան, որ նորէն անոր խուցը տանի. խոթեց բանալին որ դուռը բանայ, բայց վրան սսոկում մ'եկաւ երբ դուռը չէր բացուեր:

“Սիալ բանալի խոթած պիտի ըլլաք, ըստ քահանան:

— Զէ, պարոն, բանալին տոմիկա է ո:

Երբ քահանան տեսաւ որ աղջիկն արտաքոյ կարգի սարսափի մէջ կ'ինայ, ինչու որ ականջն ձայն մ'եկած կը կարծէր, բանալիներու փունջը ձեռքէն առաւ, ու դուռը բանալով, ներս մտաւ. Մարիամ ալ շուտ մը դուռը վրայէն դոցեց ելաւ գնաց: Մարիամ սնկողինն որ մտաւ սկսաւ մտմտալ թէ ինչպէս եղաւ, որ պին բանալին, զօր ապահովութեան համար միշտ ձեռքը բռնած էր, դուռը չբացաւ:

“Ո՛չ, պոռաց մէկէն բարձր ձայնով, սիսալ դուռ դացի, ձախ կողման դուռը դացի: . . .”

Այս ձայնին, մայրը քովը վաղեց, “Մարիամ, ըստ, ձախ կողման դռառն ինչ է. հայրդ ու զիս վախցուցիր. տեսած երազդ ինչ է:

— Զէ, մայր, երազ չեի տեսներ:

— Բոլոր մարմնով ալ կը դողմաս, կ'երեւայ թէ բան մ'ունիս: Ուամնն, կանչեց երկանը, ձրագ մը վառէ, կարձեմ թէ Մարիամ հիւանդ է:

— Կ'աղաչեմ, մայր, հայրս մի վերցընէք: Հիւանդ չեմ, ու թէ որ ձրագ բերէք, քունս կը փախչի:

— Ուրեմն, քնացիր, ահա քովդ կը պառկիմ”:

Մարիամ թէպէտ արտաքուստ հանդարտութիւն ձեւացուց, բայց նեղքուստ աւելի անհանդիստ եղաւ մօրն իւր քովը պառկելուն համար, որովհետեւ անով անկարելի եղաւ իրեն նորէն վեր ելլել եւ ըրած սխալ մունքը շակել:

ԺԷ.

ՔԱՀԱՆԱՆ՝ Մարիամին գուռը վրայէն գոցելէն ետեւ ի սկզբան զարմացաւ մնաց, երբ իւր առանձնաշական խցին տեղ ինք զինքն աւելի ընդարձակ խցի մը մէջ դտաւ, եւ այնպէս կու գար իրեն որ խցին մէջ ուրիշ մարդիկ ալ կան: Իւր ներս մտնելու ատեն ելած շուռկը՝ հոն եղաներուն վախ պատճառեց. շատերն արթընցան ու մէշերնին սկսան ցած ձայնիւ խօսիլ: Քահանան զգուշութեամբ քիչ մը յառաջ գնաց եւ առանց ձայն հանելու պատին երկայնութեամբը դրուած նստարանի մը ծայրը նստաւ եւ նորէն խցին մէջ հանդարտութիւնը տիրեց: Երբ առաւատեան լուսոյն ճառագայթը խցին մէջ ծագեցաւ, քահանան տեսաւ որ հասարակաց բանահին մէջն է: Կամաց կամաց մէկանոնք ալ արթընցան ու հառաջանաց տիսուր ներդանակութիւն մը սկսաւ լսուիլ: Քահանան այս խեղճ ժողովոյն մէջտեղը կենալով՝ “Ի՞նչ կը լսեմ, եղանակը, ըստ, յանցաւոր մարդիկ են հոս դոցուածները. . . Ո՛չ, եթէ յանցաւոր էք, աճապարեցէք Աստուծոյ շնորհը ինդրելու: Ահա ես Աստուծոյ պաշտօնեան եմ, զօր Աստուած ձեղի խաւրեց, որպէս զի զձեղ միսիթարեմ ու արձակեմ: Իսկ թէ որ անմեղ էք, եղանակը, եկէք ամէնքնիս մէկտեղ երից մանկանց աստուածային երգն երգենք: Փառաւորենք զանիկա, որ զբանիկը առիւծներու գրէն աղտեց եւ որ կրնայ ՄԱՅՐ. Սէր

զծեղ ալ ազատել կամ ձեզի մարտիրոսութեան դալինին տալ:

“Եղբարք, աճապարելու ենք, ինչու որ սխալմամբ եղաւ որ զիս հոս բերին, եւ անշուշտ հիմոյ կու գան զիս ձեր քովլէն բաժնելու: Ո՛վ որ կ'ուզէ ընդունիլ այն օգնութիւնները, զորոնք կրնամ տալ, թող մօտ դայ:”

Հոս մէկիկ մէկիկ բանտարկեալներն եկան ու Աստուծոյ հետ հաշտութիւննին կատարեցին: Քահանան ասոնց մէջ սրտոտ ու լի հաւատով խաթուն մը տեսաւ, որ մեծ եռանդեամբ երկնաւոր թողութիւնն ընդունելէն ետեւ, ուրիշներուն պէս ցաւի մէջ չէր տեսնուեր, հապա զուարթութեամբ պատուհանի մ'առջեւը քաշուած ձեռագործի կը զբաղէր:

Քահանան իւր պաշտօնը լմնցընելէն ետեւ այս խաթունին մօտեցաւ. “Խաթուն, ըսաւ, կարծեմ թէ ձեզի համար յանձնարարութիւն մ'ունիմ:

— Ինձի՞ համար, հարցուց խաթունը:

— Հրամեր էք, ըսաւ քահանան ու ծրաբն հանելով, նայեցէք այս ծրաբն ու հասցէն կարդացէք, ոըսաւ:

Խաթունը սուք ելաւ եւ հասցէն տեսածին պէս ծնկուները զինք կանգուն չկրցան բռնել ու շուտ մը նորէն աթոռուին վրայ ինկաւ:

“Ուրեմն, չեմ սխալած, ըսաւ քահանան, դուք էք Պր. Վերթրոյին քոյրը: Արդ միսիթարուեցէք խաթուն, ձեր եզրօրն աղջիկը շատ ապէկ ու բարեպաշտէ:”

Հոս քահանան համառօտ մը պատմեց իւր Աննային հետ բրած տեսութիւնն ու կամացուկ մը ծրաբին մէջ եղածն անոր իմացուց:

Քանի մը վայրկեան ետքը, բանալիներու ձայնէն բանտապետին գալն իմացան ու բանտարկեալներն ու զեցին քահանան իրենց մէջտեղն աւնուլ ու պահել:

“Զէ, ըսաւ քահանան, Աստուած զիս հոս բերաւ: Թողունք որ մացածն ալ ինքն ընէ:” Այս ըսելով բանտին մէջտեղը սուքի վրայ կեցաւ:

Բանտապետը կատաղի կերպարանքով մը ներս մուաւ, չորս դին նայեցաւ եւ երբ քահանան տեսաւ՝ կատաղի վագրի պէս վրան յարձակեցաւ. “ԱՇ, հո՞ս ես ըսաւ, սարսափելի յիշոցներով, ի՞նչպէս հոս եկեր ես, ինչո՞ւ դրած տեղս չես կեցեր:

— Ես հո՞ն եմ, ըսաւ քահանան հանդարտութեամբ, ուր որ զիս գրին ու կ'երթամ ուր որ կ'ուզէք. յիշոց եւ անվայել խօսքեր պէտք չեն:

— Ուրեմն, ետեւէս բանտ եկուրք: Բայց զքեզ հո՞ս մը բերաւ:

— Մարդու կերպարանքով հրեշտակ մը:

— Ե՞րբ:

— Երբ որ Աստուած ուզեց:”

Բանտապետը կը դայրանար, բայց մէկաւ կողմանէ ալ զանիկա գտնելուն կ'ուրախանար, ինչու որ կը վախնար որ վիախած չըլլայ:

“Չեռքերնիդ անուանց ցանկ մը կայ, ըսաւ քահանան, կարդացէք, պատրաստ ենք լսելու:”

Ուամնն սկսաւ թուղթը կարդալ եւ ամէնքը վախով մտիկ կ'ընէին, ինչու որ այնպիսի ատեն մըն էր, որ դատաստանի կանչուիլը մահուան վճռոյն հետ նպան էր: Ամէն մէկ անունը կարդացուելուն՝ խոր հեծութիւններ կը լսուէին: Ուամնն կարդալը լմնցընելէն ետեւ հոն եղողներուն կեսը մէկաներուն իրենց վերջն հրաժարականը սկսան տալ:

“Այսօր զծեղ կու գան կ'առնուն, ըսաւ բանտապետը, մնացածներն ալ վաղը:”

Նոյն օրը տարսուելիքները քահանային առջեւը ծնկան վրայ իջած նորէն արձակում ինդրեցին: “Գաշէք, եղանակը, ըսաւ քահանան, դուք մեղմէ օր մը կը յառաջէք: Վաղն երկնաւոր հայրենեաց մէջ ամէնքնիս մէկտեղ ուրախութեան երգեր պիտի երդէնք: Ինձի՞ համար ալ աղթեցէք, ինչպէս ես ալ ձեզի համար կ'աղօթեմ:”

Ուամոն՝ քահանան առաւ տարաւ, որուն՝ ինչպէս նաեւ Քլայր խաթունին անունն ալ նոյն օրուան առուանց ցանկին մէջ չկար:

Հասարակաց բանտին մէջ ասոնք եղած տաեն, տղան արթըննալուն պէս Աննա անոր ըսաւ. “Յակոր, հիմայ բաւական սրտոտ ես, գիտես որ օր մը մարդ պիտի ըլլայ: Քիչ մ'ետքը գան զիս պիտի տանին դուն առանձին պիտի մնաս. նայէ որ աղեկ կենաս մինչեւ որ ես գառնամ:

— Ես ալ կ'ուզեմ քեզի հետ դալ:

— Ատիկա կարելի չէ, ու թէ որ զիս տանելու համար եկողը զքեղ հոստենելու ըլլայ, զքեղ կ'առնու կը տանի ու մէշ մ'ալ զքեղ չեմ կրնար տեսնել:

— Ուրեմն, ըսաւ տղան տրտմութեամբ, զիս պահէ, տեղէս չեմ շարժիր:

— Սա տեղն անկողնոյն ու պատին մէջուղը մտիր եւ աղօթէ քու խեղզ բարեկամիդ՝ քու մեծ մօրդ ու քու այն ազգականներուդ համար, որոնց վրայ քեզի այնչափ խօսեցայ եւ զրոնք գուցէ երբեք պիտի չճանչնաս:

— Ինչո՞ւ ինձի չես ցուցըներ զանոնք:

— Զես տեսներ որ բանտի մէջ եմ, ու չեմ կրնար ոչ դուրս ելլել ու ոչ ալ մէկու մը հետ տեսնուիլ. ապա թէ ոչ շատոնցուընէ անոնց հետ կ'ըլլայինք:

— Ինչո՞ւ պիտի չելլես, Աննա, ըսաւ Յակոր, եկուր ես դուռը բանալու կը չանամ, երթանք տեսնենք զանոնք:

— Լուր եղիր. ահա կու գան, գնաւ պահուըտէ:” Սղան գնաց անկողնոյն ետեւը պահուըտեցաւ:

Ուամոն եկաւ եւ Աննային իմացուց ու դատաստանը երկրորդ օրը պիտի ըլլայ: Յակորին հոն ըլլալն եւ ոչ մտքին ծայրէն անցաւ. ինչու որ մտքին մէջ ուրիշ մտածմունքներ պակաս չէին: Քահանային՝ հասարակաց բանտին մէջ ինչպէս դանուելուն մեկնութիւն մը չկարենալով տալ, վերջապէս մտածեց թէ անշուշտ

դինովութեան ատենն ըրած պիտի ըլլայ: Այսպէսով Մարիամին վրայ հօրը կողմանէ կասկած մը չեղաւ, բայց մայրը գիշերուան դէպքին վրայ զանազան հարցումներ ընելով, Մարիամ վերջապէս ստիպուած էր ճշմարտութիւնն անոր ըսելու:

Ի՞նչ երկայն եկաւ նոյն օրն Աննային, ինչու որ այն յապաղումն իրեն սփոփութիւն մը չէր տար, մասնաւանդ թէ կը վախնար որ չըլլայ թէ համբերութիւնը հատնի: Վերջապէս այն երկրորդ օրն հասաւ: Առաջին անգամ որ դուրսը շնորհ մը լսուեցաւ, տղան պահուըտեցաւ, Աննան ալ իւր անկողնոյն վերեւը կախած Տիրամօր պատկերն առնելով տղուն ձեռքը տուաւ զանիկա աղօթելու յորդորելու համար: Մէկէն լսեց որ դուռը կը բացուի. “Տէր Աստուած, ըսաւ, ինձի զօրութիւն տուր:”

Եկողն իրեն հետ տեսնուած քահանան էր, որ քանի մը վայրկեան Աննային երեսէն վեր նայելէն ետեւ. “Աղջիկս, ըսաւ, ամէն բանի պատրաստ ես:”

— Այս, հայր, ըսաւ Աննա արութեամբ:

— Ուրեմն ետեւէս եկուր: Բայց տղան ուր է:

— Յակոր, կանչեց Աննա. տղան պատասխան չտուաւ, եւ երբ Աննա զանիկա կ'ուզէր դուրս հանել, տղան ըսաւ. “Զիս հիմայ պիտի առնու տանի եւ մէշ մ'ալ զքեղ պիտի չտեսնեմ: Դուք այնպէս չըսէք:

— Այս ըսաւ քահանան, զքեղ պիտի տանիմ, բայց Աննա ալ հետդ պիտի գայ, քեզի խաթուն մը պիտի ցուցընեմ, որ նոյնպէս զքեղ շատ կը միրէ:

— Ուրեմն, ըսաւ Աննա, քըրերնիդ հոս է, վարդապէտ, տղան անոր պիտի յանձնեք . . .: Բայց ի՞նչ-պէս զձեղ հոս թողուցին. աղամ եղաք:

Աննա զարմանքով կը նայէր իցին դրան բաց ըլլալուն ու վարէն ալ զանազան ձայներ կը լսէր, որոնց մէջ միայն այս բառերը կ'որոշէր: “Վար բոնաւորը:” “Մա՛ս այն հրեշին . . .”

— Տէր Աստուած, այս աղմօւկն ի՞նչ է, ըստ Անհա
դողալով:

— Մի վախնանք, աղջիկս, իրենց ծնողաց եւ իրենց
բարեկամաց գարձողներուն ուրախութեան ձայներն
են: Դուք ինձի հարցուցիք որ աղամտ եղայ: Այս,
փառք Աստուծոյ, աղամտ եմ...:

— Ես ալ աղամտ եմ, հարցուց Անհա դողալով:

— Այս աղջիկս, ձեզի հարցուցի որ “Ամէն բանի
պատրամտ էք:” Ամէն բանի... նաեւ երջանկութ...:

Անհային աշուրները լեցուեցան: Քահանայի
ուրիշ մարդ մ'ալ եկած էր, որ չուզելով մէկէն Ան-
հային երեւնալ՝ դուրսը կեցած էր: Առդ այս միջ
նոյն մարդը ներս մտաւ ու Անհան դրկելով հասբու-
րեց, քիչ մ'ետքն անոր ետեւէն խաթուն մը ներս
մտաւ, որ նոյնպէս եկաւ աշուրներէն արցունք թա-
փելով Անհային ճակատը պապաւ: Անհան ալ երա-
նութեան մէջ էր, ինք զինք իւր հօրն ու հօրաքեռ
հետ տեսնելով:

Ոսպեսփիէր ալ չկար...: Այս լրոյն վրայ դա-
տաւորաց ու դահճաց երեսներուն գոյնը նետեց ու
տապարին տակ բոնաւորութեան զահ ըլլալու որոշուած
անձինք փակուած ծակերնէն գուրս ելան: Նախորդ
իրիկունը դատապարտուածներն արդէն սպանուած
էին, երբ օդն սկսաւ Շնորհ+, Աղապահնեւն բառերով
թնդալ:

Զի կրնար ստորագրուիլ այս աղջկան հօրն ու հօ-
րաքեռ, այնչափ երկայն ատեն հեռաւորութենէ ետեւ
մէկէն իրարու հետ տեսնուելու ատեն զդացած ուրս
խութիւնը: Ասկէ նուազագոյն չէր Քլայս խաթունին
իւր Յովսէփ որդւոյն տղուն փաթթուած ատեն
նեցած զդածումը: Նոյն ատեն հոն եկաւ նաեւ Ի
գուհի, զոր նոյնպէս աղամտած էր Աստուծութեան: Թագաւորի
նոյն ուրախութեան մէջ ընկըմած ընտանիքն առաւ
իւր տունը տարաւ քիչ մ'ատենուան համար, որ
Գաղղիայի մէջ կենալու ուրիշ տեղ չունէին:

որոշեցին որ բոլոր ընտանիքով ելլեն վիեննա երթան:
Անհա գոհարներուն մէկ մասը Մարիամին պարզեւ
տարով եւ յաճախ թղթակցութեամբ իրարու հետ
խօսակից ըլլալու դաշտամբ մեծ ցաւով անոր իւր վերջին
հրաժարական բարեւը տուաւ: Այսպէսով բանտէն
ելլենուն երրորդ օրը, յետին թշրւառութեան ատեն
իրենց միսիթարիչն ու զօրացուցիչն եղող Աստուծոյ
պաշտօնէին օր հնութիւնն առնելեն ետեւ Անհա, իւր
այրեն, հօրաքորը, պղտիկ Յակոբն ու հաւատարիմ
զիննինին կառք մը հեծած գէպ ի Գերմանիա ճամ-
բայ ելան:



1725-1728

2018

0025975

ՀՀ Ազգային գրադարան



NL0025975

0025974

ՀՀ Ազգային գրադարան



NL0025974

0025973

ՀՀ Ազգային գրադարան



NL0025973

ՀՀ Ազգային գրադարան



NL0693627

ՀՀ Ազգային գրադարան



NL0693626

ՀՀ Ազգային գրադարան



NL0693621

ՀՀ Ազգային գրադարան



NL0693622

Կոմիտաս
կոմիտաս

Կոմիտաս
կոմիտաս

Կոմիտաս
կոմիտաս

